



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

3173

3174

3175

3176

616.9

S-16

ՏԱՐԵՐՔ ԱՌՈՂ ԶԱԲԱՆԻԹԵԱՆ

ԱՆՁԿԱՆՑ ԴՊՐՈՑՆԵՐՈՒԻ ՀԱՄԱՐ

Ազատ քարգմանութիւն.

Մ. ՄԱՄԲՈՒՐԵԱՆ

معارف نظارت جلیله سنك رخصت فامد سیله طبع او لنشدر

ԶՄԻՒՐՆԻԱ

ՏՊՐՈՑ. ՄԱՄԲՈՒՐԵԱՆ

ԱՌԱՋԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ԴԱՍ Ա.

Սահման — Փոփոխակերպությունը — Առողջություն — Կարեւոր
պայման :

ՍԱՀՄԱՆ . — Առողջաբանութիւնը բժշկութեան
այն մասնէ որ նպատակ ունի , տիեզերային (աբդա+էն)՝
ու անհատական (հեք+էն) փոփոխակներու միջոցաւ ,
այնպիսի պայմաններու մէջ դնել կամ կադրութել
առողջ կամ հիւանդ , մենաւոր կամ ընկերային մար-
դըն , որ եռակի օգուտ յառաջ բերեն , այսինքն՝ ա-
նոր Փիզիքական , մտային և բարոյական կազմաւո-
րութիւնը կանոնաւորապէս զարդացնեն : (ՖԼԷՕՐԻ)

Այս սահմանը գծելով՝ ֆլէօրի կուգէ ըսել թէ՝ ա-
ռողջաբանութեան նպատակն է անվթար պահել ա-
ռողջութիւնն , երբ լաւ վիճակի մէջ է , և գարմա-
նել՝ երբ վատ վիճակի մէջ է :

ՓՈՓՈԽԱԿՔ . — Խակ փոփոխակները կ'նշանակեն
բոլոր այն աղջեցութիւններն որ մարմնոյն վրայ ներ-
գործելով՝ անոր առողջութիւնը փոփոխելու կ'զօրեն :
Տիեզերային փոփոխակները կ'գտնուին տիեզերի
մէջ և ընդհանուր են , մինչդեռ անհատականներն
մէն մի անհատի կ'վերաբերին :

ՍՈՌՆՉԱՌԹԻՒՆ: — Մարմնոյն բոլոր գործիտական պաշտօններուն կանոնաւոր կատարումն է՝ առողջութիւնը։ Քան ամեն բան թանկաղին է այս դանձն, որիչ զուրկ դատուողը չէ կարող երբէք վայելել աշխարհիս բարիքը։ Եւ սակայն չատ մարդիկ կ'անդիտեն այս բանս։ Կ'գտնուին նաև այնպիսիներ որ աւելի մեծ փոյթ ու եռանդ ունին հարստութիւն դիզել և զրօնուլ քան թէ իրենց առողջութիւնը պահպանել։ Եւ այս չատ վասնդաւոր սխալմունք մ'է։

Սրդ՝ այս սխալմունքն ուղղելու համար, հարկ է որ առողջարանութեան ուսումն կարեւոր տեղ մը քոնէ մանկանց զատուիարակութեան մէջ։ վասն զի այն որ առողջապահէն կանոններու անդէտ կ'գտնուի ստէպ աղետից կ'ենթարկի և մինչեւ անդամ վատշուէր բարուց անդպայօթէն կ'տիրանայ, առանց բնաւ կասկածելու որ այդ յոռի վարմունքը յետին ծայր դնասակար է։ Բայց պէտք չէ կարծել որ անկարգ սովորութիւններէ զգուշանալով միայն մարդ կրնայ գերծ մնալ տիարութենէ և հիւանդութենէ։ ոչ վասն զի ամենէ կանոնաւոր կեանքն՝ իր այլազան ձեւերովն, տնդադար մաքառելով կ'գեղերի կարդ մը աղղեցութեանց մէջ, որ զայն պահպաննելու կը նըւիրուին, և ուրիշ կարդ մ'աղցեցութեանց մէջ, որ դայն չնչելու կ'ձկախին։ Այս դուսպարն է ահա որ կ'կոչուի հայութեան կամ վենաց համար պայտաբը։ և կենաց ձաւ կատափարէն յազթական անցնելու համար՝ պէտք են Հեթիք տապարն և Աթենասց գեղարդը։»

Աչ միայն քաջառողջ վիճակ մը կարեւոր է որ մասրէ կ'եւանքը վայելի և երկրիս վրաց իր սրբաքն, իրաւունքն

ու պաշտօնը անթերի կատարէ, այլ նաև կրթուի, զիտական կրահանգաց մէջ վարժի, զարդանայ և ընկերութեան օգտակար մի անդամը դառնայ։ Ուստի իրաւամբ կ'ըստի թէ տառջ քու մը կ'պահանջն է բնակիւ առաջն առջնորդ մէջ։ թէ բարդացան այս բնելիք մէջ կ'ըստի թէ բնակիւ առաջն է մէջ։

ԿԱՐԵՒՈՐ ՊԱՅՄԱՆ. — Բայց ողջապահիկ կանոնները լաւ ըմբռնելու համար պէտք է կանխաւ զիտանալ թէ ինչ է մարդկային մարդինն, և ինչ, անորէական պաշտօնները։ Հետեւապէս մարդկային կաղմաւորութեան վրայ պիտի ըստնք մի քանի խօսք, որ՝ մեր կարծեօք, բաւական պիտի լինին մեր նպատակին համար, քանի որ անդամադննութեան և բնախօսութեան տարերքն ընական դիտութեանց ուսուցման կ'վերաբերին։

ԳԱՍՏ Բ.

Սամանն անդամագնութեան եւ բնախօսութեան — Մարդկային մարմին — Գործարան եւ պաշտօն — Մասնիք — Անդամ։

ՍԱՀՄԱՆ. — Բնական զիտութեանց երկու զիտաւոր ձիւղերուն, այս է անդամագնութեան և բնախօսութեան, կ'պահանջնին մարդկային մարմնոց և կենաց գործառութեան ծանօթութիւնը։

Անդամագնութեանց մէջի ցոյց կ'տայ թէ մարդկային մարմինն ինչպէս յօրինուած է, և այդ նպատակաւ

կ'քննէ և կ'նկարադրէ զայն կազմող դործարաններն և ասոնց զուգաղբութեան կերպը:

Բնախօսանեան նպատակն է ուսումնասիրել թէ մէն մի դործարան ինչ պաշտօն ունի և ինչպէս կ'մասնակցի դոյցութեան. այս է կենաց պատմութիւնն կամ կենսարանութիւնը:

ՄԱՐԴԿԱՑԻՆ ՄԱՐՄԻՆ. — Կարելի չէ համեմատել ձեռակերտ մեքենայ մը, որքան կատարեալ լինի, մարդկային մարմնոյն մեքենային հետ, որ բազմակին կատարելութեան պատկեր մ'է: Մարդս կը գտնէ մարմնոյն մէջ ճարտարագիտութեան, տեսաբանութեան, մեքենագիտութեան և այլն տիպարներ: Այսպէս Բիլմութի ծովախորշին մուտքը շինուած է շատըն փարոսը, ճարտարագիտութեան այս մէկ կը բացակերտն, այնքան ճգրիտ կանոններու համեմատ չէ շինուած, որքան յարդարուած են ոտից ոսկրները: ամենէ հաստատուն սիւներն, երկրիս խորն ամենէ լաւ գամուած մարդակներն այնքան ճշութեամբ չեն ամրապնդուած, որքան մեզ կանգուն պահող գողաւոր ոսկորները: նաւուն կայմի մը յեռումն կոչտ զիւտ մ'է բազդատմամբ ողնայարի սիւնակին յօդաւորութեան մարդկային որովայնի հետ. ձըկտաններն և անոնց յետավան ճախարակներն այն պիսի կատարելութիւն մը կը հռչակեն, որու նմանն ընդունայն կ'փնտռենք մեծ ճարտարութեամբ յարդարուած պարաններու մէջ. չկայ երաժշտուկան նըւագարան մ'որ կարող լինի մրցիլ ճայնական դործարանին հետ: Զբանականաներն իր ջրհաններն ու խուփերը կ'գտնէ սրտի կազմութեան և յրջարդորու-

կան անօթներու մէջ. ականջն ճարտարահնար բաւիղ մ'է. վերջապէս ազքն իրու տեսողական դործի, կատարելագոյն է քան հեռազիտակը, մանրադիտակն և մութ սենակներն, որ արդի տեսարանական դիտութեան նորագոյն օրինաց համեմատ շինուած են: Ուստի հարկ է հետեւցնել թէ բնութիւնն մեզի կատարելութեան սքանչելի տիպարներ կ'ներկայէ, որոց ստէպ կ'հետեւի մարդկային գիտութիւնը:

ԳՈՐԾԱՐԱՆ. — Մարդկային մարմինն ունի դործարաններ որ կենաց գործողութիւնները կատարելու սահմանուած են. այս գործողութիւնները կ'կոչուին պաշտօններ՝ որ երկու որոշ խումբի կ'բաժնուին, այս է,

Ա. ՏԵՇԱՆ ՊԱՀՄԱՆՆԵՐ՝ որ մարդկային մարմնոյն պահանութեան և ամման կ'նպաստեն.

Բ. ՅԱՐԵՔԵՐԱՆՆԵՐՆ ՈՒՂԵԱՆՆԵՐ՝ որ մարդս յարաքերութեան մէջ կ'գննեն արտաքին էակներու և իրերու հետ:

Երբ զանազան գործարաններ միակ և համանման ովաշտօն մը կատարելու համար կ'գործակցին, գործեան մը կ'կազմեն:

ՑԱՇԱՂՋԱՆ ՊԱՀՄԱՆՆԵՐՈՒ Կ'ՊԱՄՈՒԿԱՆԻԻՆ ՅԱՐԱԿԱՆՆԵՐՆ ՈՒՂԵՔԵՐԱՆՆԵՐՆ և շնչառաններն գործեակներն, որ կազմուած են աղիւէ և զանազան իողովանիներէ: Ասոնք կը կոչուին բուռային կենաց գործարաններ, որոց գոյութեամբ կ'պահպանուին յարեքերաններն կենաց կամ կենացնային կենաց գործարաններն: Այսպէս կ'կոչուին, վասն զի սոյն հանգամանօք կենդանին կ'զանազանի բոյսն: Յարաբերութեան պաշտօններու կ'վերաբե-

րին շարժման և զէայնունեան գործեակները, որ ջղչյին դրաւնեամբ յօրինուած են զէայտրանաց քրնարոններու հետ՝ դնուելու և սակներու միջոցաւ :

ՄԱՍՈՒՆՔ. — Մարդկային մարմինն երեք որոշ և յօդուածոյ մասեր ունի. այսինքն՝ իլուի, էրան և անդրամանելք :

Գլուխը կ'պարունակէ ժանկը, ուշեղը, ուղիկը, ձակուղը, աշեղը, ինչը, ականջները, լշուն և ծնօտը :

Երան՝ որ կ'զատուի գլխէն վիշ ըսուած նեղ ու կլոր միջոցով մը, կ'պարունակէ աղասիւնը, ոսկրուտ մոյթ մ'որու վրայ կ'գտնուի գլուխը և որովայնին վրայ զետեղուած է : Այդ ողնասիւնը կ'բաղկանայ քսանչորս ոսկորներէ ունացար անուատմբ, որը մէջ տեղին ծակուած, իրարու վրայ դրուած և կոճիկներով զատուած են, այնպէս որ երիկար խողովակ մը կ'յօրինեն : Այս խողովակը կ'պարունակէ աղաժայշը : Տասն երկու ողնայարներու (Անապատ) մէն մի կողմին վրայ կապուած են տասն երկու կողերն, որ կոճիկներու միջոցաւ առջնի կողմէն իրարու հետ կցուած են և լանջուին հետ կ'յօդակցեն : Այս ձեէն յառաջ եկած տեսակ մը վանդակը կ'իրուուի լանջ կամ կրուրի, որ կ'պարունակէ սիրու ու նուրելը. աւելի վար կ'զբուի սործանին, մլան՝ որ կուրծքը կ'զատէ որովայնին, և այս ևս կ'պարունակէ սործանին, լարտը, ճաղային պարիք, պակրեասը, երեխանունը, փայնալը, նորք աղիւը, հաստ աղիւը, աւատուղը :

ԱՆԴԱՄՔ. — Գարձեալ անդամները կ'բաժնուին երկու մասի. վերին կամ լանջային, ստորին կամ կոճիկնի, որ որովայնի հետ կապուած են :

Լանջացին անդամներն են, ուսը, նեւը կամ բաշուկը, ժողովը և յերւուը : Ասոնք կ'ծառայեն առարկաներ բռնելու և աշխատելու: Ուսն երկու ոսկր ունի, տաճոկուրը, քամակին կամ կռնակին վերին և արտաքին կողմն է, անրակը, որու երկու ծայրերը քիչ մը դալարուած են, լանջին ստորնայետ կողմը կ'գըտնուի. ապա բաղուկը, որ միսակը է, վերջն՝ ծղիքն որ երկու ոսկրէ բաղկացած է : մին շարուածին՝ որ ներքին կողմը բթամատին դիմացը կ'գտնուի, և արմուրն՝ դրսի կողմը: Վերջապէս՝ ձեռքն՝ որ կը բաղկանայ ուսուուին, ադէն և հինգ մատերէ :

Ստորին անդամները կազմող մասերն են՝ լարտը, սրունին ու սպուք. ասոնք մարմինը կրելու ու շարժելու կ'ծառայեն: Զիսդը միակտուր, խոչոր և երկայն ոսկրէ յօրինուած է, որ կ'ըսուի աղիւերուի . սրունքն՝ երկու ոսկր ունի, առջեւեինը մեծ ուղիւն է և յետակողմինն է փաքր ուղիւը: Ծնկուիը կամ կողմուցը կլոր ու կարճ ոսկր մ'է, որ ազդերուոկին ու մեծ ողքին յօդուածին վրայ կ'գտնուի և կ'արդիլէ սրունքն առջեւի կողմը ծռելու:

Ոտքն երեք մասեր ունի որ կ'համեմատին ձեռքի երեք մասերուն, այս տարբերութեամբ որ բոլթը չը կրնար՝ ձեռքի բթամատին պէս, միւս մատերուն կողմը շարժիլ: Այս երեք մասերն են, վերանային, որ երկու անկանոն ոսկրներու շաքր մ'է, ունջուկեց, որ հինգ ոսկրներէ կազմուած են և դէպ ի մատերն երկրնցած, և բնածորը:

Ոսկրները զանազան նիւթերէ կ'բաղկանան. ինչ պէս՝ աժիւի ապրը, ծծումբ, ինը և սուխնչ :

Այս է մարդկային մարմայ համեմէն պարզ նկարագրութեան մեջ ու փոքր 260 սակարան է ու որ սակայն իրարու հետ կցուելով կը նուազին քանի մարդկային հասակն աճի:

Պ. Ա. Ս. Պ.

Դնդիրք. — Կաշի. — Արիւն. — Զղային դրուրիւն:

ԴՆԴԵՐՔ կամ ՄԿԱՆ. — Կմախքին վրայ կան կարմիր միսեր որ դնդիրք կամ ձևական կ'ըսուին: Մէն մի մը կան շատ թելերէ բաղկացած է և նուրբ հիւթով մը ծածկուած, որ կ'կոչուի պատեան: Սոյն պատեանին մէն մի ծայրը կ'երկարի յիտանէ ձեւով և մկաններն ուկին հետ կ'կապէ:

ՄԿԱՆՆԵՐԸ շատ առձիգ են. կրնան երկննալ ու կարճնալ, մի քանին մեր կամքին զօրութեամբ, ինչպէս՝ սրունքն, ձեռքն և այլն. մի քանին ալ մեր կամքին անկախ, ինչպէս՝ սիրու, ստամբան և այլն: Երբ մկանները կ'կարձնան՝ կ'կծկին: Այս կծկումն է որ մարմինը շարժման մէջ կ'դնէ:

ԿԱՇԻ. — Առձիգ մաշկ մ'որ մկանները կը ծածկէ կ'կոչուի կաշի, որ երկու մաս ունի. մին վերին խոռն, որ վեհաճաշի կ'կոչուի և կոշտ հիւթի մը մասնիկներէ կ'բաղկանայ, միւսը ստորին, որ աւելի խիտ ու թելուտ է և սորունաշի կամ բուն մաշկ կ'անուանի:

Եթէ վերնամաշկը վիրաւորի, ոչ ցաւ կ'պատճառէ և ոչ կ'արիւնի: մինչդեռ մաշկն եթէ ծակուի, առ

ուստ արիւն կ'հոսի: Բայց աստի, բուն մաշկն աւելի կարմիր է և կ'տամկի հուզաւ անուն հեղուկ մը դուրս տալով, հետեւապէս կ'կոչուի նաև հուզաւոր նարանն:

ԱՐԻՒՆ. — Սնունդը զանազան գործարաններու և քիմիական բնահոս հեղուկներու միջոցաւ կ'լուծուի մարմայն մէջ, կ'շաղուի, կ'զանգուի, կ'զտուի և ի վերջէ համաց կ'դառնայ: Այս մամացն՝ որ ձերմկեկ գոյն մ'ունի, մանր խողովակներէ կ'անցնի, որ կ'անելուկ կ'ըսուին, և հուսկ ուրեմն արէա կ'լինի: Այս նոր արիւնն՝ որ մթագոյն է, հինին հետ մարմայն երակներէն շրջելով կ'հասնի սիրան և ապա թոքերն, ուր շնչառութեամբ նեռաւծին կ'ընդունի, կ'մաքրուի, կ'կարմրի և շնչերակներու միջոցաւ իր ընդհանուր քրջանը վերստին կ'ակսի և մարմինը կը նորոգէ՝ միս, ջիղ, սուկր յօրինելով:

Ուրեմն մարմաշչն մեքենային կենսատու տարրն է արիւնը, որ կ'պարունակէ 0, 76 մաս ջուր, և 0, 24 մաս հաստատուն նիւթեր, այս է՝ բնակել, սուկր և սուխիչ: Եթէ այս նիւթերը լուծուին, հետագայ տարրներն երեւան կ'ելնեն. անիւծին 0, 54. բորշչածին կամ աչոր 0, 15. նեռաւծին 0, 22. ջրածին 0, 06: Նիւթեր՝ որ մարդկային մարմայն զրեթէ բաղադրիչ տարրներն են:

ԶՂԱՅԻՆ ԴՐՈՒԹԻՒՆ. — Ունայարէն վար և անկից մարմայն բուլոր միւս մասերէն կ'անցնի ձերմկեկ ու նուրբ հիւթ մը, այս է ջղայն ուրաւնիւնն, որ ուղեղին հետ հաղորդակցութիւն ունենալով՝ բոլոր մեր բզ պայնութեանց և շարժմանց միջնորդն է:

Դ Ա Յ Պ.

Բաժանումն առողջարանութեան . — Փոփոխակաց
տեսակներ :

ԲԱԺԱՆՈՒԹԵԱՆ ԱՌՈՂՋԱԲԱՆՈՒԹԵԱՆ . — Եթէ ա-
ռաքինի լինելու համար պէտք է չարէն հեռանալ և
բարտոյն հետեւիլ՝ նոյնպէս քաջառողջ վիճակի մէջ
դժոնուելու համար անկրաժեշտ է կինսավաս բա-
ներէ զգուշանալ և կեանքը կանոնաւոր վիճակի մէջ
պահէլու միջոցներն ի գործ դնել . իսկ եթէ առող-
ջութիւնը խանգարած է՝ ջանալ զայն կազդուրելու :

Արդ՝ այս նպատակին հասնելու համար կարեւոր է
ուսումնամիրել թէ ինչ կերպով կ'ներգործեն փոփ-
խանէրը մեր մարմնոյն վրայ : Այս ուսումնամիրու-
թիւնն ընելու համար, իտաւական դպրոցն հետեւելով,
յարմար դատեցինք վեց գլխաւոր մասի բաժնել այն
պատճառներն որ մեր առողջութեան վրայ կը ներ-
գործեն, այսինքն,

Փոփոխակներու ՏԵՍԱԿՆԵՐ . — Ա. Շրջակայտ, որ են
մեզ շրջապատող իրերը, ինչպէս՝ օրը, բարեկառանու-
նիւնը, խնամութիւնը, լոյն, ելեկորականունիւնը, ընթ-
նութառայն ճնշունը, հիմաները և բնակութիւնը :

Բ. Վերաբրական, որ են մեր մարմնոյն վրայ դըր-
ւած բաներն, ինչպէս՝ զիտուելունը, բաշնիւը, գեղա-
րեսը և այլն :

Գ. Մարտողական, որ են մեր ստամբուլ մտած բա-
ներն, ինչպէս՝ կերակուրներն, ընդէլները և այլն :

Դ. Արդանականեան, որ են մեր մարմնէն գուրս ե-
լած բաներն, ինչպէս՝ շնչառանիւնան արդիւնչը, գրտիւ-
նը, դուլ, կոկանդն և այլն :

Ե. Շարժուան, որ են զանազան գործողութիւն-
ներ, ինչպէս՝ այլ և այլ կրթութիւններն, արհեստները,
աշխատանիւնները, դերիւը, հանգիւսը, գունը և այլն :

Զ. Հետանագիտ, որ են այն ամեն բաներն որ մարդուս
բարոյականին և իմացականութեան վրայ կ'ազդեն,
ինչպէս՝ դատարկանունիւնը, կրօնը, կիրիւն, յառաջնանին,
այլայլանիւնն և այլն :

Այս ամենը մի առ մի բացատրելէն առաջ՝ հարկ
է ըստել, որ առողջապահիկ կանոնները կ'փոխուին
հասակի, կիմայի, եղանակի, սեռի, անհատներու
բնաւորութեան, ինչպէս նաև իրենց վարած պաշ-
տօններուն և գտնուած զանազան պայմաններուն
համեմատ : Հետեւապէս առողջարաններն երկու դա-
սակարգի կ'բաժնեն այս ուսումնի, որ է Մասնաւոր ա-
ռողջաբանունիւն, որ անհատի մ'առողջապահիկ պայ-
մաններու վրայ կ'խօսի . Հասարակական առողջաբանու-
նիւնն, որ հաւաքական կենաց կամ ժողովրդեան մը
կենսապահիկ կանոններու վրայ կ'խօսի, կանոններ՝
որոց գործադրութիւնը կառավարութեան կամ քա-
ղաքապետական իշխանութեան կը վերաբերի : Կայ
նաեւ Դպրոցական առանձն առողջարանութիւն : Աս-
կայն այս գասերով ընդհանուր տարրական ծանօ-
թութիւններէ զատ՝ մասնաւոր հրահանգներ պիտի
աւանդուին յատկապէս աղջկանց առողջարանու-
թեան համար :

Նշվը կ'ապրի: Կեանքը չնչառութեամբ կ'սկսի, և կը դադրի երբ չնչառութիւնը հատնի: Ան ու ՎԱՏ ՕԴ. — Բայց ինչպէս արդէն ըսինք, մթնոլորտային օդը կ'պահէ իր մէջ այլազան բաներ, որոց մեծ մասը մարդկային չնչառութեան անյարմար են, և որ կրնան այլայլել իր առողջութիւնն և մինչեւ անդամ մահ պատճառել: Ուրեմն հարկ է զգոյշինիւ և մեր գտնուած միջավայրին օդն անչնչելի ըդդարձնել: Արդ՝ օդն անչնչելի, այս է՝ փսասակար կը դառնայ, երբ մեր սենեակը դնենք վառարաններ, ծաղիկներ, պտուղներ, կենդանիներ և այնպիսի առարկաներ՝ որ գորաւոր հոտ մ'ունին: Այս ամեն բաները մեզի պէս ծճելով մեր չնչելիք օդին թթուածին, մեզի պիտանի եղած մասը, կը նուազեն և փոխարէն ածխային թթու, գոլորչի և ուրիշ փսասարեր կազեր կարտաղըեն, որոցմէ յառաջ կրնան գալ ջերմ, լորյ, կարկամունք, անարիւնք, թթոքացաւ և այլն: Յեսանիներու, ածխահաններու և ազօրէալաններու չնշանիւն ուրիշ պատճառ չունի, եթէ ոչ այս գործաւորներուն չնշանիւն պատճառ չունի, եթէ

Ուրեմն առողջաբանութիւնն իրաւամբ կ'պատուիրէ միշտ մաքուր պահէել հետագայ երեք բաները. օսդը, ջուրն և կերակուրները, առաջին տեղը տալով օդին իրեւե կարեւորագոյնը: Իրօք օդային յաւիտենական շրջանակն է որու մէջ կեանքն անդուլ կը տատանի ու կը շարժի, և նիւթն ուրիշ բան չընէր այլ միայն տեղ կ'փոխէ: Հետեւապէս պարտ է ըստ կարի մաքուր պահէել օդը, և երբ խանդարի մաքրել: Վերջէն պիտի բացատրենք օդին լաւ ու վատ հետեւանիքը:

Ա. ՇՐՋԱԿԱՅՔ. — Մընուրու. — Տիեզերային փոփախակ. — Լաւ ու վատ օդ:

ՄԹՆՈՒՈՐԸ. — Երկրագունութը չըջապատող օդային կայտն է մթնոլորտան, որու բարձրութիւնն 15էն մինչեւ 16 մղոն կ'հասնի: Խառնուրդ մ'է այն որ ունի 79 մաս աղօդ կամ բորակածին, 20 մաս թթուածին (հինաստու կամ չնչելի օդ) քիչ մ'ածխային թթու և գոլորչի: Ասկից զատ՝ այլաբուն մարմիններ առ կախ ունի իր մէջ և ահա այս պատճառաւ մըթնուրտն օդային ռիշտան կ'կոչուի: Շնչաւոր կենդանիներն անոր մէջ կ'ապրին ինչպէս ձուկերը ծովուն խորը: Մէկ վայրկենի մէջ տասն ութն անգամ օդ կ'առնուն մեր թթոքերը չնչառութեամբ: Այսպէս 24 ժամու մէջ՝ միջին հաշըով, 8,640էն 9,000 լիտր, կամ 9 խորանարդ մէջը օդ կ'ծծենք:

ՏԻԵԶԵՐԱՅԻՆ ՓՈՓԽԱԿԿ. — 0դն ամենէ կարեւոր տիեզերային փոփխակն է, վասն զի՝ ամեն ինչ որ կեանք ունի կարօտ է օդի, ինչպէս հասկելը՝ նոյնպէս հուանուը: Ուստի եթէ չնչառութիւնը դադրի, ամեն կենդանի կը խղդուի: Հետեւապէս աւելի վտանդաւոր է երկու վայրկեան չնչաղուրկ մնալ քան թէ երկու օր նօթի, քանի որ օդը պարտի անընդհատ մաքրել արիւնը, այս գերազանցապէս կենսատու հոսանուար, մինչդեռ առժամեայ նօթութեան պարագային մէջ, ինչպէս որ ռամկօրէն կ'ըսեն, ժարդ իր

ԴԱՍ Զ.

Շնչառութիւն . — Շնչական գործեակ . — Ներշնչութիւն
ու արտաշնչութիւն . — Շնչերակային և երակային
արիւն . — Օդն իբրեւ սնունդ :

ՇՆՉԱՌՈՒԹԻՒՆ . — Այն ամեն տեղային երեւոյթ-
ներն որ ծծելու և բուրելու գործողութեան կը վե-
րաբերին՝ շնչառութիւն կ'ըսուին : Արդարեւ՝ ամեն
էակ՝ ծննդեան օրէն մինչեւ յետին շունչն, բնու-
թենէ կ'առնու և կ'տայ ըստ կարգի իր գործարան-
ներուն տարրները :

Շնչառութեան նպատակն է հայթայթել մարմա-
յին կազմին պիտանի թթուածինը, որ կարեւոր է
կատարուելու այն երեւոյթներն որոց կայանն է մեր
հիւսքը, և վանելու անկից ածխային թթուն և ուրիշ
զնդային նիւթեր և անոր ջերմութիւն տալու :

Մարմնոյն բոլոր մակերեւոյթն, որ օդին հետ կը
շիտուի օդ կ'ծծէ, բայց որովհետեւ այնքան զիւրա-
թափանց չէ մարդկային վերնամաշկը՝ հետեւապէս
շնչառութեան գործն յատկապէս մասնաւոր գոր-
ծարաններ կ'կատարեն :

ՇՆՉԱԿԱՆ ԳՈՐԾԵԱԿ . — Մարդկային շնչական գոր-
ծեակը կ'կազմեն զանազան օդուղիներ որ կ'տանին
օդը ոնդունքն մինչեւ թոքերը : Այս ուղիներն են .
Ա. Ռնկային ծակերն, որ բերնին ներքին կողմը կ'յան-
դին, այս է ըմբանին մէջ, որ վարէն կ'շարունակուի
կ'կապուի շնչառովն հետ : Այս իսուղովակին աճառուտ

մասերով յօրինուած է, որ զայն միշտ բաց կը պա-
հեն : Սակայն իր վերին ծակը կամ հագածն ունի
խոռնի մը, այս է խոռնին, որու պաշտօնն է շնչային
ուղիները փակել և չթողուլ որ հեղուկ ու հաստա-
տուն ուտեստ ներս մտնեն : Բ. Հովհաննին կամ իը-
շունդն, որ ունի երկու բաժանում, ճղիկ+ անուամբ ,
և մէն մին թոքերէն միոյն մէջ կը մտնէ : Գ. Երկու
նուերն, սպնդային և ծաւալուն կոյտեր, որ թոքային
ժամկէներէ կամ լինեներ յօրինուած և շատերն ի-
րարու հետ կցուած են նզկային մէն մի յետին մա-
սերուն հետ, որ արտաքին օդը կ'ներմուծեն :

ՆԵՐՆ ԶՈՒԹԻՒՆ և ԱՐՏԱՇՆՉՈՒԹԻՒՆ . — Հիմակ
քննենք թէ ինչպէս կը կատարուի շնչառութիւնը, որ
թէ՝ մէկնական և թէ իջտական երեւոյթներ կ'ընծայէ
մեր ուշադրութեան : Մեքենական երեւոյթներն ի-
րարու ներհակ երկու շարժումներու մէջ կ'կայանայ,
այս է՝ ներշնչառիւն և արդաշնչառիւն . առաջինն է շրն-
չելի օդին ներմուծումն, իսկ երկրորդն՝ ապական օ-
դին և անշնչելի շողիներու արտաշնչումը :

Արտաքին օդին ներշնչառիւնը կամ շնչառութիւնը
կը պահանջէ լանջային գողին ծաւալումն, ինչպէս
նաեւ թոքերունը, և այս ամեն կողմը տեղի կ'ունե-
նայ, երբ ստոծանին (որ գմբեթարդ է) իջնելով,
վար կ'մղէ որովհայնի ընդերքը և վեր կ'հանէ կողե-
րը : Այս շարժումներու միջոցաւ, որ փքոցի մը շար-
ժումներուն կ'նմանին, թոքերը կ'տարածուին օդն
ընդունելու, որ վերը նկարագրուած գործարաննե-
րուն շնորհիւ կ'հասնի : Բայց ներշնչութենէ անմիջա-
պէս ետքը, կողերը կ'ելնեն, լանջը կ'սեղմէն և թո-

քերը կ'ձնչեն, որով վատ օդը դուրս կ'արտաքսի և արտաշնչ-թեան շարժումը կ'կատարուի: Այս կրկնեակ շարժմամբ օդը հետղիետէ լանջը կ'մտնէ ու կ'ենէ, մի և նոյն գործարաններէն անցնելով: Բայց որպէս զի այս գործողութիւնը հետխւ կատարուի, աէտք չէ շատ նեղ փողկապներ, մանաւանդ միջփակներ դը-նել, և ոչ ռնդունքը խփել քթախոտի գործածու-թեամբ:

ԵՆՉԵՐԱԿԱՅԻՆ Եւ ԵՐԱԿԱՅԻՆ ԱՐԻՒՆ. — Քիմիա-կան երեւոյթները կը կատարուին թոքերուն ծծած-թթուածնին և մեր հիւսքին զանազան վառելի տարր-ներուն մէջ, որպէս զի յառաջ քերեն ածխային թը-թու, ջուր և կենսական չերմութիւն: Ահաւասիկ այս երեւոյթին բացատրութիւնը: Թոքերը մտած թթուածինը կ'անցնի մասամբ թոքային անօթներուն արեան մէջ, որ չնչրակային կ'դառնայ, աստա կ'մտնէ ռուր գործարաններն և շրջելով կ'բաղադրուի հիւս-քին այրելի տարրներուն, այնպէս որ չնչրակային ա-դիման, որ թոքերէն ելնելու միջոցին կ'պարունակէր միայն չուրջ իր դանդուածին 0,05 մասամբ թթուա-ծին, այնուհետեւ կ'պարունակէ միայն 0,02 թըթ-ւածին, երբ բոլոր մարմնոյն մէջ շրջելէ ետեւ սըր-տին կ'վերադառնայ. միւս կողմանէ՝ 0,08 ածխային թթու կ'պարունակէ 0,07 ի տեղ և այսպէս երակային արեան դարձած է:

Այս քիմիական հակադ ործութիւնները մարմնոյն ներքին կողմը 37° էն մինչեւ 58° բարեխառնութիւն կ'արտադրեն և առանց այս չերմութեան կեանքն անկարելի պիտի լինէր:

ՕԴԻՆ ԽԲԲԵՒ ՍՆՈՒՆԴԻ. — ՇՆՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒ-ՆԸՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԽՊՊՈՒԵԼՈՒ ՀԱԲԱՐ՝ ԱՅԼ և ԱՆԱՆԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Եւ պատճառն այս է: Աննդատու տարրներն՝ որով լի է երակային արիւնն և որով մար-սողութենէ յառաջ կ'գան, կերպով մը մաքրուելու և յարդարուելու պէտք ունին, որպէս զի մեր գոր-ծարանները կազդուրին և արիւն յօրինեն. և որպէ-հետեւ կ'զանուին նաեւ արեան մէջ զանազան նիւ-թեր որ արդէն կենաց գործողութեան ծառայած են՝ հարկ է որ անոնց մէջ զանուած մրուրը ար-տաքսուի կամ վոփոխուի, որպէս զի այն նիւթերը վերատին օգտակար լինին, ահա այս պատճառաւ կարեւոր է որ երակային արիւնը չնչերակային ար-եան այլափոխուի: Ուրեմն չնչառութիւնը սննդա-տու գործողութիւն մ'է:

Իսկ բորակածինն ալ օգտակար է. վասն զի թըթ-ւածնին հետ կուրծքը մտնելով բորակածինն անոր ներգործութիւնը կ'մեղմէ բաժնելով, որպէս զի հա-ւասար և միօրինակ կերպով մտնէ թոքային խորշ-ըրուն մէջ, ուսկից վերջն կ'ենէ անշահ ողին հետ: Եթէ մարդ միայն թթուածին չնչիր՝ յետին ծայր պիտի յուղուէր, մինչեւ անդամ պիտի կատղէր և չպիտի կարենար երկար ատեն ապրիլ, վասն զի պի-տի հալէր ու մաշէր:

ԳԱՍՏ

ՇԵՀԱԿԱՆ ԵՐԵՒԱՅԻՑԻՔ. — ՆԵՐՉՆՀՈՒԹԵԱՆ ԷՆ ՉԵՀԱ-
ՈՒԹԵԱՆ ՉԱՐԺՄԱՆԻ:

ՇՆՉԱԿԱՆ ԵՐԵՒԱՅԻՑԻՔ. — ՇՆՇԱՌՈՒԹԵԱՆ ՀԱՐ-
ԺՈՒՄՆԵՐԸ ՍՄԵԿՎ յառաջ կ'գան չէ թէ արեան թըթ-
ւածանալէն, այլ ուրիշ գործողութիւններէ: Այս-
պէս՝ հաւառաւը, յօրանջուածը, հոդառաւունիւնն և այն ներ-
շնչութեան շարժումներու արդիւնք են, մինչդեռ
հայու, բանիցուածը, արտառուածը, յայնարկունիւնն և, հանձա-
ճը և այն արտաշնչութեան արդիւնք են. ի վերջէ
շիշաղը, հեկեկանն ու հեծկլանն այդ երկու շնչական
շարժումներէն յառաջ կ'գան:

ՆԵՐՇՆՉՈՒԹԵԱՆ ՇԱՐԺՄՈՒՆՔ. — Հառաչն եր-
կար ու ծանր ներշնչութիւն մ'է որ մերթ ընդ մերթ
կ'պատահի, և որու պատմառը ստէկվ բարոյական է:
Ֆիզիքական է՝ երբ մարդ կը շնչէ դատարկութեան
կամ վատթար օդի մէջ: Յօրանջուած ակամայ ներշն-
չութեան մ'արդիւնքն է, սովորական ներշնչութենէ
աւելի երկար և խորին. այս շարժման ժամանակ ծը-
նօտներն և անդամները, մանաւանդ թեւերն իրար-
մէ կ'հեռանան:

ՀՈԴԱՐԱՎՈՒՆԻՒՆԸ Կարձատեւ և կրկնակի ներշնչում-
ներու շարք մ'է, մինչդեռ բերանը վակ կ'մնայ, որ-
պէս զի օդը ունդային փոսերէն անցնելու ստիպուի:
ԱՐՏԱՇՆՉՈՒԹԵԱՆ ՇԱՐԺՄՈՒՆՔ. — Հայը կը պա-
տահի երբ գրդուութենէ և կամ նեղութենէ մ'օդն
դուրս կ'արտաքսուի կուրծքէն և թոքային ճղիկնե-

ՐԵՆ ՈՒ ՇՆՇԱՎԻՊՈՂԷՆ անցնելով թուք կամ մաղաս կը
հանէ դուրս:

ԲԻՆԿՊՈԽՆ նոյնպէս ոնդային փոսերէն ուժգին
դուրս վանտած օդին պատմառաւ կ'պատահի:

ԱՐԴԱԿԱՐ կը վազի երբ արտաշնչութիւնն երկար,
ընդհատ և շատ ըջաններու բաժնուած է:

Զայնարկունիւնը հնչումներ են որ ձայնական լարե-
րէն անցնելով օդին պատմառած թոթուումներէն
յառաջ կ'գայ:

ՀԱՆՉԱԾԸ շնչական ուղիներէ ելնող օդին քմաց քօ-
զին վրայ ըրած թոթուումներէ յառաջ կ'գայ, նոյն-
պէս կրնայ յառաջ գալ բերնին, ոնդերու ու խոր-
շերու վակմամբ:

Ծիծառը կցկոտուր և աղմկալի թեթեւ արտաշնչու-
թեանց յաջորդութիւնն է:

ՀԵԿԵԿԱՆԻ ստոծանին զղաձգական կծկումէն կ'ար-
տաղրի, այնպէս որ օդը կը մտնէ ու կ'ելնէ կըց-
կըտուր կերպով և յանկարծական հնչական ներշն-
չումներ յառաջ կ'բերէ: Եւ որովհետեւ հեկեկանքը
թէ՝ ունեցողին անախորժ զգայութիւն մը կ'ազդէ
և թէ ուրիշին վրայ անհաճոյ տպաւորութիւն մը կը
պատմառէ, պէտք է անմիջապէս վերջ տալ անոր
հետեւեալ կերպով: Հարկ է բերանը գոցել այն մի-
ջոցին որ կ'զգանք թէ հեկեկանքը պիտի գայ և օդը
կընել փոխանակ դուրս հանելու: Այս դործողու-
թիւնն երկու երեք անդամ կրկնելէ ետեւ՝ կարելի
է դաղրեցնել ինդանն հեկեկանքը. կամ պէտք է
պուտ առ պուտ ջուր խմել բաւական ուժգին շար-
ժում մ'ընելով:

Հեծէլուանին ևս հեկեկանքի կարգէն է և մի և նոյն քնախօսական ներդործութենէ յառաջ եկած շարժում մ'է, բայց որովհետեւ ախուր յուզմանց արդիւնքն է՝ շատ անգամ արտսութիւն հետ կ'պատահի:

Արդէն ըսփնք, չնչառութիւնը չիրնար դադրիւ առանց վտանգելու մեր կեանքը, քանի որ արդիւնքնչել է՝ ուստի եթէ շունչ չ'առնունք թալկահար կը մեռնինք: Այս թալկացումն կրնայ պատահիւ չնչելի օդին չգոյութենէ, ուրիշ կազերու չնչառութեամբ և բնական օդին անբաւական ձնչմանք:

Գ Ա Ս Ա Ը.

Օդին խսնգարումն . — Նորբերտ . — Հրաման:

ՕԴԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆ . — Շնչառութեան համար ամենէ նպաստաւոր օդին այն է որ իր տարրային քիմիական բաղադրութեան հետ ունի 10 էն մինչեւ 16 աստիճան միջին բարեխառնութիւն և քիչ շատ խոսնաւութիւն, որ անհրաժեշտ են կենդանիներու և բոյսերու:

Բայց, ինչպէս որ արդէն բացատրեցինք, չնչառութիւնն օդին կենսաւու մասը կ'առնու, այսինքն թթուածինը, և գորսարէն կ'առաջ անոր անշնչելի կազեր ու շոգիներ: Փոշիները, հրաբխային երեւոյթները, քիմիական լուծմունքն, որ երկադնտին երեսը կ'արտադրին, ինչպէս նաև վուտերն և ազն, կ'ձա-

առեն մթնոլորտին մէջ անուշաղը, ծծմբուտ ջրածին և յօրինուածոյ սերմեր և այլն: Դարձեալ՝ չափէն աւելի կամ նոււաղ ջերմութիւն, շատ խոնաւութիւն ու ելեկտրականութիւն և նոյնպէս օդին ձնչման մէջ զգալի գորսարում մը՝ անբնակելի միջավայր մը կը դարձնեն մթնոլորտ, վասն զի օդը շատ վտանգաւոր կ'համարուի, երբ իր բնական բաղադրութիւնն զգալի կերպով կ'այլայի, այն աստիճան որ ճրագ մը չիրնար անոր մէջ վառիլ: Եթէ օդը քիչ մը թթուածին պարունակէ՝ մարդ նեղութիւն, ընդհանուր թուլութիւն մը կ'զգայ, հետեւապէս արեան տկարութիւն, և եթէ այդ վիճակը շարունակուի թալկացումն և մահ անգամ կ'պատահի:

ՆՈՐՈՇՈՒՄՆ . — Սակայն այդ օդին մէջ միշտ կ'ապրինք: Ի՞նչպէս բացատրել այս երեւոյթը, բաւական է միայն մեկնել բոյսերուն չնչառութիւնն, որ մերինին հակառակն է:

Մէկ կողմէն դալարաւէտ տունկեր, այս է՝ տերեներ, բողքոջներ, սատեր կ'ծծեն ածխային թթուն և ջրի դոլորջներն, որ մեր արտաշնչութեամբ շարունակ մթնոլորտին մէջ կ'տարածուին: Այդ բոյսերը կ'լուծեն ածխային թթուն, ածխածինը կ'պահեն, իրեւ իրենց էական տարր, և մաքուր թթուածինը գուրս կ'հանեն, որով կ'վերանորոգուի մեղքի համար չնչելի մթնոլորտ մը: միւս կողմէ անձրեւները, ջրերը (ծովեր, գետեր և վտակներ) կ'լուծեն զանազան կազեր, նոյնպէս հրաբուխներէ յառաջ եւ կած նիւթեր և ուրիշ վերնագոյն յիշուած իրեր: Ահա սյս միջոցաւ օդն անդադար իր բնական վիճա-

կին կ'վերածուի և այս կերպով կ'բացատրուի նաեւ
թէ ինչու համար օդը նուազ առողջասուն է քաղաքը
քան թէ զիւղն՝ ուր աւելի տունկեր կան քան թէ օ-
դը խանգարող պատճառներ:

Հետեւապէս պէտք է նկատել թէ,

Ա. Բոյսերուն դալարուտ մասերն են որ, օրական
լոյսին ազգեցութեամբ՝ կ'տարբազադրեն ածխային
թթուն, և թթուածին կ'արտահանեն:

Բ. Գիշերն, ընդհակառակն, մի և նոյն դալարի
մասերը մեզի պէս կ'չնչեն և թթուածին կ'առնուն
փոխանակ տալու :

Գ. Ծաղիկները, պտուղները և ամեն տեսակ գու-
նաւոր բոյսերու մասնիկները մեզի պէս կ'չնչեն ամէն
ժամանակ :

Դ. Պէտք չէ այս բոյսերը պահել ննջարանի մէջ,
գիշերը, մինչդեռ ցերեկը, կանաչ բոյսերը կը մաք-
րեն մթնոլորտ ծծելով այն նիւթերը զոր կ'արտա-
շնչենք ի քուն :

Ե. Ինչպէս մեզ տաքութիւն տուող վառելիքը,
նոյնպէս մեզ լրւսաւորող կանթեղները թթուածինը
կ'առնուն և անշնչելի կագեր կ'արտադրեն :

ՀՐԱՀԱՆԴ. — Ուստի կ'հետեւի որ, եթէ մի և նոյն
փակ մենեկին մէջ երկար ժամանակ մնանք՝ թոյն կը
ծծենք, վասն զի մեր արտաշնչած վատ օդը վերըս-
տին մեր թոքերուն մէջ կ'առնենք: Հետեւապէս ա-
մեն օր նորոգել հարկ է մեր բնակարաններուն օ-
դը, պատուհաններն ու դռները բանալով, երբ դուրս
կ'գտնուինք, և դիտելով թէ օդը ցուրտ է թէ տաք,
չոր է թէ խոնաւ :

Ա. Կա այս ողջապահիկ կանոնին պարտին հետեւիլ
անվրէպ դպրոցներու վարժուակներն ու տեսչուհի-
ները: Նոյնպէս պէտք չէ բնակիլ մօրուտ վայրեր ու
ժահարոյր կողմեր, ուսկից կ'տարբածուին մթնոլոր-
տին մէջ ջերմի և տարափոխիկ ախտերու սերմերը:
Անմաքուր օդը վնասաբեր ազդեցութիւն ունի նաեւ
մարդու բարոյական վիճակին վրայ. մտային յուզում
և վրդովմունք կ'պատճառէ:

Ա. յս հրահանդը քաջառողջ անձանց համար է: Սա-
կայն կան այնպիսի հիւանդութիւններ որ նուազ
մաքուր, մանաւանդ աւելի տամուկ օդ կ'պահանջեն,
վասն զի նշառութիւնն այս պայմաններով կ'գիւրա-
նայ: Այսպէս թոքախտի ենթակայ դտնուող անձեր
աւելի կ'սիրեն խիտ և կենդանային բխումներով լի
օդն, ինչպէս է գոմերու և սպանդարաններու օդը,
քան թէ բարձր վայրերու չոր ու կծու օդը: Կան նաև
հիւանդներ որոց համար աւելի յարմար կը դատուի
ծովավինեայ բնակութիւնն, որպէս զի կարենան շն-
չել ծովային աղով լի օդ մը, կամ եղեւնի անտառ-
ներու օդն, ուր ամառնային ջերմութիւնն աւելի բա-
րեխառն է և օդն աւելի առատ թթուածին կը պա-
րունակէ: Բայց այսպիսի ծանր պարագայից մէջ ա-
ռողջարանական կանոնը չըաւեր, պէտք է բժշկին
խորհրդին դիմել:

ՊԱՍ Թ.

ՄՐՅՈՒԹՅԱԳԻՆ ՓՈՓՈԽԱՌՈՒՅԻՆ. — ԲԱՐԵԽԱՌՈՒՅԻՆ. —
Տարբեր օդեր. — Խոնաւուրիւն:

ՄԹՆՈԼՈՐՏԻ ՓՈՓՈԽԱՌՈՒՅԻՆ. — Թէ եւ կենդանային և բուսային կարգերու մէջ եղած այս անընդհատ փոխանակութիւնը հաստատ կ'պահէ օդին քիմիական բաղադրութիւնը, բայց այս ևս իրաւէ, որ մթնոլորտն ոչ տարուան ամեն եղանակներուն մէջ և ոչ ամեն տեղուանք մի եւ նոյն բաղադրութիւնն ունի, այլ այդ ստէպ և զգալի կերպով կ'փոխուի:

Այդ բաղադրութիւնը փոփոխող բնական պատճառներն են, օդին ջերացումը, հովերու արագութիւնն և ուղղութիւնը: Ասոնք կը փոփոխեն բարեխառուութիւնը, խոնաւութիւնը, ելեկտրականութիւնն և մթնոլորտի ճնշումն, ու բնակիչներու առողջութեան վրայ մեծ ներգործութիւն ունին:

ԲԱՐԵԽԱՌՈՒՅԻՆ. — Ամեն երկիր իրեն յատուկ միջին բարեխառուութիւնն ունի, եերինն է 19 էն մինչեւ 20⁰. Երբ բարեխառուութիւնը 10⁰ էն վարիջնէ մարդ ցուրտ կ'զգայ. իսկ երբ բարեխառուութիւնը 20⁰ վեր ելնէ տաքութիւն կ'զգայ: Այս երկու աստիճաններուն մէջ՝ օդն ոչ տաք է և ոչ գոզ, այլ բարեխառն: Ասոնագին է օդն երբ 0⁰ի իջնէ, վասն զի այն ժամանակ ջուրը կ'սառի:

ՏԱՐԲԵՐ ՕԴԵՐ. — Երբ չափաւորապէս պաշու ու աղը մարդուս արեան չըջանն ու քրախնքը կը նուա-

զին. Ընդհակառակն աւելի արագ շունչ կ'առնու և աւելի շուտ կ'մարսէ, այնպէս որ հարկ կ'լինի աւելի առատ և աննդարար կերակուր ուտել: Այդ տեսակ օդն աւելի յարմար ու օդակար է նորահասակ անձերու քան թէ ջերմ օդը: Աւելի զուարթ, կայտակ կ'լինի մարդ և ախորդակը կ'բացուի:

Սակայն օդն երբ խոնաւ է և պաշմարմնոյ գործողութիւններն աւելի կ'թուցնան, չատ աւելի ածխային թթու դուրս կը հանենք, քանի որ աւելի մեծ քանակութեամբ կ'այրի մեր հիւսքը և աւելի կ'մաշէ մեր մարմինը: Ասկից զատ՝ պաշ ու խոնաւ օդը մեզ հարրուիմի կ'ենթարկէ, ինչպէս նաեւ սրտի, խոյի, յօդացաւի, թոքի, ակռայի, այսումի և այլն ցաւեռու:

Տա՛ օդն ու կլիմաները կը տկարացունեն մարդկային մարմինը, կ'նուազեցնեն ախորդակը, մարսողական գործարանները բորբոքումի, ջղային ձկտումի, օձիկի, արեւահարի պատճառ կ'լինին:

Չոր ջրմունիւնն արեան շրջանը կ'երադէ, կաշին կ'չորցնէ և ապա քրախնք կ'գրգուէ: Ենչառութիւնն աւելի շուտ կ'կատարուի, կ'փրտովի և թոքային բըսումները կ'աւելնան, ասկից կը հետեւին ուղեզիք ցաւ, յուզմունք և անհանգստութիւն:

ՃՐԱՀԱՆԳ. — Միշտ անախսործ են բարեխառութեան յանկարծահաս փոփոխմունքը: Աւսաի պէտք չէ, երբ մարդ կ'մսի՝ նստուկ մնալ կիզիչ կրակի մը առջեւ, կամ չատ տաքցած սենեկի մը մէջ փակուիլ, այլ միշտ չարժիլ, երթեւեկել, վաղել, կամ, եթէ այս կարելի չէ, տաք սուրճ կամ թէյ խմել պէտք է

որպէս զի բնական ջերմութիւնը գրգոհի : Աակայն վը-
նասակար է նաև սաստիկ ջերմ միջավայրէ սաստիկ
շուրտ տեղ մ'անցնիլ, և օդի հոսանքի մէջ նստիլ:

Օդի հոսանքը միշտ չնչային գործարաններուն կ'վը-
նասեն և չնչափողի ու կողի ցաւեր կրնան պատճա-
ռել, որ ծանր հիւանդութիւններ են, ինչպէս նաև
յօդացաւի և ջղային տկարութեանց տեղի տալ:

Երբ անձ մը ստիպուած է ժամանակ մը մնալ խո-
նաւ և ցուրտ օդի մէջ, երբ՝ օրինակի համար, պը-
տոյտի ելած է, պէտք է գոց պահէ բերանը, որպէս
զի օդը ռնգային ծակերէն անցնի, որոց հուզային
թաղանթը շատ խոնաւ է, շատ արիւնալի անօթններ
ունի և հետեւապէս շատ տաք է. օդն անոնց մէջ կը
տաքնայ և չնչափողին վրայ այնքան տպաւորութիւն
չընէր որքան պիտի ընէր եթէ ուղղակի բերնին մէ-
ջն անցնէր: Ուստի պէտք է վարժիլ քթէն շունչ
առնուլ:

Փառացաւը չնչափողին յատուկ մի բորբոքումն է ու-
րով աւելորդ թաղանթ մը կը գոյանայ: Այս ժամա-
նակ ձայնը կ'կերկերի, քիչ շատ կ'մարի և հեղձում
կ'պատահի, եթէ կոկորդը գեղերու միջոցաւ բանա-
լու հոդ չտարուի և բնական չնչառութիւնը չհաս-
տատուի: Այս հիւանդութեամբ կը բռնուին գլխա-
ւորապէս շէն մինչեւ 8 տարեկան մանկունք:

ԽՈՆՍԻՈՒԹԻՒՆ. — Մթնոլորտային օդը կ'պարու-
նակէ միշտ ջուր չողիի անտեսանելի վիճակի մէջ, ա-
ռանց հաշուելու այն ջուրն որ մշուշներու և ամպե-
րու վիճակի մէջ է: Այս ջուրը յառաջ կ'դայ մար-
դոց, կենդանեաց և բոյսերու չնչառումէն և քրտին-

քէն, նա մանաւանդ ծովերու, գետերու երեսն շա-
րունակ կատարուած շղիացումէն :

Ծովու մակերեւոյթին մէկ քառակուսի հազարա-
մէզը ամեն օր կ'արտադրէ մէկ միլիոն լիտր որ շողի
կ'դառնայ. բայց որովհետեւ ծովերն այլ և այլ ուղ-
ղութեամբ կը քչեն օդը, այս ջրային շղին ամենէ
բարձր լեռներու վրայ կ'խանայ, որոց գագաթը կը
յօրինուին ծիւներ և սառնամանիք, ուսկից կ'հոսին
հեղեղներ, որով ջրերն ովկիանոսը կ'թափին շարու-
նակ :

ՊԱՍ Ժ.

Լոյս. — Մրուրիւն. — Ենթարտկանուրիւն. —
Մբնուրտային ննշումն .

ԼՈՅՍ — Բնական լրյուր կ'հասնի մեզի արեւէն և օ-
դին չափ մեր էութեան համար անհրաժեշտ է: Այդ
լրյուր կ'գրգուէ մեր ուղեղը, կը գունաւորէ կաշին և
դէմքին գոյն կ'տայ: Առանց լրյուրի արիւնը կ'կորուսէ
առողջութեան պահպանութեան համար կարեւոր ե-
ղած յատկութիւնները. մարմնոյ գործողութիւնները
կանոնաւորապէս չեն կատարուիր և մանաւանդ շըն-
չառութիւնը կ'նուադի:

Աակայն երբ լրյուր հատապ է և շատ ջերմ, ինչ-
պէս ամառը, այն ժամանակ չէ թէ օդտակար՝ այլ
աղէտարեր կրնայ դառնալ և յառաջ բերել օչին ախ-
տը, արեւահար և ուրիշ պատահարներ: Այսակիսի պա-
րագայի մէջ՝ իրբեւ զգուշական միջոց, պէտք է հազ-

նիւ լայն ու թեթեւ գլխանոց մը կամ հովանոց գործածել։ Խակ փայլուն առարկաներու, ինչպէս արեւուն և փայլակներու չնայիլ երկար ժամանակ։ Նոյն պէտք է զգուշանալ շատ կարդալէ արուեստական լուսով, վասն զի աչքը կ'տկարանայ, այնքան որ կուրութիւն անգամ կրնայ պատահիլ։

ՄԹՈՒԹԻՒՆ. — Միւս կողմէ որովհեաեւ երկարատեւ մութն աչքի զգայնութիւնը կը գրգռէ, պէտք չէ երկար ժամանակ ի մթան նստիլ, և ոչ մութ տեղէ մը յանկարծ լուսափայլ միջավայր մ'անցնիլ։ Երկարատեւ մթութեան մէջ մնալով մարդ տխուր, վատոյժ, անարիւն և խուլաւոր կ'դառնայ։ Ի վերջէ կարեւոր է ըսել որ, եթէ անընդհատ ցուրտը մահ է, յարատեւ մթութիւնը մահուան ճգնաժամն է *։

ԵԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ. — Մթնոլորտը միշտ ելեկտրական հոսանուտ կ'պարունակէ։ Դրական է ելեկտրական հոսանուտն երբ երկին անամպ է. իսկ մերթդրականապէս և մերթ ժխտափէս ելեկտրականացած է, երբ երկին ամպոտ է, և ելեկտրականութեան աս-

* Լոյսին օգտաւէտ ներդործութիւնը կենաց վրայ ցրյց տալու համար բնագէտ մը փորձ մ'ըրած է, զոր Պ. Կ. Ռատու այսպէս կ'պատմէ։ Այդ բնագէտը մոնր գորտիկներ կ'առնու և երկու տուփի մէջ կ'փակէ, ծակըր բանալով տուփերուն վրայ որ չուը նորոգի։ Սակայն մէկ տուփն ունի ժամանցիկ միջնորմներ որպէս զի լըսն անոր մէջ թափանցէ, միւսը չիւած է թիթեղէ որպէս զի լըսն անոր մէջ չմննէ։ Թափանցիկ տուփին մէջ գորտիկները կ'մննան, գորտեր կ'ինին, մինչդեռ միւսին մէջ տասներկու գորտիկներէն միայն երկու հատ պայտափոխութիւնը կ'կըն, միւմները կ'մնանին։

տիճանը ստէպէզ փոխութ օրուան մէջ։ Երկիրը ժըմապէս ելեկտրականացած է։

Դրական ելեկտրականութեամբ, (ինչպէս մթնութրտայինն) մըր ջղային դրութիւնը կ'ձկտի և ժըմատական ելեկտրականութիւնը գլխաւորապէս կ'ամփոփիէ մարմնոյն վերին մասերն և կրնայ ջղային երկիւղներ, տագնապներ և այլն յառաջ բերել, մանաւանդ փոթորիկներու ժամանակ։ Որոտումն աւելի կ'ահարելիէ քան թէ փայլակիը, որ նոյն իսկ չանթն է։ Որովհետեւ ամենէ բարձր ու սրածայր առարկաներն աւելի ենթակայ են կայծակի պատահարներու, պէտք չէ այդ տեսակ առարկաներու մօտ կենալ, մանաւանդ զլխի վրայ հովանոց կրել, զանգակ զարնել, ձամբան վազել և սենեակներու մէջ օդի հոսանքներ հաստատել։ Բոլոր այս գործողութիւնները կ'քաշեն օդն նոյն տեղն և կրնան կայծակի պայթում պատճառել։ Նոյնպէս պէտք չէ այսպիսի պարագայի մը մէջ վառարաններու և մետաղեայ (լաւ հաղորդիչ) իրերու մօտ նստիլ։ Ամենէ ապահով միջոցն է սենեկին մէջ տեղը գտնուիլ, գոցելով ապակեայ պատուհանները։ Խոհեմութիւնը կ'պահանջէ նաեւ բարձր տուններու վրայ լաւ շանթարգելներ դնել տալ։ Հարկ է նաեւ զիտնալ, որ կայծակն այնքան * հեռի կը

* Որովհետեւ լոյսը 77,000 միոն կամ 30,800,000 կանգուն տեղ կ'վաղի մէկ երկվարկենի մէջ, և ըստ որում ձայնն նոյն երկվարկենին մէջ միայն 337 կանգուն կ'վաղի, զարմանափի չէ որ փայլակը տեսնելէն բաւական ժամանակ ետքը կը լսուի որումը։

գտնուի մեզմէ որքան ժամանակ կ'անցնի փայլակին ու որոտման մէջ. որքան վայրկեան որ անցնի փայլակին երեւման ու որոտման մէջ զրեթէ նոյնքան 340 մեդր հեռաւորութիւն ունի մեզմէ շանթը:

ՄԹՅՈՒՌՈՒՏԱՑԻՆ ՃՆՇՈՒՄ. — Խնչպէս յայտնի է, օդը ծանր է, և ամեն չափահաս անձ իր վրայ կ'կրէ դրեթէ 15,000 հազարակրամ ծանրութեամբ օդաշին բեռ մը: Այս օդին ահաղին ճնշման հեշտիւ կը տանիք, մեր մարմոյն ամեն կողմն հաւասարապէս ներդրեցնէ կողմակի և ներքին ճնշումն մասամբ կ'չեղոքացնէ արտաքինը, վասն զի մարդուս գործարաններն անթափանցելի նիւթերով շինուած և հեռուկներով լցուած է, այնպէս որ իրենց առձգութեամբը բաւական ոյժ ունին հակակռուել արտաքին ճնշումը:

Այդ ճնշումն այնքան սերտիւ կապուած է մեր կազմութեան հետ, որ եթէ յանկարծակի կամ ըզգակի կերպով անոր աստիճանն այլայի, սաստիկ կը նեղուինք: Այսպէս որքան մարդ վեր ելնէ մթնոլորտին մէջ, այնքան իր կրած օդային սիւնակին ծանրութեան հետ ճնշումը կ'նուազի և օդաշումը կիշնէ *:
Նմանապէս մեր ճնշառութիւնը կը դժուարանայ և սրտի ու բազկերակի բախումները կը սաստկանան, պապակը կ'աւելնայ և քնանալու փափաքը. վասն զի

* Ամ լիսր չը որ կ'կը է 1.29 կրամ. օդաչափը գործի մը է որ կ'օգնէ մթնոլորտ չափելու: Օդին ծանրութեան մէջ եղած փոփոխութեանց վրայ հիմնուած է, և այդ փոփոխմանը գուշակելու կ'ծառայէ, քանի որ անով օդին տեսակաբոր ծանրութիւնը կ'փոխուի:

օդը նուազելով, ինչպէս նուեւ թթուածնին քանած կոթիւնն, աւելի շատ և շուտ շունչ առնլու հարկ կը լինի: Նոյն պահուն՝ մարմնոյն բարեխառնութիւնն ևս կ'իջնէ. ուստի կրնայ պատահիլ որ մարմնոյն հեղուկներն ու արինը կազմին երեսը կ'ելնեն և գուրս կ'սրակին ծակտիկներէն, քթին ծակերէն, բերնէն և աչերէն (1): Պէտք է բարձրադիր երկիրներ ծնած լինիլ անօսր մթնոլորտի մէջ ապրիւ կարենալու համար: Լեռնաբնակ մարդիկ (2) կ'վարժին այդ օդին: Շուտ շուտ կ'շնչեն, արագ է իրենց արեան շրջանն: Սուր, դիւրին և անկուչու ախորժակ ունին և դիւրաւ կ'մարսեն: Ուստի թեթեւաշարժ, աշխոյժ, մըտացի և զգայուն են:

Բայց, ընդ հակառակն, երբոր մթնոլորտն աւելի խտանայ, ինչպէս հանքային նկուզներու և ստորեկրեայ վայրերու մէջ, ճնշումն աւելի կը զօրանայ, հետեւագէս շնչային գործարաններ, սաստիկ ճնշումը, կ'թուլնան: Սակայն մարդ աւելի դիւրաւ կ'տանի մթնոլորտի առաւելագոյն ճնշումը քան թէ նը.

(1) Անոնք որ օդապարիկով մթնոլորտին մէջ, կամ ոտքով բարձր լեռներն ելած են այդ երեսոյները քնած են: Մինչեւ ցարդ՝ ըստ Պ. Ոտուլի, մարդու հասած բարձրադյուն կէտա է 7,014 մէտր: Այս ահաղին բարձրութեան ելած են օդապարիկով Պարալ և Պիկսի: Կէջ-Լիւսադ 4804 մն մինչեւ 6,980 մէտր բարձր ելած է:

(2) Սակայն մարդ չէ կաբող աւելի ապրիւ քան 3-4000 մէտր բարձր տեղեր: Աչն-Պէտնարի ծգնաւորներն, որց մանասանց ծովուն մակարդակէն 2000 մէտր վեր է, գրեթէ ամենը դեւահասակ և հալուած կ'մեռնին:

ւազումը : Փափկասուն և մանաւանդ ջղոտ անձինք , հոյնաէս անոնք որ անդամատումներ կրած են , կամ յօդացաւ ու ուժի կոչուեր ունին , աւելի նեղութիւն կ'զգան երբ օդաչափային վոփոխմունք յանկարծ կը պատահին , ինչպէս կ'պատահի չնիկ աստեղ ժամանակի : Ուստի այդ անձինք կարող կը լինին գուշակել ոդի փոփոխում մը :

Ահա ասոնք են այն էական պատճառներն որ կ'այլ լայլեն մթնոլորտն , այն աստիճան որ կիմարանական տեսակէտով իրարմէ տարրեր երկիրներ կ'կազմեն :

Գ Ա Ս Գ Ա Ս

Կլիմայի . — Տամ . — Յուրատ . — Բարեխառն . — Խոնաւ . — Տարաբնակցութիւն :

ԿԼԻՄԱՅ . — Հիպոկրատ , բուժութեան հիմնադիրն , առողջաբանական իմաստով այսպէս կ'ըսէ կը միմային համար . — « Մէն մէ պէղուս յարուակ չէղուական ապրեցունեանց ամբողջունեան մէն , քործարանաւոր եանեւ բուն հետ առեցած յարաբերունեան նկատմամբ : »

Մէն մի փոփոխիչ պատճառի վրայ արգէն ըսուածներին զիւրին է հասկնալ թէ խոնաւ , ցուրտ , բարձր տեղուանք ուր սաստիկ հովեր յաճախ կ'տիրեն , պէտք է որ շատ տարրեր կիմայ ունենան քան թէ չոր ու տաք երկիրներու դաշտային վայրերը : Նոյն բանը կարելի է ըսել , բայց նուազադոյն աստիճանաւ ,

այն տեղերուն համար՝ ուր փոփոխակներն այնքան բուռն չեն . ահա այս պատճառաւ կիմաները մէկ քանի տեսակի բաժնուած են , դատ , շուրջո , բարեխաւըն և իտնաւ կիմաներ :

ՏԱՐ ԿԼԻՄԱՅ . — Բոյսերու և կենդանիներու կազմուածքին զրայ զօրապէս կը ներգործեն կիմաները . բնիկ ժողովրդոց կ'տան այնպիսի կերպարան ու դոյն որով կ'ատարգերին օտարամուտ բնիկներէն : Այսպէս շատ դատ կիմաներու բնակիչները դունաւոր դէմք ունին (լաֆշէն) , սեւ մազեր ու աչեր և փոքր հասակ : Ի բնէ թօյլ և բարոյապէս ու մտապէս տկար , ծանր ծանր կ'մարսէն կերակուրն և թեթեւ ախորժակ ու նին . աւելի ընդակեր են քան թէ մսակեր . անքան խոր ծերութեան չեն հասնիր որքան բարեխառն երկիրներու մարդիկ :

ՑՈՒՐՏ ԿԼԻՄԱՅ . — Լարոնի և կրօէլանտայի շատ ցուրտ կիմաներու բնակիչներն կարճահասակ են և մանր , թուխ ու կարծր կաշի ունին , սեւ մազեր , անմըշակ ու յամր իմացականութիւն : Խոկ լաֆշառապէս շուրջ կիմացից բնակիչներն ունին բաց գոյն , կապոյտ աչեր , գեղձան մազեր , բարձր հասակ և շատ ախորժակ : Կազմուածքով կորովի , զօրեղ են և իշրենց կեանքն աւելի երկար կ'տեւէ քան թէ տաք երկրի բնակիչներու կեանքը :

ԲԱՐԵԽԱՌԻՆ ԿԼԻՄԱՅ . — Առողջութեան համար ամենէ նպաստաւոր են բարեխառն կիմաները , այս պատճառաւ որ մարմնոյն գործողութիւններն աւելի առողջապուն հաւասարակշռութեան մէջ կ'մնան , մանաւանդ երբ մարդ անխոնէմ կեանք մը չվարէր : Ոյս

կլիմաներէն սովորաբար չորս եղանակ կայ . Երկու ծայրագոյն , ձեռող շատ ցուրտ և ամառը շատ տաք , որ կ'րաժնութիւն ուրիշ երկու միջանկեալ եղանակներով , գարունն ու աշունը : Այս ամեն մէկ եղանակին համար տարրեր զգեստներ կ'հագնին մարդիկ , այնպէս որ կարող լինին կլիմայի փոխիխմունքը կրել առանց անպատճութեան , այլայլելով նաեւ կերակուրներու տեսակը :

ՏԱՐԱԲՆԱԿՑՈՒԹԻՒՆ . — Այն որ իր բնիկ երկիրը թողլով օտար աշխարհ մը բնակելու կ'ջանայ տարաբնակցութիւն կ'հաստատէ : Փափուկ է այս փորձն և ջողութիւնը կասկածելի է այս անձին համար որ իր բնիկ երկրէն տարրեր կլիմայ ունեցող տեղ մը բընակելու կը ճգնի : Պէտք է այդ նոր կլիմային վարժիլ , երբ մարդ քաջառողջ է և դեռատի , ու բնակութեան յարմար վայր մ'ընտրել : Պէտք է իմանալ թէ նոյն տեղընյ բնակիչներն ինչ մասնաւոր սովորութիւններ , կերակուր ու զգեստներ ունին . պէտք չէ անմիջապէս փոխել ապրելու եղանակն , այլ կարեւոր է որ ամեն ոք իր բնաւորութեան և ճաշակին յարմար զբաղմունք և զբօսանք ընտրէ , որպէս զի տեղէ տեղ անցումը շատ դգամի և հիւանդութեան պատճառ չլինի : Այս ամեն զգուշական միջոցներն ի գործ դնելով անդամ , մարդ ստէսլ չյաջողիր օտար երկրի մէջ բնակցիլ : Շատ անդամ ձանձրոյթ և տաղտուկ կ'ալաշարեն զինք , ամեն բան նորաբնակ երկրին մէջ անախորժ կ'երեւի իրեն . անզուսպ իղձ մը կ'զգայ իր հայրենի հողը վերատին տեսնելու և կերպ մը թուլութեան կ'ենթարկի , որ է բնիկ երկրի կա-

րօտը , և այդ վատառողջութիւնը կ'բռուժի միայն երբ իր ծննդեան վայրը կ'վերադառնայ , վասն զի ոչինչ չէ կարող բռնել տարակայ բնիկ հողին տեղը :

ԴԱՍ ԺԲ.

Բնակարանի բնտրութիւն . — Բաժանում . — Զգուշական միջոցներ . — Լաւագոյն բնակութիւն .

ԲՆԱԿԱՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ . — Առողջապահիկ կանոնաց համեմատ , բնակարան մ'ընտրելու համար պէտք է որ նախ այդ բնակարանը քաղքին ամենէ առողջասուն թաղն , ամենէն օդաւէտև լուսաւոր փողոցն ու ծառազարդ տեղ մը գտնուի : Նոյնպէս ընտրելի տունը չողի վրայ չինուած լինի և ստորերկրեայ ջրուղիներէ զերծ , թէ և բոլոր այս պայմանները չեն գտնուիր քաղքի մէջ : Առ հասարակ ամեն քաղաք ու երկիր , ցամաքէն կամ ծովէն փչող նպատաւոր ու ախորժելի հովի ունի : Այն հովերն որ տաք , մօրուտ տեղերէ անցնելով քաղքին վրայ կ'տարածուին վնասակար են , իսկ անոնք որ ծովու վրայէն անցնելով կ'հասնին՝ օդտակար : Ուստի միշտ հոդ տանելու որ տան մը ճակատը դարձած լինի այն կողմն ուսկից մաքուր ու առողջասուն հով կ'բանի :

Ընդհանրապէս հարաւային երկիրներու տանց ճակատը դէպ ի արեւելք դարձած է , իսկ հիւսիսայինները՝ դէպ ի հարաւ : Զմիւռնիոյ համար ամենէ ախորժելի և զովարար օդն՝ ամառները հիւսիս արեւ-

մըտեան հովով կ'ակսի: Միշտ ընտրելի է որ տան երակու կողմը բաց լինի, որպէս զի հովու անարդել բանի և լցոյն անպանկաս լինի: Առվորաքար տան յետնակակողմը կ'նայի բակի կամ պարտիզի վրայ, իսկ ճակատը փողոցի վրայ:

ՏԱՆ ԲԱԺԱՆՈՒՄՆ. — Միջակ կարգէ մարդու մը տունը սովորաբար գետնայարկ կ'ունենայ, չորս կինդոտք հողէն բարձր, որպէս զի ջրէ ու խոնաւութենէ ազատ մնայ: մէկ երկու գտափիրն և վերնայարկներ: Գետնայարկին վրայ կը գտնուին սրահ, ճաշարան, նրառողի կամ բակ որու խորին են խռհանոցը, աղբիւրը կամ ջրհանը, լուսացարանն և ճէմիշը: Տան այս մասը խողովակաւոր լինի թէ ոչ, ոչէտք է որ չատ հեռու շնուի: Գետնայարկին ներքեւ կ'դանուին կտամարաւոր և հոփասուն շտեմարաններ կամ նկուղներ: Աչ միայն տան համար պիտանի են ասոնք տնտեսական տեսակչառով, այլ և 16-17⁰ միորինուկ բարեխառնութիւն ունենալով, կրնան պարունակել տռանց տւրուելու զանազան պաշտրներ և կերպ մը կազմին խաւ կ'յօրինեն, որով կծու հովով կ'արդիշուի և գետնայարկի սենետակները չըտնիր: Խակ խոհանոցի և տան ջրերը խողովակներու միջոցաւ կ'հոսին կոյանոցն, որ պէտք է խորունկ լինի և ստէտ մաքրուի:

Աւելի առողջաւէտ է տան վերին դստիկոնները բնակիլը քան թէ գետնայարկին սենետակները. վասն զի օդն այնտեղ աւելի մոքուր է ու օդայժառ:

Նենջարանները պէտք է որ ունենան առ նռապն 5,50 կանգուն բարձրութիւն, լայնութիւն 4 կանգուն, և նոյնքան երկայնութիւն: Կտրեւոր է որ օդը շա-

բունակ և անարգել նորոգուի պատուհաններու, նոյնպէս, եթէ հարկ լինի, դրան դիմացը տրուած վառարանի միջոցաւ: Այն ժամանակ սենետակներու անձկութիւնը վատաւող ջութեան պատճառ մը վըրնար լինիլ:

Վերնայարկներն ոչ չատ ցած և ոչ չատ նեղ պարտին լինիլ: սովորաբար բաւական պատուհաններ կ'ունենան որ օդն առնաւն: Խակ դստիկոնները տանող սանդուղը պէտք է որ լինի զիւրելանելի և լուսաւոր:

ԶԳՈՒՆԱԿԱՆ ՄԻԶՈՑՆԵՐ. — Այսպէս տան դիրքը լաւ, ներբին բաժանումները կանոնաւոր և ըստ բաւականին մեծ լինելին ետեւ՝ կարեւոր է նաև նկատել, որ եթէ նոր է լաւ մը չորնայ և պատերը տամուկ չլինին, վասն զի այն ժամանակ տնեեցիք կրնան ենթարկիլ յօդացափ, կուրծքի և այլ հիւանդութեանց: Տան շինութենէ ետք՝ եթէ ամսա մ'անցած և կամ չոր ու տաք օրեր դաներն ու պատուհանները բացուած և երբեմն կրակ վառած են սենետակներուն մէջ, կարելի է անվտանգ բնակիլ այդ տունն, միշտ հովու ու կրակն անպակաս ընելով:

Ամենէ աւելի թարմ ներկերն են որ կ'վեսան առողջութեան: Կարելի է փորձով ստուգել թէ սենակ մը բաւական չոր է, եթէ անոր կեղրոնը դընենք կիրի խոշոր կտոր մը պարունակող աման մը և դուռն ու պատուհանները լաւ մը գոցենք: Եթէ 24 ժամէն ետք՝ կիրը կտոր կտոր լինելով չ'փշուի՛ ըսել է որ սենետակը խոնաւ չէ. ըսդ հակառակն եթէ փշուի՛ խոնաւ է: Աւստի պէտք է կիրը նորոգել մինչեւ որ դիմանայ:

Եթէ ննջարաններն երկար ժամանակ անբնակ մըս նացած են և շատ տամուկ են, պէտք է կրակ վառել ցերեկն և ոչ թէ գիշերը, վասն զի ։ հաղարակրամ ածուխ Յ խորանարդ կանգուն թթուածին կը ծծէ որպէս զի բոլորովին վասի և այսպէս կազեր ու չոզ զիներ կ'ծաւալէ որ վնասաբեր են առողջութեան։

Պէտք չէ նաեւ բնակիլ հին տուներ որ անմաքուր պահուած և տախտակները որդնահար են և միջատներով լցուած, այնպէս որ անոնց պատերը վատառողջ բխումներ կ'պարունակեն որ ամեն անգամ օգը փոխուելուն երեւան կ'ենեն և ժահահոտ օդ մը կ'ծաւալեն չորս զին։

ԼԱԽԱԳՈՅՆ ԲՆԱԿՈՒԹԻՒՆ. — Քաղաքներու օդն այնքան առողջասուն չէ որքան գիւղինը, մանաւանդ երբ բաղմաթիւ են տուները քաղքի մէջ, ինչպէս Լոնտոն և Բարիզ։ Այդպիսի տեղեր՝ օդը բոլորովին կ'ապականի ամեն տեսակ հնոցներու միջոցաւ, ինչպէս նաեւ մարդկան և կենդանիներու շնչառութենէ, մեայուն հոտած ջրերէ և փտած նիւթերէ։ Ահա այս է պատճառն որ գիւղացիներն թէւ քաջաքարենակ մարդոց պէս լաւ սնունդ չեն ընդունիր, բայց աւելի կորովի և քաջառողջ են։

ԴԱՍ Ժ Ֆ Փ.

ՎԵՐԱԴՐԱԿԱՆՆ. — Հանդերձեղին. — Պայմանի. — Դիմարկ. — Վ.զնոց. — Քրապահ. — Շապիկ. — Զփակ։

ՀԱՆԴԵՐՁԵՂԻՆ. — Այս անուամբ պէտք է իմանալ այն ամեն առարկաներն որով մարմնոյ այլ և այլ կողմերը կ'ծածկուին, որպէս զի պահպանուին ֆիղիքական փոփոխակներու վնասատու ներգործութենէ, ինչպէս են ջերմութիւնը, ցուրտը, արեւը, հովն և խոնաւութիւնը։ Որովհետեւ հանդերձեղինը պէտք չէ որ նեղէ մարմնոյն գործողութիւնները, անհրաժեշտ է որ հետեւեալ երեք պայմանները պահուին. այս է՝ պարզաբնիւն, ճարտարիւն և աշխատաբնիւն։

ՊԱՅՄԱՆՆ. — Պարզութիւնը կ'պահանջէ որ զգեստները չինին խառն ու անօդուտ զարդերով պահնըւած։

Մաքրութիւնը կ'պահանջէ որ հանդերձեղինը լաւ պահուին ինաւատուին, փոշոտ ու աղտոտ չինին, մանաւանդ այն ձերմակեղին լաթերն որ մարմնոյն կաշին կ'ծածկեն։

Աղատութիւնը կ'պահանջէ որ հանդերձները լինին լայն ու թեթև, որպէս զի շնչառութիւնը, մարսողութիւնն և մարմնոյն այլ և այլ չարժումները չնեղուին։

Բայց դժբաղդօրէն կիներն այս առողջապահիկ երեք պայմաններուն համեմատ՝ ոչ իրենց հանդերձեղին կ'ընտրեն և ոչ իրենց հագուստոն ու կապուստը կ'պատրաստեն։ անոնց առաջին ու վերջին վաստոն է նորանութիւնը։

ԱՅդ նորաձեւութիւնն է որ կ'վարէ ամեն բան, կ'ըսէ քիչկ' ֆօսակիվ, և կարծես թէ տեսակ մը նենգալի ախորժ կ'զգայ ուղիղ դատողութեան դէմ գործել, ճաշակի դէմ մաքառի և առողջաբանութիւնը շփոթել: » Բայց այս անիրաւ ընթացք մ'է, վասն զի եթէ նորաձեւութեան արուած յարգանաց կիսոյն չափ յարգուէր և առողջաբանութիւնն, այնքան յաճախ հիւանդ չպիտի լինէին կիները: Սակայն մի քանի խօսք ըսենք կարեւոր հագուստներու վրայ:

ԳԼԽԱՐԿ. — Գլխուն համար ունինք գլխարկը. և բնչ են կանանց գլխարկները: Այնքան կը փոփոխին որ գիւրին չէ անոնց որոշ ձեւը բացատրել: Բայց առհասարակ գլխարկը կը բաղկանայ կամ կերպասի պարզ կտորով մը՝ որ քիչ չատ պմնազարդ է, ինչպէս էր քանի մը տարի առաջ, կամ լայն գլխանոց մը, կառքի մը վրոցին նման բան մը, ինչպէս այժմ կ'գործածեն: Այս վերջին ձեւն, թէւ այլանդակ, սա առաւելութիւնն ունի որ գլուխն աւելի լաւ կը պահպանէ արեւէն, հովէն ու անձրեւէն: Իսկ նորատի օրիորդներ ստէպ պարզագոյն գտակներ կ'հագնին:

Մարդիկ կ'դնեն թաղիքէ կամ մետաքսէ գլխարկներ գլանաձեւ ու բարձր, կամ կլորակ ու ցած. իսկ մանկունք կ'հագնին տափակ սաղաւարտիկներ:

Պէտք չէ որ գլխարկին յատակը դպչի գլխուն գագաթին, վասն զի մազերը կրնան մաշիլ և անդադար քրտինք արտադրել:

Կանայք՝ երեւը ծածկելու համար կ'գործածեն +ո՞ կամ +ո՞ի և քիչ չատ գունաւոր հովանոց: Իսկ անձ-

րեւնոցը կ'ծառայէ թէ կանանց և թէ մարդոց մարմոցն իրանը պահպանելու :

ՎՃԱՌԸ. — Կանայք և մարդիկ զզի համար կ'գործածեն վզնոցներ: Բայց հիմակ նորաձեւութիւնը կը պահանջէ որ տիկիններն իրենց վզնոցը ցոյց չտան. Նոյնպէս թէթեւ վզկապ կամ վողպատ մը կը դնեն: Թէ՛ մարդիկ և թէ կինները պէտք չէ որ իրենց վիզերը սեղմեն, որպէս զի ճնշում չպատճառի և չնշառութիւնը չ'արգիլուի:

ՔԹԱՊԱՀ. — Այս գործածելը լաւ սովորութիւն չէ, վասն զի փափկասիրութիւն է և կրնայ փողացաւ, հարբուխ և այլն պատճառել: Լաւագոյն է վարժեցընել տղազըը որ քթապահ չգործոնեն, միայն թէ օդը չափէն աւելի սառնաշունչ չինի: Հիւսիսային երկիրներու բնիկները մերկ կ'պահեն իրենց վիզը:

ՇԱՊԻԿ. — Իրանին համար անհրաժեշտ հագուստն է շապիկը. լաւագոյնը վուշի կամ կանեփի կտաւէն շնուռածն է, ոչ այնքան նուրբ, վասն զի՝ չերմութիւնը դիւրաւ հաղորդող նվթ՝ մը լինելուն, մարմինը շուտով կ'պազի՛ երբ քրտնած է: Այն անձինք որ գիւրաւ կ'քրտնին և ստէպ հովին գուրս կ'ելնեն՝ աւելի լաւ կ'ընեն եթէ բամպակէ շապիկ հագնին՝ մանաւանդ զիշերները. որովհետեւ՝ առողջաբանական տեսակէտով, շապիկն ամենէն կարեւոր հագնելքը լինելուն՝ պէտք չէ ցորեկը հագնիլ այն շապիկը՝ որով գիշերը պառկած ենք, վասն զի մաքուր պահէլու համար հարկ է երկու շապիկ գործածել, մին ցերեկուան և միւսը զիշերուան համար և ամեն շաբաթ փոխել:

ԶՓԱԿ. — Երկար խօսիլ աւելորդ է շփակի կամ միջնակին վրայ որու դործածութիւնը շատ զնասաւ կար է : Ամեն առողջաբանները կը դատապարտեն զայն, վասն զի գեռատի օրիորդներու աճման և ամեն բնական դործողութեանց արդելք կ'լինի : Հետեւաբար մարմնոյն չորհալի ձեւերը կը խանգարէ փոխանակ դեղազարդելու, քրտինք կը դրզուէ և ըստ թղթուր որ հիւթելը դուրս ելնեն : Եթէ կան պարագաներ՝ ուր միջնակը դործածել պէտք է, խոհեմութիւնը կը պահանջէ որ բժիշկին խորհուրդ հարցուի : Երբ մարմնական մարզանք կանոնաւոր կերպով կը կատարուին, այն ատեն մարմինն իր յարմար ձեւն ուղարգացումը կ'ստանայ :

Իբանափախ ալ աեսակ մը պարեգօտ է առանց թեշ զանիքի և կ'հագնին շապիկին վրայ՝ որպէս զի կուրծքը ցուրտէն պահպանուի . ուստի սկզբ չէ որ անթեւ լինի, վասն զի թէ՛ առողջապահիկ և թէ բարոյական կրկնակ նպատակին հակառակ է : Երբ կուրծքը բռնաշունչ հովէ վնասուի, կրնայ հազ և մինչեւ անդամ թոքացաւ պատճառել :

Պ Ա Ս Ը Պ Յ ։

Բանկոնակ. — Վատաւակ . — Երջազգիստ . — Զանգապան . — Ռանտաման . — Ձեռնոց .

Ա.ՍՈՒԻ ԲԱՃԿՈՆՍԿ. — Կարելի եղածին չափ պէտք է հոգ տանիլ ասուէ հագուստներ չգործածելու, մա-

նաւանդ զգուշանալ հարկ է ժիր և քաջառողջ մանկունքն ասուէ լաթերու վարժեցնելէ : Մարմնոյն կաշին վրայ ասուին կ'զբազուէ զայն և տամուկ վիճակի մէջ կ'պահէ այնպէս որ մարմինը վերջապէս կ'թուլնայ : Ապկից զատ՝ եթէ ամեն օր ասուին հանութքիրտը մարմնոյն մէջ կ'մօնէ : Սակայն փափկասուն կամ խոնաւ ցուրտի ենթակայ տղոց համար, ինչպէս նաև յօդացաւ ունեցող անձերու և ծերերու համար ասուէ շապիկը կամ բաճկոնակը կարեւոր է մարմնոյն կամ շապիկին վրայ : Կարելի է նաև փափկասիրութեան չվարժելու համար նուրբ բուրդէ կամ բամպակէ կամ լաւ ևս մետաքսեայ բաճկոնակ հագնիլ : Նոյն բանը կրնանք պատուիրել ասուէ, բամպակէ անդրավարտիկի համար, և կ'յորդորենք որ այս հանդերձեղնը ցուտով չհանել և ուշ չհագնիլ, այլ միշտ ձմերացին եղանակին սկիզբը, պապ թէ ոչ հարբուխի և ուրիշ հիւանդութեանց կ'ենթարկի մարդ :

Վ.ՏԱՒԱԿ. — Այս զգեստը կը ծառայէ ծածկելու ստորին անդամներն և կ'հագնուի տաբատի վրայէ : Զանգապան նիւթերէ կ'չինուի, ինչպէս բեհեղէ, մետաքսէ, բուրդէ, քաշիրէ և այլն . իսկ ձմերուան համար կը շինեն նաև հաստ ասուէ կամ բամպակամած վտաւակներ :

ՇՐՋԱԶԳԵՍՏ. — Ամենէ աւելի ցրջազգեստն է որքմածին նորածեւութեան մը համեմատ՝ զանազան ձեւեր կ'ստանայ . երբեմն մինչեւ վիզը կ'ենէ, երբեմն մինչեւ ուսուը կ'իջնէ, երբեմն լայն կամ նեղ, պարզ կամ զարդարուն, կարճ կամ երկարատուն ու ծփուն, պազ կամ տաք եղանակի համեմատ : Եզր-

ջաղգեստները կ' շինուին բուրդէ, ասուէ, մետաքսէ, մէրինոսէ, քաշմիրէ, կերպասէ, բամպակէ, բեհեզդէ և այլն, և այլազան գոյներով։ Զմեռը՝ շրջաղգեստին թեղաները պարտին լինիլ նեղ քան լայն, որպէս զի ցուրտն ու խոնաւութիւնն անոնց մէջ չմտնեն։ Տան մէջ շրջաղգեստը մաքուր պահելու համար գողնոց մը կը կապեն առջեւէն որ մերինոսէ կամ մետաքսէ ժնուածէ։ իսկ սպիտակ կտաւէ՝ երբ առտնին գործերով կ' պարապի տան տիկինը։

ԶԱՆԳԱՊԱՆ. — Սրունքէն մինչեւ ծունկերը ծածկելու համար կ' գործածուին զանգալաններ, որ վերի կողմէն կակուզ, թոյլ կամ առձիդ ծնրակապերով կ' կապուին։ Մակոտէն գուլզաններն գործածելի չեն, վասն զի չեն պահպաներ ոտքն ու սրունքը մթնոլորտի խստութենէ։ Այս մասին կը յորդորենք ծնողքն որ իրենց զաւակները մերկոտն չթողուն, ինչպէս որ երբեմն բոսիկ կը թողուն։ Առողջապահիկ կանոնաց հակառակ վատ սովորութիւն մ'է այդ, վասն զի ոտքըն ու սրունքը վերջէն ծածկելու պէտք լինելով, հարկ է առաջն առնուլ այն ցաւերուն։ որոց ենթակայ կրնան լինիլ ցուրտէն ու խոնաւութենէ, երբ տղայք փափուկ կազմուած ունին։ Գուլզանները կը դնան լինիլ բամպակէ, մետաքսէ, բուրդէ։ Հոգ տանիլ պէտք է որ հաղնելի առաջ մաքուր ու չոր լինին, և մի և նոյն գուլզան երկու օր հետղչետէ չհագնիլ, այլ վորխն ի փոխ։

ՈՏՆԱՄԱՆ. — Տեսակ տեսակ են կանանց ոտնամանները. կրնան լինիլ թեթեւ ու բաց, կոճկաւոր, կիսակօշիկ, լարաւոր, շղուականներ, սոլերներ ու

հողաթափներ։ Այս զանազան ոտնամանները պարագայից համեմատ կ' գործածուին, բայց սոլերներն սրահներու համար։ Կիսակօշիկներն ու լարաւոր շղուականները բողը ոտքը կ' ամբոփիեն և դուրս ենելու համար յարմարագոյն ոտնամաններն են. սակայն մինչեւ ոտնարմուկը ծածկող սոլերներն աւելի յարամար են զիւղերու մէջ խոնաւ օդով պտոյաներ ընելու, մինչեւ հողաթափներն առտու իրիկուն տան մէջ հաղնելու համար կ' գործածուին։ Սակայն պէտք չէ ստէպ գործածել հողաթափն, որպէս զի ոտքը չը լայննայ, չտափակնայ և երբ սոլորականէն աւելի նեղ կօշիկի մէջ մտնէ չցաւի։

Ոտնամաններն այլ և այլ նիւթերէ կ' շինուին. կերպասէ, հորթի ու կովու կաշիէ ու լայքայէ։ Այս վերջին նիւթով շինուածները վնասակար են, վասն զի ոտքը կ' տաքցնեն և քրտինքը կ' պահեն։ Բայց ու եէ ոտնաման պէտք է որ հանգիստ և զիւրակիր լինի. ոչ շատ լայն, վասն զի այն ժամանակ ոտները կ' շարժին և կ' յոդնին, ոչ շատ նեղ, մանաւանդ ծայրերն ինչպէս հիմակ կ' գործածեն, ոչ շատ կարճ ու կարծր, վասն զի կոշտեր յառաջ կ' բերեն և ըլլունքի ցաւեր։ Կրուկները պարտին լինիլ ոչ բարձր և ոչ նեղ, և ոչ շինուած լինին զրեթէ ներբանին միջեւ, վասն զի կրնան գելումներ պատճառել, մանաւանդ երբ սալյաշտակներն շիտակ չեն։ Կօշիկները պէտք է որ լինին մաքուր, չոր և օրն ընդ մէջ փոխուին։ Զիւնոտ ժամանակ լաւ ևս է կրկնաներբան մուճակներ հագնիլ կամ անոնց մէջ ասուէ, յարէ և կամ սունկէ ներբաններ դնել, Որպէս զի կօշկակարը շատ նեղ կօ-

շիկներ ըլինէ, տրուած պատու էրին հակառակ, սկզբ
է հաստ գուլպա հադնելով շափն առնել տալ:

Վերջապէս մուճակներու իրաւ լրացուցիչ մաս կայ
նաև խէժէ (քառողջու) վերնամոյկն, որ պատուա-
կան ոտնաման մ'է անձրեսոս օդին դուրս ելնող ան-
ձերու համար. վասն զի վերնամոյկը կ'պահպանէ կօ-
շիկները տիղմէ և ոտները ցրտէ ու խոնաւութենէ:
Բայց ի դարձին տուն՝ պէտք է որ վերնամոյկ հադ-
նողն անմիջապէս զայն հանէ, աղա թէ ոչ ոտները
սաստիլ կ'տաքնտան. և կ'վասուին: Մեծ հոգ տանիլ
պէտք է ոտնամաններու, վասն զի մարդս ոտէպ ոտ-
քէն պաղ կ'առնու և անհանգիստ կ'լինի:

Կանայք շրջազդեստին վրայէն կ'դնեն շալեր (ցիսի)
լոդիկներ, թիկնոցներ և բամպակամած մուշտակներ
ու օդիկներ ցուրտ երկրներու մէջ: Բարեխառն տե-
ղեր մուշտակի վարժութիւնը վեսասակար է, վասն զի
երբ մի անդամ կանայք ու մարդիկ մուշտակի վար-
ժին այն կլիմաններու տակ ուր անհրաժեշտ չեն, ա-
մենէ թեթեւ ցուրտէն կ'մսին և զանազան հիւան-
դութեանց ենթակայ կ'լինին:

ԶԵՐՆՈՅ. — Զեռները ցուրտէն ու արեւէն սրահ-
պանելու համար կը գործածէն ձեռնոցներ: Հիմակ
քաղաքավարութեան և պատշաճութեան պարա մը
կատարելու համար այր ու կին ձեռնոց կը հադնին:
Թէւ առողջարանական տեսակէտով ձեռնոցներն ա-
ւելի վեսասակար են քան օդտակար, քանի որ քիրտ
կ'գրգռեն և չեն թուլուր որ շոգիանայ այն, մանա-
ւանդ կաշիէ ձեռնոցները սահայն նորաձեւութիւնն
արդէն ըսինք, բռնաւոր մ'է որու հրամանաց մերթ

քողոքելով կ'հնազանդինք: Ընդհանրապէս հասարակ
մարդիկ ձեռնոց չեն դներ և աւելի տոկուն ձեռներ
ունին քան թէ անոնք որ կ'կրեն: Հիմակ ձեռնոց գոր-
ծածէն անհրաժեշտ սովորութիւն դարձած է պաշ-
տոնական և այլ հանդիսաւոր այցելութեանց ժամա-
նակ:

Մարդոց հագուստներն այլ և այլ բաներ կը պա-
րունակեն. բաց ի գլխարկէ, շաղիկէ, զգկապէ, վար-
ախկէ, որոց վրայ խօսեցանք, կը գործածէն նաեւ
բամկոն, տաբատ, կրկնոց, վերարկու, մուճակ, կօ-
ժիկ, սօլեր և այլն: Մարմինը ծածկող զգեստները կը
ժինուին չուխայէ կամ սնդուսէ, տառէ կամ կանե-
փէ ու կտաւէ եղանակներու, վիճակներու և պա-
րագաներու համեմատ: Իսկ գուլպաները կրնան լինիլ
բամպակէ, բուրդէ և շատ քիչ անդամ մետաքսէ:

Տառապանն աւելի լաւ կը պահպանէ մարմինը քան
թէ կրկնոցը, վերնազգեստն, որ ձմերուան համար
աւելի խիտ կերպասէ կ'չինուի, մարդոց հագուստը
կ'ամբողջացնէ: Անոնց համար ալ կարեւոր չէ մուշ-
տակեայ վերարկուներ, երբ կիման այնքան սառնա-
շունչ չէ: Միջին եղանակի համար թիկնոցը շատ օդ-
տակար է, մինչև անդամ տամառուան համար, իրեւ
զգուշական միջոց՝ օդի փոփոխութեանց և խոնաւ
գիշներու դէմ: Աւելորդ է բաել, որ այս ամեն հան-
գերձեղէնքը պէտք է որ իմին ընտիր տեսակէ, զիւ-
բատար և մաքուր, և փոփոխել երբ թաց են կամ
աղտոտ:

ԴԱՍԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դարմանիմ . — Շպար . — Եւդ եւ օծանելիմ . — Գլխա-
զարդ . — Ակռայի փոշի :

ԴԱՐՄԱՆԻՄ . — Այսպէս կամ չեղաբել կը կոչուին
տեսակ մը դեղեր որ մարմնոյն մի քանի մասերուն
վրայ ներգործելով՝ անոնց յատկութիւնները կ'պա-
հեն , կը պահպանեն և թերութիւններ՝ եթէ ունին ,
կ'սպօղեն : Գլխաւորապէս դէմքին թարմութիւն կամ
գոյն տալու , կամ աղերեկ մազեր ներկելու համար
մանք գարմանիք կը գործածեն : Բայց որովհետեւ
գարմանիքը կաշին ծակաիկները կ'գոյեն և բնակա-
նին հակառակը կ'ցուցնեն , թէ՛ առողջարանութիւնն
և թէ բարոյականը կը դատապարտեն անոնց կիրա-
ռութիւնը : Այս մասին համասոտ պիտի խօսինք :

ՇՊԱՐ . — Պէտք չէ երբէք գործածել ու և է շպար ,
ոչ կարմիր և ոչ սպիտակ . ոչ ներկ մազերուն գոյնը
փոխելու , ոչ սեւաներկ աչերուն ծիրը ներկելու , որ-
պէս զի անոնք աւելի մեծ երեւին , ոչ սնգոյր շըր-
թերու վրայ : Այս ամեն գեղորէք ոչ միայն վատ-
թար են և յետին ծայր վատնգաւոր իրենց քիմիա-
կան բաղադրութեամբ , այլ և կնկան բնական գեղը
կ'խանգարեն և զանի աւելի շուտ կ'պառաւցընեն :

Միակ գարմանին զոր կարելի է երբեմն գործա-
ծել , ուշաք չուրն է որ կատարելապէս կ'մաքրէ մա-
զերը , ինչպէս նաեւ քրտինքէ , փոշիէ և մուխէ աղ-
տառած կաշին և մարմնոյն զովութիւն ու կենդա-

Նութիւն կ'տայ , երբոր յոզնած կամ պատահառի ա-
տկարացած է . իսկ երբ այն ջրով բոլոր մարմինը չփ-
ռի՛ ջերմութիւն կ'արտադրէ , անդամներն աւելի
դիւրաթեք կ'ընէ և հանգստութեան զգացում մը
կ'ազդէ : Այս պատճառաւ ամեն տեղ յարդի ու գոր-
ծածելի է այս ջուրը :

Ուրիշ մի անվնաս դարմանի ևս կայ , որ է Պէտակա-
նչ ներին , որմէ մի քանի կաթիլ թափելով անձրեւի
ջրով լի բաժակի մը մէջ , կաթնագոյն սպիտակ հե-
ղուկ մը կ'գառնայ : Այս հեղուկով նորատի օրիորդ-
ներ իրենց դէմքը կ'ըռւան , որպէս զի կարմիր արատ-
ները ջնջեն : Թէկ ներելի է այս աջրասիրութիւնն ,
բայց գրեթէ անօգուտ , վասն զի կարմիր արատները
չեն անհետիր , և լուագոյն գարմանին է անձրեւի
թարմ ջուրը :

ԻՒՂ . ՕՄԱԿԱՆԼԻ . — Հորի չկայ ո և է օծանելի գոր-
ծածել մազերու համար , վասն զի իւլուս նիւթերը
գլխուն շնչառութիւնը կ'արգիլեն և կրնան մազերը
փտաեցնել : Մազերը լաւ պահպանելու միջոցն է ա-
մեն առաւտու խնամք և թեթև մը սանտրել ու խօ-
զանիկով մաքրել : Պէտք է նաև շատ որագ կերպով
շտկել գլուխը այնպէս որ մազերը խիստ չսեղմօւին ,
չքաշուին և չոլորուին , վասն զի այն ատեն կ'կտրին
կամ կ'փետուին : Իսկ եթէ մազերն ի բնէ շատ չըր
են ու բարակ , այնչափ որ փափկորէն սանտրելու ա-
տեն անգամ կ'կտրին , կարելի է երբեմն շատ թարմ
նշէւզ գործածել , մի քանի կայլակ վարդի հիւթ խառ-
նելով անոր մէջ . այս ամենէ լաւ ու անվնաս դարմա-
նին է :

Անտարակյս զլուխն աղտոտէ երբոր քերուըտուք տնի։ Այն ժամանակ պէտք է սագօնի ոգիով, այս է աճառախառն ալքոլ գնել, կամ 10 կրամ ոսկե բորակի հետ կէտ լիտր ջուր խառնել, և ապա այս հեղուկով գլուխը լու մը շփել։ Եթէ այս գեղերն անօգուտ լինին, պէտք է խորհուրդ հարցնել բժիշկին, որպէս զի մազերուն արմատները չվնասուին բուլրովին և չթափին։

ԳԼԱՍԶԱՐԴ. — Նորատի աղջկունք իրենց մազերն հիմակ գրեթէ ճակատին ու աչքերուն վրայ կ'թողուն, այս արդուզարդն * ամենամատ ճաշակի արդիւնք է, վասն զի բաց ճակատը դէմքին աւելի ազնուութիւն և աշխոյժ կ'տայ. ասկից գաստ՝ աչերու վրայ ընկած մազերը քիչ քիչ ունքը կ'մաշեն, և հարկաւ այս կերպով դէմքը տգեղ երեւոյթ մը կառնէ։

Իսկ անոնք որ թէե անշափահամ՝ երկայն մազեր ունին, դիմու ցաւի, գունատութեան և մարմնական տկարութեան ենթակայ կ'լինին։ Հետեապէմ՝ պէտք չէ որ ծնողք փոքրի աղջկանց մազերն, մինչեւ տասըն երեք տարուան հասակի մէջ, երկայն պահեն, մի միայն իրենց սնափառութիւնը գոհ ընելու համար, այլ աւելի լու կ'ընեն եթէ ամեն ամիս քիչ քիչ կըտրեն ծայրերէն։ Այս սովորութիւնն, որ շատ օդտակար է մանկանց առողջութեան, մազերը կ'զօրացնէ։ Պէտք է նաև զգուշանութ մազերն ոլորել թղթիկներով, ինչպէս կընեն շատեր, որպէս զի գանգուր զիւակ ունենան։ Այդ վատ սովորութիւն մ'է։

ԱԿՈՒԹԻ ՓՈՅԻ. — Բերանի մաքրութեան համար ոմանք կ'գործածեն տեսակ մը զարմանիք, փոշի կամ հոտաւէտ ջուր, որոց նպատակն է շունչի գէշ հոութ ծածկել կամ ջնջել, ակռաները պնդացընել, սպիտակ պահել և փառում արդ ելուլ։ Եւ արդարեւ առողջաբանութիւնը կ'պահանջէ որ բերանը միշտ մաքուր վիճակի մէջ պահուի, ակռաներուն մէջ կերակուրի կտորները չմնան, որ թթուելով շունչը կ'ապահանեն և ի վերջէ ակռաները կ'փառեցընեն։ Նոյն պէս պէտք չէ ոչ շատ տաք և ոչ շատ պազ ըմբեյի ու կերակուր ճաշակել, ոչ շատ թթու և ոչ շաբարուտ ու համեմուտ բաներ ուտել, վասն զի այն ժամանակ ակռաներուն արծնէն կ'խանգարի. Նոյնպէս հարկ է ակռաներով կարծր բաներ, կազին, ուկր և մինչեւ իսկ գերձան կտրելէ զգուշանալ։

Բերանն ու ակռակերը լու պահպանելու համար՝ նախ ամեն առաւօտ թարմ ջրով կ'լուան, սպան նախաճաշիկէ ետք՝ վափուկ խողանիլի վրայ սպիտակ աճառ քսելը՝ ակռաները կ'չփեն։ Նոյնպէս սպիտակ ու անփուտ պահելու համար կարեւոր է ակռաները ճաշէ կամ ընթրիքէ ետք չիել առանց ատամնակըրկի փորձածելու։ Եթէ պէտք լինի ակռայի փոչի գործածել շաբաթը մի անգամ, նախամեծար է հետագայ կերպով պատրաստել նոյն փոշին։ Կ'առնենք 30 կրամ մաքրած ոսկորի ածուխ և 10 կրամ ոսկերորակ. ապա իրարու հետ կը խառնենք փոշիացնելով։ Այս փոշին այս աները պատող աղուը կը մաքրէ և չթողուր որ վերատին աղու և խմօրում գոյանայ։ Վերջապէս երբ ակռայ մը փտելու սկսի, պէտք

* Ար բատ Եւրոպացւոց՝ աշուիք, à la chien Կ'ըսութ։

է փոտած ծակը գոցել տալ ատամնարուժին, որպէս զի միւս ակռաներն ալ չվնասուին։ Եթէ լաւ ակռայ չունենանք չենք կարող լաւ ծամել կերակուրը։ Իսկ երբ կէս ծամած կըլլենք՝ ստամբսի ցաւեր, և թերւ եւս ինքրն յառաջ կ'գան։ Ուստի խոհեմութիւնը կը կ'պահանջէ պակսած ակռաներուն անդ նորեր շինել տալ, թէ՛ յստակ խօսելու և թէ անմարսողութենէ հետեւելիք չարեաց առաջն առնջու համար։ Պէտք է նաեւ վարժիլ ծնօտին երկու կողմերն ալ գործածել կերակուր ծամելու ժամանակ։

Գ Ա Ս Ո Փ Ջ.

Բաղնիք. — Տեսակ և Օգուտ։

ԲԱՂՆԻՔ. — Արդէն ըսինք, մարմայն կաշին շընչառութեան կ'մասնակցի և կ'ծծէ այն հոսանուտներն որոց հետ յարաբերութիւն ունի։ Ուստի կաշին անարդել չունչ առնջու համար կարեւոր է գոցուած չինին անոր ծակափիներն աղտեղութեամբ և ուրիշ նիւթերով, որ կրնան բնախօսապէս ներդորձել, այսինքն՝ գործարաններու վրայ վատ աղդեցութիւն ունենալ։ Այս կ'նշանակէ թէ կաշին միշտ մաքուր պահել պէտք է։ Այս պայմանը կարելի է կատարել լուացումով, շփումով և բաղնիքի միջոցաւ։

ՏԵՍԱԿ և ՕԳՈՒՏ. — Մարդս կարող է ուրեմն այլ և այլ կերպով լուացուիլ։ Նախ՝ ամեն առառ թըրջած դաստառակ մ'առնուլ, մարմինն անով շինել և

ապա իսկոյն լաւ մը սրբուիլ։ Բաւական չէ միայն դէմըն ու ձեռները լուալ, այլ բոլոր մարմինը, յատկապէս ոտներն՝ որ բոլոր օրը գուլպաներու և մուճակներու մէջ փակուած կ'մնան։ Լաւադոյն է զիշեր մ'ամանի մէջ մնացած անձեւել ջրով լուացուիլ։ այս կերպ լուացումը մաքուր կը պահէ կաշին, թարմ ու դիւրաշարժ կ'ընէ անդամները և վերնամաշկն ամեն տեսակ խոցերէ զերծ կը պահէ։ Կըսեն թէ՛ հաւուն նիւթեն հիոնչ առէ առանդէ ոչ առէ, և այս շատ ձմարիտ է։ Եատ լաւ սովորութիւն մ'է՝ ամեն անդամ սեղանէ ելնելին ետեւ՝ լուացուիլ, եթէ ոչ սովորական օճառով, դէմ Մարտէ յի սալօնով՝ որ այնքան կիզիչ չէ։

Իսկ այն անձերն որ լոգարան ունին շատ լաւ կընեն եթէ ամեն առաւօտ անոր մէջ մտնեն և շուտով դուրս ենեն, որ չմսին, և լաւ մը սրբուին։ Զմեռժամանակ լուացումէ ետք՝ մարմնոյն բնական ջերմութիւնը դրգուելու համար, պէտք է սաստիկ շիել տալ մարմինն ասուի կտորով կամ ասուէ ձեռնոցով մը։ Այս պատուական սովորութիւն մ'է և պէտք է մանկութենէ անոր վարժիլ։

Բաղնիքն՝ ջրերու և բարեխսառնութեան նկատմամբ՝ կ'փոխուին պարագայից և անձերու կազմութեան համեմատ և բժիշկներուն խորհրդով կ'որոշուին։ Ուստի կան պաղ, տաք, բարեխսառն, երկաթխառն և աղտիառն բաղնիքներ։ Այս բաղնիքներէն օգուտ քաղելու համար պէտք է բժշկին պատերին հետեւիլ, եթէ ոչ արդիւնքը կրնայ վնասակարինի։

Պէտք է միշտ կերակուրէ առաջ կամ կերակուրը մարսելէ ետք բաղնիք մտնել: Անոնք որ լողալ գիտեն՝ պարտին, ամառնալին եղանակի մէջ, ծովու և կամ գետի բաղնիք մտնել, այս պայմանաւ որ ան խոհեմութիւն չդորժեն, շատ խորերը չերթան և քառորդ ժամէ մ'աւելի ջրի մէջ չմնան:

Պ Ա Ս Փ Է.

Գ. Մարտողականն. — Ուտեսութիւնն. — Լաւազայնը. — Ազօղաւոր եւ անազօղ:

ՈՒԹԵՍԾ. — Մարդս ապրելը համար է որ կերակուր կ'ուժէ, այնպիսի ռամկաւան առած մ'է այս որու ձշարտութիւնն ոչ ոք կ'ուրանայ. իրօք ուտեսութ կ'օգնէ որ մարդ մեծնայ ու զարգանայ, որքան որ կարող է, գարմաննելով գործարաններու աշխատութենէ յառաջ եկած կորուստները: Այս կրկնակ արդիւնքը կ'ստացուի բաւական ուտեսութ մարսելէ ետեւ:

Ուտեսութ կ'կոչուին այն նիւթերն՝ որ մարմնոյն մէջ մտնելով անոր ըրած կորուստները կ'դարմաննեն և կենաց գործողութիւնը բնական վիճակի մէջ կը պահէն:

ԼԱԽԱԳՈՅՆԸ. — Ուտեսութիւնն անդարար արժէքն այնքան մեծ է՝ որքան որ կը զօրէ կատարելապէս դարձանել մարմնոյն զանազան մասերը: Այս նպատակաւ մտունդն էտուիս պարտի պարտականակիւ մեր հիւսըը

կազմակ տարրները, այսինքն կարեւոր է որ բաղկանայ ազօղաւոր, բորակուտ, ալիւրոտ, իւղոտ, ջրոտ և հանքային աղի նիւթերէ: Ասոնց մէջ առաջին տեղը կը բռնէ ջուրը՝ որ մեր հիւսըին և մեր գլխաւոր ուտելիքին 0, 75 մասը կը կազմէ. ապա կարեւորութեան կարգաւ կ'դան՝ ծովային աղը, լուսակիր, ածխայինթթու, կիր, տնկաղ, մագնեսիա, երկաթի ժանդ (ոքուիդ), կոպճակաւն և վանակին:

ԱԶՕԴԱԿԻՐ եւ ԱՆԱՀՈԴ. — Ուտեսութիւններն անհամար և բաղադրութիւնը տարրեր լինելով, երկու կարգի բաժնուած են, այսինքն՝ աշբեկայ ուտելիքներ և անապահութեայ ուտելիքներ:

Աշբեկայ կամ բորտկութ և կամ աղիդային ուտեսութիւններն են՝ ածխածինը, ջրածինը, թթուածինը և ազօղը (բորակածին): Ասոնք ամենէ աւելի սննդատու են, վասն զի արիւն դառնալու համար կարեւոր մասունքն ունին, նոյնպէս գործարաններու ըրած կորուստը կ'դարմաննեն հիւսըին յարելով. այս տեսակ ուտեսաններն են՝ միսը, արգանակը, հաւկիթը, կաթն և այլն: Խսկ անբորակութ, շնչացն կամ պցիւլէ ուտելիքի տարրներն են՝ ածխածին, ջրածին և թթուածին: Այլէլէ կ'կոչուին, վասն զի մեր նիւթերին թթուածին չետ կ'խառնուին և ջերմութիւն յառաջ կ'բերեն, և ապա չնչառութեամբ մասամբ դուրս կ'հանուին ածխային թթուի ձևով: Այս կարգէ զլատաւոր ուտեսաններն են՝ կարագ, ճարպ, իւղ, փոշելի նիւթեր, շաքար, ալֆոլ և գինի:

Հետեւապէս կերակուրներն այնքան աւելի անդար են որքան որ բորակածին կամ ազօղ կ'պարու

նակեն, և այնքան աւելի մարսողական են, որքան որ շուտով մարմնոյն հիւսքին հետ կ'միանան :

Փոշուտ նիւթերն՝ ինչպէս ալիւրը, գետնախնձորը, լուրիան, դարիոքան և այլն, այնքան աւելի սննդատու են՝ որքան որ կ'պարունակեն սօսինձ կամ շրէժ (բռւսային բորակուտ նիւթ), բայց որովհետեւ չնչային ուտեստն ալ պիտանի է, ասկից կը հետեւի որ յին ուտեստն ալ պիտանի է, ասկից կը հետեւի որ մատութեամբ բորակուտ և չնչային նիւթեր, և թէ միմիայն առաջին կամ երկրորդ կարգի կերակուրները ուտեսելով մարդս կ'տկարանայ :

Ճաշակն ու ստամբուր զանազանութիւն կը սիրեն, վասն զի ասով ախորժակը կը զբգուի և մարսողութիւնը կ'դիւրանայ : Ուրեմն սննդառութեան մասին՝ մարդ լաւագոյն պայմանները կատարած կ'լինի եթէ զանազան կերակուրներ համեմուտ նիւթերով ուտէ, այսինքն եթէ բորակուտ, մրրալի, ճարպաւոր և հանապային նիւթեր իրարու հետ միացնելով ճաշակէ :

Պէտք է նաև չչփոթել սննդարար ուտելիքը յագեցնող ուտելիքին հետ, սննդարար է այն կերագեցն՝ որ մեր արդէն բացատրած դարմանիչ և հիւսուրն որ մեր արդէն բացատրած դարմանիչ և հիւսացէն մասունքը կ'պարունակէ, մինչդեռ յագեցնող է այն կերակուրն՝ որ ծանր է ու դժուարամարս, որ ստամբուր կ'լու և անոր մէջ երկար ժամանակ կ'մընայ : Հարկաւ դործաւորները սպարաւոր են թանձը կերակուրներ ուտել, որպէս զի յոգնութեան դիմանան, սահման պահու ուտելով ալէտքը չըդալով : Թուլս կամ տան հացն աւելի կուշտ կը պահէ քան թէ սպիտակ հացն աւելի կուշտ կը պահէ քան թէ սպիտակ հացը, վասն զի երկար ատեն կ'մնայ ստամբուրն մէջ :

ԴԱՍ Ֆ. Ը.

Ռւաելեաց յատկուրիւն . — Բնաքելուտ եւ դոդողային . — Սպիտային . — Մրրալից . — Ընդեղեն միրզ . — Արգամակ . — Կար :

ՈՒՏԵԼԵԱՅ ԵԱՏԿՈՒԹԻՒՆ . — Մարդս ամենակեր մինելով (թէև աւելի ընդակեր է քան մսակեր) կարող է գտնել իր սննդներն ամեն կլիմայի ներքեւ և ըստ տեղւոյն, եղանակի և իր առողջական վիճակին համեմատ այլազանել :

ԲՆԱՑԵԼՈՒՏ ԵՎ ԴՈԴՈՂԱՅԻՒՆ . — Ռւաելեաց մնջնդական յատկութեան նայելով՝ կարելի է այսպէս գասակարգել սննդները, նախ՝ կաթնարեր կենդանեաց և արու, չափահաս, վայրի թուզուններու միսը, վասն զի ասոնց միսը աւելի տոկուն է, կաթնաւելի առատ բնաթել ունի քան թէ էգ, փոքր և ընտանի կենդանիներն են կովը, ոչխարը, խոզը, հորթը, էրէն և հաւը . ասոնք բնաթելուտ ուտեստներն են, Աղուտ միսերն աւելի ուշ կը մարսուին : Աղանորատի կենդանիներու միսը, ինչպէս հորթի ձըկտանները, ոտոները, կոճիկները և այլն . ասոնք կը կոչուին բուրալուն ուտելիք, վասն զի դոդողն կամ մածուածն ասոնց կիմնական տարրը կը կազմէ : Խորոված կամ տապկած միսերն աւելի սննդարար և մարսողական են քան թէ խաշած միսերը : Պէտք է դգուշանալ ուտելէ միսեր որ սկսած են հորիլ և կամ դրէիլն կ'պարունակեն :

ՍՊԻՏԱՅԻՆ. — Յետոյ կ'գան սպէտային ուտելիքները, ինչպէս հաւակին, որ պատռական սնունդ մ'է, երբ թարմ է և քիչ եփուած, հորթի վիզի մասը, սատրէ և այլն:

Զուկեն որ բնաթել, սպիտ և դողող կ'պարունակեն, միսերու և ընդեղինի մէջ տեղ կ'բռնեն: Պէտք է ուտել միայն շատ թարմ ձուկ, այսինքն անհոտ, որ կարմրուն լողակներ ունի և վարդագոյն սպիտակ միս, միշտ զգուշանալ պէտք է ուլականջներէ: Վերջապէս բուսային կարգեն ժորժադուած ռուբելին են մըրրալի կամ ալիքոս առանիւը, բանջարեղիններն և պրուշները:

ՄՐՐԱԼԻՑ. — Այս ուտեստին կը վերաբերին արմտիք, որ ալիւր կ'հայթայթեն և անոնց մէջ գտնուած շրէքը կամ սօսինձն է հարուստ մասը: Այդ ալիւրով կը պատրաստեն շատ ուտելիք և էսպիս հացը, որմէ երեք տեսակ կայ, սպիտակ հաց, տունի հաց և սեւ հաց: Տունի հացն որու երկու երրորդ մասը ցորենի ալիւր և մէկ երրորդը հաճար է, և որու մէջ քիչ մը թեփ կ'թողուն: աւելի սննդարար է քան միւս տեսակները, վասն զի աւելի սօսինձ կամ շրէք կը պարունակէ: Հացը դիւրամարս կ'ինի երբ լաւ խաչն եկած է, լաւ եփած է և տաք տաք չուտուիր: Երբ հացը բորբոսի՝ պէտք է նետել և ոչ իսկ կենդանիներուն տալ:

Բրնձն ալ լաւ ուտելիք մ'է, որով ապուր, բանջարեղին, բլիթ և խմորեղին ընելով կուտեն:

ԸՆԴԵՂԻՆ. — Բանջարեղինաց մէջ առաջին կարգը կ'բռնէ զետնախնձորը, վասն զի առատ է բաւական

սննդարար, դիւրամարս և ամեն տեսակ միսերու հետ կրնայ եփուիլ, ինչպէս նաև զանազան համեմներու հետ: Այս է պատճառն որ գետնախնձորն ախորժելի ուտելիք մ'է միշտ:

Կանաչ բանջարեղինը սովորաբար այնքան սննդարար չէ, այլ շատ մարտողական, և ամառնային ջերմ օրերն ուտելու յարմար են, զովացուցիչ լինելով:

Թարմութան և լուսին սննդարար են և դիւրամարս, մանաւանդ երբ շափէն աւելի չուտէր մարդ և միսի հետ կ'ձաշակէ: Խակ չորցած ողուն ու լուրիան աւելի դժուարամարս են և լաւադոյն է ուտել զանոնք ճզգմուած, ինչպէս նաև խոշոր ստեղղինները:

Շոմին, եղլրու, հաղողն, ընդհանացնը այնքան սննդաբառու չեն, թէեւ դիւրամարս, լախուրը, վայրի ըստեղղին, գոմմորուն նոյնպէս շատ սննդարար չեն, առաջին երկու բանջարեղինն գրգռիչ են:

Կաղամբը չէ այնքան սննդարար, և շատ անձինք դժուարաւ կ'մարսեն, սակայն երբեմն ուտելու վարժին անպատեհ չէ:

Շողձահը սննդարար չէ, խակ ընդհակառակն սունկը բաւական սննդարար և համել է, այլ դժուարամարս: պէտք է զգուշութեամբ ընտրել սունկն և չափաւոր ուտել: Լաւ սունկը կ'աճի անտառներու եղրը, դալարաւէտ հողերու, մամուռներու կամ արեւահար մարզերու վրայ: Անուշ հոտ ունի, փափուկ և ախորժելի համ, պինդ և կարուկ հիւթ: Ուտք չէ բնաւ քաղել այս սունկերն որ կ'փոխն և եղբոր տաք ողին կտրենք՝ կապուտակ դոյն մը կ'առնուն: Սունկը պէտք է մաքրել, կոթունն, թերթիկներն և անոր

խողովակի պէս ծածկոցը հանել. ապահովութեան համար՝ պէտք է ստկելէն ետք՝ ժամանակ մը քացած խախառն ջրի մէջ թաթիւել, ապա լուալ և ուտելու ատեն համեմել:

Ծնէբեն, աղանը, բողն և ուրիշ նուազ կարեւոր բանջարեղիններ կերակուրի հետ իրեւ ամոքանք կ'ուտուին: Գարնան՝ շատ փափուկ և առողջարար ուտելիք մ'է ծներեկը. աղցանն ու բողիք հում կուտուին, բայց պէտք է լաւ համեմել, որպէս զի դիւրաւ մարսուին:

Շողաճը սննդարար չինելով աւելորդ է խօսիլ: Սունկն և սոնդակեցն սունկը բաւական սննդարար են և համեղ, այլ գժուարամարս:

ՄԻՐԴ. — Ինչպէս տանձ, խնձոր, նարինջ, դեղձ, սեխ, ծիրան, կեռաս, ելակ, խաղող, սալոր և այլն, զովարար են և մեղմիչ երբոր հում կ'ուտուին:

ԱՐԳԱՆԱԿ. — Կովու մսի արգանակն երբ լաւ եփած է և անձարպ, սննդարար և դիւրամարս կ'ինի: Երբ արգանակն այնքան հիւթեղ չէ, պէտք է անոր հետ խառնել հաստեայ կամ որ և է փոշի, (secule) որպէս զի զօրանայ: Արգանակն աւելի համեղ ընելու համար ստէպ կը համեմեն այլ և այլ տեսակ ընտիր բանջարեղիններու հետ եփելով: Ստէպ հարդ կ'գործածեն բանջարեղին կերակուրներ պատրաստելու համար, նոյնպէս վախտ ու չոր միսեր եփելու համար, որպէս զի աւելի կակուղ լինին: Միսի պարարտը ու ճարպը պէտք է միշտ թարմ գործածել, իսկ եթէ թթուած լինին՝ հարկ է ջուրի մէջ եփել, յետոյ թողու որ պաղի և ջրէն հանելէն ետք՝ վերստին հա-

լեցնել: Խողոտ նիւթերն աւելի դիւրաւ կ'մարսուին քան թէ միաը:

Կաթը մանկիններու համար մէկ հատիկ ընտիր սընունդ է, վասն զի անոնց սննդեան համար ամեն կարեւոր տարրները կ'պարունակէ, ինչպէս նաև հանգային նիւթեր:

Կովու ըստ կանչը պատռւական սնունդ մ'է և մասնաւորապէս աղոց շատ յարմար, ինչպէս նաև փափկակազմ, ջղուտ և սրտի հիւանդութիւն ունեցող անձերու համար, ստէպ եփուած կ'գործածուի թան, արգանակ և ուրիշ շատ ուտելիքներ պատրաստելու համար:

Կարագը, երբ ընտիր է՝ ունի բաց դեղին գոյն, թեթեւհոտ, որմէ կ'իմացուի թէ թթուած չէ, նոյնպէս անուշ և ախորժելի համ:

Այս յատկութիւններն ունեցող կարագը դիւրամարս է, կարագով կ'ընեն զանազան ուտելիք, բըլիթ, կտապ և ուրիշ խմորեղիններ:

Պանէը երբ շատ պանիրս կ'պարունակէ (այսինքն ազօղէ նիւթի) սննդարար է, վասն զի ունի իր մէջ դրեթէ այն տարրներն որ կ'գտնուին միսին մէջ, և որովհետեւ իւղոտ նիւթեր ալ կ'պարունակէ, դըժւարաւ կ'մարսուի եթէ շատ ուտուի, մանաւանդ նոր շինուած պանիրը: Խոկ այն պանիրն որ խմորումէ և կամ բորբոսէ աւրուած է լիսասակար է: Երէի մսին տէմ՝ պանիրն ուտել պէտք է երբ լաւ շինուած է և համեմուած. այն ժամանակ դիւրաւ կ'մարսուի, նոյնպէս կ'օգնէ կերակուրը մարսելու, այս պատճառաւ ճաշէն ետքը քիչ մը պանիր ուտելլը լաւ սովորութիւն է:

ԳԱՍՏ ԺԹ.

Սննդական ըմպելիք . — Զրային . — Խմորեալ . — Համեմուտ . — Թրուռուտ :

ՍԽՆԴԱԿԱՆ . — Ամեն գործարանաւոր էակ ապրելու համար կարօտ է հաստատուն և հեղուկ նիւթերու , բայց շատ աւելի նեղութիւն կ'քաջէ երրոր ըմպելիք կ'զրկուի քան թէ կերակուրէ , վասն զի ծարաւն աւելի բուռն պիտոյք մ'է քան թէ անօթութիւնը . այս է պատճառն որ երբ մէկն անկենդանութեան նշաններ ցոյց տայ , անոր ըմպելի տալով կենդանութեան կը բերեն : Սննդական ըմպելիները կը բաժնուին չորս տեսակի . ջրային , խճրեալ , համեմուտ և նիւռային :

ԶՐԱՅԻՆ ԸՄՊԵԼԻ . — Այս կարգինքմէջ առաջին ու անկրածեշտ ըմպելին ջուրն է , ինչ որ մարմնոյն մէջ կ'ենէ ու կ'մանէ՝ ջուր կ'պարունակէ , առանց ջրի ոչ արիւնը շրջան կ'ընէ և ոչ միւս հեղուկները , նոյնպէս դնդերներն իրենց առձգութենէ կ'զրկուին , հետեւապէս շարժումը , շրջաբերութիւնը և տածումը կը դադրին . ուրեմն ջուրն ամենէ աւելի բնական ըմպելին է :

ԶՈՒՐԻՆ ՏԵՍԱԿը լաւ է , երբ վճիտ է , (այսինքն երեսն և յատակը բնաւ գիրտ չունենար) անհոտ , անգոյն և անհամ , այսինքն որ և է մասնաւոր համ չունենայ . վասն զի իր ներգործութիւնը պիտի լինի միայն ախորժելի թարմութեան մը զգայութիւնը . Զուրին այս յատկութիւնները կը պարունակէ՝ երբ լուծեալ

օդ և մթնոլորտին ածխային թթուն կը պարունակէ , և ամեն մէկ լիտրէի համար միայն հարիւրերորդ կը բամ ածխաթթուի կիր : Օդն անոր թարմութիւն կը տայ , ածխային թթուն մարսողութեան կ'օգնէ և կիրըն ստամոքսին թթուները լուծելու . ահա այսպէս ջուրը մարսելի կ'գտառնայ : Այս վիճակին մէջ ջուրն կ'լուծէ աճառը , լաւ եփելու կ'օգնէ , և չոր բանջար ըրկվէնները կ'կակզեցնէ , հետեւապէս սննդարար է և անարար : Անօդ ջուրն անհամ է , ծարաւը չանցնէր , ծանր է և դժուարամարս , այսպէս է անձրեկ ջուրը , որ աւելի լաւ կ'լուծէ աճառն և աւելի լաւ կ'եփէ չոր ընդեղէնը քան թէ ուրիշ տեսակ ջրեր :

Աղբէնէրն և հորենու ջրերը կը խմուին երբ Օ , Տ սանդղիրամէն աւելի հանքային նիւթեր և դործիական մարմիններ չեն պարունակեր : Խոկ երբ հանքային նիւթերէն Օ , Տ սանդղիրամ աւելի և մինչեւ անգամ կիրի ծծմբուտ նուազ կը պարունակեն ջրերը կ'լինին հաստ կամ թթու , այսինքն աճառը չեն հալցըններ առանց կտորներ հանելու , որով անցարմար կ'դառնան լուսացքի , չոր բանջարեղէնները կ'կարծրանան երբոր այդ տեսակ ջրով եփուին , նոյնայս այդ ջուրը դժուարաւ կ'մաքուի , քիչ շատ դասն է , սաններուն մէջ կոչու խաւ մը կ'գոյացնէ և ստամոքսը կ'ծանրացնէ , երբեմն քարի հիւանդութիւն տալրվ :

Լհանին և ջրչուներու ջրերը դործածել պէտք չէ , վասն զի ոչ միայն հանքային և այլ փառան մարմիններ պարունակելով մարսողութիւնը կը խանդարեն , այլ և փորհարութիւն կը պատճառեն և ուրիշ աւելի ծանր յաւեր :

Զրին մաքրութիւնը կարելի է հաստատել եթէ քննուի և խմացուի որ մեր վերը յիշած բոլոր յատ կութիւններն ունի թէ ոչ, և եթէ եռումով չպղտուիր:

Աւելրդ է ըսել թէ ինչպէս կարելի է մաքրել ջուրը, քանի որ անբաւական են ամենէ լաւ միջոցները, և մանաւանդ՝ քանի որ միշտ կարելի է ըմալելի լաւ ջուր ճարել: Լաւ ջուրը ձմեռը բարեխառն և ամառը զով պէտք է լինի և այս պայմաններն ունին աղբերի ջրերը:

ԽՄՈՐԵԱԼ ԸՄՊԵԼԻՔ. — Մաքուր գինիներն որ շատ նոր չեն մարմինը կ'կազդուրեն և դիւրաւ կը մարսուին, այս պայմանով սակայն որ չափէն աւելի չը խմուին: Գինին աւելի կը յարմարի թող և աւշային կազմ ունեցող անձերու, ցուրտ ու խոնաւ երկրի բնակիչներու և տարեւոր մարդերու, որպէս զի ոյժ և աշխուժութիւն ստանան: Բայց սխալ է այն կարծիքը թէ՝ գինին սննդատու է և հետևապէս սիրտանի, քանի որ անոր կազմիչ տարրները, որ են ալքօլ, թեղոլի փողի, գինեմրուր և այլն, բնաւ արիւն շինելու չեն օգներ:

Հիւսիսային բնակիչներու լաւ և ուժեղ կազմը, ինչպէս նաև գիւղացիներունը՝ որ գինի չեն ածքը, ինչպէս նաև գիւղացիներունը՝ որ գինին մեզի կախեր, բոլորովին կ'հաստատեն որ գինին մեզի կախեր չէ որքան ժամանակ որ քաջասողջ ենք: Իսկ ըեւոր չէ որքան ժամանակ որ քաջասողջ ենք: Իսկ հակառակ պարագայի մէջ՝ բժիշկը կ'որոշէ և կ'պատուիրէ գինի խմել կամ իրրեւ դեղ և կամ իրրեւ կենաւակի միջոց: Իսկ եթէ այս պէտքը չզգացուի, սապահիկ միջոց:

բեմն շատ վասակար տղոց կարելի է գինի տալ, եթէ պէտք զդացուի՝ ջրի հետ խառնելով:

Գարեջրերը թեթեւապէս մարսողական և գրդըռիչ և նպաստաւոր են առողջութեան, վասն զի դառն, համեմուտ տարրներ և քիչ մ'ալ ալքօլ կը պարունակեն: սննդարար են, վասն զի բորակուտ լուծեալ նիւթեր ունին, որոց սննդական յատկութիւնները նման են համակիռ հացի մէջ դտնուածյատկութեանց: Այս պատճառաւ կ'ըսեն թէ գարեջուրն արիւն կ'չինէ:

Թեթեւ գարեջրերն առողջասուն, զովարար, գիւրամարս ըմպելիներ են, որ չեն զինովցըներ և ստամոքսը կ'գրգռեն: Գործաւորներուն համար այդ գարեջրերն նախամեծար են քան գինին, վասն զի աւելի կազդուրիչ նիւթեր կ'պարունակեն, որով աւելի ոյժ կ'ստանան, և այնքան ալքօլ չունին, որ չափէն աւելի կ'գրգռէ և մարդուս ոյժը կ'սպառէ:

Ուժեղ և թանձր գարեջուրը ծանր է, ուշ կ'մարսուի և շատ սննդարար է, չափէն աւելի գործածելով մարդ կրնայ սաստիկ գիրնալ: Գարեջուրն և ուրիշ կազմային ըմպելիներ, կամ անոնք որ ստամոքսին մէջ կազ կ'արտադրեն՝ մարսողութիւնը կ'դիւրացընեն: Աններելի է պաշ ըմպելիներ խմել երբ մարդքարտնած է, պէտք է կամ քիչ մը տաք ջրով եղկել և կամ անոնց մէջ եփած կամ տաք հացի կտոր մը թաթիւել: Ասկէ զատ՝ խմելին առաջ պէտք է լուսադիմքը, ձեռները և մի քանի վայրկեան սպասել, վերջը կարեւոր է շարժիլ:

Ալուսան կամ ոչելց ըմպելիները զրգոփիչ են և իս-

կոյն ստամբովին, ապա ուղեղին վրայ կ'ներգործեն: Երբ ալքօլը արեան մէջ կ'մտնէ և թթուածնի հետ կ'միանայ այրում կ'պատճառէ՝ բարեխառնութեան աստիճանը բարձրացնելով, այնպէս որ երակային և ջղային դրութիւնը կ'գրդոէ, և ասկից կ'ծագի յուշում, զրդուութիւն, և ապա գինովութիւն, երբ այս ըմպելիներէն չափէն աւելի խմուի:

Այս կարծուի թէ ալքօլեան ըմպելիներու ներգործութիւնը պազ երկիրներու մէջ կարեւոր, և խոնաւ երկիրներու մէջ օգտակար է, մանաւանդ այն գործաւորներուն նկատմամբ որ մարմնական ոյժի կարօտ են աշխատելու համար: Բայց այս կարծիքն անհիմն է, վասն զի ալքօլին ազդած տաքութիւնն ու դրութիւնը ժամանակաւոր է և մարմինը շուտով կը տկարանայ չափէն աւելի ոյժ սպառելով:

Այս իրաւ է որ համեմուտ և տաք ըմպելիներն առանց գրգռութիւն տալու մարմինը կը զօրացընեն: Ուստի ծանր վնասներ կրնան առաջ գալ թէ՛ Փիզիդապէս և թէ բարոյասդէս երբ մարդ նօթի եղած աղապէս և ալքօլ պարունակող ըմպելիներ խմէ: Բնաւ հարկ չկայ ոչ գրգռիչ ըմպելիներով ախորժակն աւրել և ճաշէն ետքը մարսողութիւնն երագել: Զափաւոր աշխատութիւնը կ'բանայ ախորժակն և կանոնաւոր ժուժկալութիւնը չստիպէր մեղ ծանր ըմպելիներ խըսմել ճաշը կամ ընթրիքը մարսելու համար: Մանաւանդ կերակուրէն ետքը և անկողին մտնելէ առաջ, որպէս է գրցոյ վնիլ և ոգելից ըմպելի ճճաշակել, որպէս զի ուղեղը չզրգուի: Եթէ երբեմն մարդ բացառիկ պարագայի մէջ գանուի, ինչպէս խնճոյքի կամ

հանդէսի մը մէջ, ուր ըմպելիներ կ'մեծարեն, պէտք է ընտրել այնպիսի ըմպելի մ' որ քիչ ոզի պարունակէ, և այս կարգէն են գիշտանձն, անկույն, մարտադէն, անանուիչ ոչի և աղին:

ՀԱՄԵՄՈՒՏ ԿԱՅ ՀՈՏԱԽԵՅՅ. — Այս ըմպելիներն որ սովորաբար կ'գործածուին, են սուբճ, թէ, պուրճ:

Ասոնց մէջ առաջին կարգը կ'բանէ սուրճը, որ երբ ընտիր տեսակէ, նոր և քիչ խորոված է, շատ ախորժելի համեմուտ ըմպելի մ'է, գրգռիչ և կազդուրիչ, որ ոգելից ըմպելիներու ամեն օգուտներն ունի, այլ ոչ վնասները: Եւ ահա այս պատճառաւ սուրճին գործածութիւնը ընդհանուր եղած է:

Երբ սուրճը ոչ շատ ուժեղ և ոչ շատ տաք է, աշխատութեան եւանդը կը գրգռէ և մտային զրադմունքը կ'դիւրացընէ: Երբ առտու նախաճաշկի ժամանակ առնուի քիչ մը կաթով, մարմինը կ'տաքցնէ և կը զօրացնէ, իսկ եթէ ճաշէն անմիջապէս վերջը խմուի, աւելի ուժեղ և անկաթ՝ մարսողութեան կ'օգնէ, առանց զրգուութեան, մինչդեռ ճաշէն ետք առնուելով՝ մանաւանդ դիմերը, ուղեղը կ'գրգռէ և քունը կ'ցրուէ, եթէ շատ թեթև չէ: Ահա այս պատճառաւ զրաւոր սուրճը արթուն կը պահէ մարդս և անոր կ'օգնէ յոգնութիւն, հսկում, տաքութիւն, անօթութիւն և ծարաւ կրելու:

ՍՈՒԲՃ, քանի որ տկարութեան պատճառներու վրայ կը ներգործէ, աւելի օգտակար է զրադէտներու, ինչպէս նաեւ տաժանելի աշխատութեան պարագ, խոնաւ բնակարաններու մէջ ապրող անձեռու համար, կամ անոնց համար որ թող, տխուր և կամ մելամաղձիկ բնութիւն ունին:

Անդհակառակին՝ ղիւրագրիու անձինք պէտք չէ որ
սուրճ ստէպ գործածեն, իսկ աղայք թեթեւ կամ
շատ կաթով սուրճ կրնան խմել: Ամառուան տաքին
աշխատող մշակներուն համար պատուական ըմպելի
է երեկոյեան թեթեւ սուրճը՝ քիչ մը շաքարով և օ-
վիով, վասն զի այս ըմպելին ծարաւը կ'անցնէ և ոյժ
կ'տայ, նոյնպէս նախամեծար է սուրճ գործածել,
քան թէ ոգելից ըմպելի, երբ մարդ ամառը կը ճամ-
բորդէ և ջերմութեամբ ու ծարաւով կ'տառապի:

Թէյլ, որու ներդործութիւնը մարմնոյն վրայ այն-
քան չտարբերիր սուրճէն, կրնայ խմուիլ զուտ կամ
կաթով, թէպէտ և թէյլ նուազ սննդարար է քան
սուրճը: Առաւոտուն՝ իրբեւ նախամաշ՝ չափաւոր
կաթով թէյ գործածելը, ինչպէս իրիկունը պառկե-
լէն մի քանի ժամ առաջ, անպատեհութիւն մը չու-
նի, սակայն թէյլ ճաշէն անմիջապէս ետքը խմելը
սուրճին պէս՝ այնքան օգտակար չէ:

Տուրմը շատ սննդարար ըմպելի մ'է, վասն զի տառան-
աւելի ազօդային նիւթ կ'պարունակէ քան թէ ալիւ-
րըն, քսանպատիկ աւելի պարարտ նիւթ և խիստ
շատ փոշի: Տուրմը երբ աւելի կաթով կը պատրաս-
տուի քան թէ ջրով՝ կատարեալ կերակուր մ'է ոչ
միայն զօրեղ, չնչային և սննդատու, այլ և կ'նը-
պաստէ մարմնոյն ճարպային մասերուն պահպանու-
թեան: Նորաբոյժ հիւանդներու և տկար անձերու
համար պատուական նախամաշ մ'է, բաւական է որ
լաւ ստամոքս ունենան, վասն զի չէ ամենուն համար
դիւրամարսելի տուրմը: Ուստի աւելի յարմար է տուր-
ճըն իրբեւ նախամաշիկ քան թէ իրբեւ ընթրիք, թէն-

կարելի է շատ թեթեւ ընել աւելի ջուր խառնելով
քան թէ կաթ:

Թթուութ. — Այս տեսակ ըմպելիներն այնքան ըս-
տէպ չեն զործածուիր, որովհետեւ զով են և ճաշա-
կի ախորդելի, ամառները կ'խմուին զովանալու հա-
մար, կամ նորաբոյժներու կ'տրուին որ դեղերը մոռ-
նան և անտրտունջ կրեն իրենց ցաւերը: Այս տե-
սակ ըմպելիներ լէճառադ կ'կոչուին, այսինքն օշարակ-
ներ չինելու կ'գործածուին, սարնջի, կիտրոնի, հա-
զարջի և մորի ջրով, քացախ և մեղր գործածելով.
ասկից զատ՝ կան նաեւ կազային ջրեր և այլն: Սա-
կայն պէտք չէ ստէպ գործածել, վասն զի շւտով ըս-
տամոքսը կ'յոգնեցընեն, մարսողութեան խողովակը
կ'գրգռեն և կրնան զանազան հիւանդութիւններ յա-
ռաջ բերել: Զովանալու համար կարելի է գործածել
ամառը և լուս ջրով խառնուած քիչ մը օդի, որ ստա-
մոքսին ծանրութիւն չտար:

Պ. Ա. Ս Ի Բ.

Համեմանք. — Աղային. — Թրուային. — Ճարպուտ. —
Բովինային. — Մծմբուտ. — Շաբարային. —
Ուտեսափ չտափ:

ՀԱՄԵՄԱՆՔ կամ ԲՈՎԻՆԵՐԸ. — Այս նիւթերը կը
գործածուին կերակուրներու հետ, որպէս զի ճաշա-
կի աւելի համեղ դան, աւելի ղիւրամարս լինին և
ախորդակ գրգռեն: Շատ տեսակ համեմներ կան որ

կրնան բաժնուիլ այս կերպով. աղային, Անուաշ, Հայտ-
պող, բովիճային, Ճշմբուռ, պնդիւե շահարային:

ԱՂԱՅԻՆ. — Խոհանոցի աղը կամ ծովային աղը
գործածական և անհրաժեշտ համեմն է. վասն զի աղ
կայ արեան, մարմնոյ հիւսուածքին և աւիշներու մէջ,
հետեւապէս պէտք է միշտ մատակարարել այդ նիւ-
թը մարմնական կազմուածքին: Աղը ոչ միայն կերա-
կուլներուն վրայ կ'ներդործէ՝ ընդհանրապէս համեմ-
ներու պէս, այլ և յառաջ կ'բերէ լրճունք, երակա-
յին արիւնը չնչերակային դարձնելու և թթուածինը
ծծելու կ'օդնէ: Ինչպէս նաև մաղձի, ստամոքսային
ափիք բազադրութեան կնապաստէ և այլն: Պէտք է
մանաւանդ աղ դնել ճարպութ, իւղոտ և ալիւրոտ
նիւթերու մէջ:

Զափահաս անձինք պարտին 20-30 կրամ աղ գոր-
ծածել 24 ժամու մէջ, այս կանոնը դիւրին է պա-
հել, վասն զի մեր բոլոր կերակուրները, մինչեւ ան-
գամ շաքարուտ ուտելիքը բնապէս աղ կ'պարունա-
կեն: Ամենէ սննդարար կերակուրներն առանց աղի
անհրաւական կ'լինին և եթէ մարդ ծովային աղ գոր-
ծածելէ դադրի՝ հետզհետէ կ'կիւծի:

ԹԹՈՒԱՅԻՆ. — Այս համեմներն են կիւրոնը, տի-
մորոը, թրթնջուկը, բողլուկը, ճիթապտուղը, կա-
պարը, թթու խնձորը, քաշախ, գինեգարեան և լէ-
մոնի թթուներ: Եթէ քիչ քանակութեամբ առնուին
այս համեմներն կերակուրներուն համը կ'աւելցնեն,
և կիւթեղ ու իւղոտ ուտելիքը դիւրամարս կընեն,
ինչպէս ստրէներն և աղցանը: Խոկ եթէ ստէպ և շատ
գործութեամբ այս համեմներն առողջութեան կ'վաս-

սեն, այնպէս որ նիշարութիւն կ'պատճառեն և ակ-
ռաները կ'փակցընեն:

ՃԱՐՊՈՒՏ. — Այս համեմներն են կարագը, ճար-
պերը և իւղերը: Ասոնք ստէպ կ'գործածուին իրենց
բնական վիճակին մէջ (ինչպէս կարագը կամ կոգին
պանիկներու համար և իւղեր աղցանի համար և այլն:)
Եւ երբեմն կը գործածեն եփուած կերակուրներու
հետ: Կարագով պտորաստուած կերակուրները կա-
կուղնալով և բնաթելներն իրարմէ զատուելով աւե-
լի զիւրամարս և փափուկ կ'գառանան, քան թէ ա-
նոնք որ ճարպով կը պատրաստուին: Կան այնպիսի
երկիրներ ուր ձէթով կ'պատրաստեն: Շատ ճարպուտ
կերակուրները գժուարամարս կ'լինին և փորհարու-
թիւն կ'պատճառեն:

ԲՈՎԻՃԱՅԻՆ. — Այս համեմներն են հա-
մեմուկը, կինամոնը, մեխակը, հնդիկ ընկոցզը, կո-
ճապլակելը, դափնիի տերեւներ, դիի գեղահունաց,
նարինջի և կիւրոնի կեղեւները, թիւմը, աղատելը,
նութիկը և արջտակը: Երբ այս համեմները քիչ քիչ
գործածուին նոււալ մարսելի կերակուրներու համ'
ու հոտ կ'տան, ինչպէս են կաղամբը, շողգամը,
խեցգետին, խոկ երբ չափէն աչելի ու յաձախ գոր-
ծածուին գրգորչ են և վնասակար:

ՄԾՄԲՈՒՏ. — Այս համեմներն են սոխը, սխտորը,
բողլը և մանանեխը: Ասոնք հում և անհամ կերա-
կուրները զիւրամարս կ'ընեն, բայց պէտք է շափով
գործածել, վասն զի կրնայ քիմքը խանգարիլ շատ
զօրեղ համեմներ գործածելով:

ՊՆԳԻՉ. — Այս համեմներն բուսակին նիւթեր են

որ թեղօջի բնադաղ կ'պարունակեն և գրեթէ անզ ործելի են կերակուրներու մէջ:

ՇԱՅԱՐԱՅԻՆ. — Սյս համեմերն են շաքարն և մեղրը: Աղին ետք ամենէ օգտակար և գործածական համեմն է շաքարը: Այդ համեմն է որ սննդարար ուտելեաց ախորժելի համ կ'առյ, ստամբօսը կ'զրգուէ, և քմաց համելի է: Մեղրը կ'գործածուի մէկ քանի խմօրեղէն ուտելիքի և անուշեղէնի մէջ: Եթէ շաքարն ու մեղրը շատ ուտուի՝ դանազան հիւտնդութեանց պատճառ կը լինի: Գլխաւորապէս շաքարը փորհարի հիւանդութիւն և ակւաներու փառում կը ըերեն: Ոչտք է մասնաւորապէս զդուշանալ ներկըւած շաքարեղէններէ:

ՈՒՏԵՍՅԻ ԶԱՓՀ. — Ո՞քան կերակուր կարեւոր է սնանելու համար: Եթէ ապրելու համար պէտք է ուտել, պէտք չէ ապրիլ ուտելու համար, մանաւանդ չափէն աւելի: Վասն զի մարդ կերածովը չէ որ կ'առյրի, այլ միայն կերածը մարսելովը: Յառջարաններու մանրակրիտ քննութեանց նայելով՝ ընդհանրապէս մարդ պէտք եղածէն աւելի կուտէ, միայն հաճոյքի համար: Բայց այս սովորութիւնը վնասարեր հաճոյք մ'է, վասն զի որկրամութեան արդիւնքն են յօդացաւ, ստամբօսի ցաւ և ըզեղային գործողութեանց շիփութեամբ և այլն:

Ցաք երկիրներու մէջ կերակուրներն այնքան առատ պէտք չէ որ լինին, որքան ցրտագին երկիրներու մէջ, վասն զի մարմարին կազմն աւելի թոյլ, աւելի ենթակայ է գանդաղութեան և ստամբօսն աւելի ծոյլ: Որովհետեւ տաք երկիրներու մէջ մարդիկ քիչ կ'շար-

ժին, այնքան մեծ ոյժ չեն սպառեր և հետեւապէս այնքան ստէպ կերակուր ուտելու պէտքը չեն զգար որքան ցուրտ կիմայի տակ: Հիւսիսային երկիրներն ուտելիքն աւելի հիւթեղ և կենդանային պէտք է լինիլ քանինթէ հարաւային կողմերը, որպէս զի մարդարտաքին ցրտին դիմադրելու կարող լինի ներքին ջերմութեամբ, և այսպէս մարդիկ աւելի ուժեղ և գործունեաց կը լինին և իրենց ախորժակը կը սրեն: Կենդանային սնունդն արիւնային գնտիկները կ'աւելցնէ, ինչպէս նաև կենսական զօրութիւնը, մինչդեռ բուսային սնունդն արիւնային կայլակները նըւազեցնելով՝ կ'նուռազնեցնէ նաև մեր զօրութիւնը:

Բաւական և յարսմար սննդառութեամբ՝ (այսինքն խառն) մարդ իր կամաւոր և մտաւոր կարողութիւններն ազատորէն գործածելու կարող կ'լինի:

Սյսպէս ուրեմն լաւ սնունդ մը պիտի բաղկանայ ազօղաւոր և չնչարեր կերակուրներէ, այնպիսի համեմատութեամբ որ հասակի, սեռի, բնաւորութեան, անհատական զրագմանց, եղանակներու և կը լիմայի համեմատ կ'փոխուի: Բայց ամեն տեղ և միշտ քանակութիւնն աւելի պէտք է լինի քանինթէ կօրուսոր: Սրտ՝ սովորենու հաշիւ եղած է որ չափահաս գործաւոր մը՝ արտանչութեամբ, քրանքով, թքով և այլն դուրս կ'առայ 1500էն մինչեւ 1400 կրամ նիւթի 24 ժամու մէջ, և թէ պէտք է այդ կրուսոր լնուլ, անիւ և զօրանալ, հարկէ հետեւապէս որ ընդունի առնուազն 1450 կրամ ուտեսութեալ համեմատութեամբ: 200 կրամ միս, 750 կրամ հաց, 200 կրամ բանձարեղէն, թանը միասին, իսկ միացած մասը պի-

սի կազմեն հեղուկները, ինչպէս սուրճը, դարեջուրը և այլն, որու միջին չափն է օրը կէս լիտր:

Այս ամեն սնունդը մի քանի անգամուան մէջ կ'առնուի ամեն օր, որոշեալ ժամերու մէջ, և կարեւոր է այս կերակուրի ժամերը կանոնաւորապէս պահել՝ եռթէ կուզենք քաջառողջ լինիլ: Ամառը մշակն առ նըւազն հինգ անգամ կ'ձաշէ և ձմեռը չորս անգամ, ինչպէս նաև տղայք: Քաղաքաբնակ մարդը կարող է միայն երեք անգամ օրն ուտել. իսկ անգործ կամ ուշ արթնցող մարդն՝ օրն երկու անգամ: Քանի անգամ որ կերակուր ուտուի, պէտք է այս կանոնը պահել: Առաւօտ գործի չսկսած և մանաւանդ գուրս չելած՝ պէտք է նախաճաշիկ ընել, որ կրնայ լինիլ ուրդ կամ թէյ, կամ կաթ, կամ կաթով տաք տուրմ: Տաք ըմպելի մը միշտ կարեւոր է ստամոքսը գրգռելու, մարմինը տաքցնելու և աշխատութեան պատրաստելու: Այս նախաճաշիկին հետ պէտք է ուտել պանիր, հաւկիթ, բլիթ կամ հաց և այլն:

Ճաշը պէտք է ընել կէս օրին կամ մէկին, անհրաժեշտ է մանաւանդ գործաւորներու համար, որ նոյն միջոցին կրնան նաև հանգչիլ և առաւօտուն՝ իրենց սպառած ոյժը դարմանելով՝ նորէն գործի սկսիլ աւելի եռանդով: Օրը մի անգամ, և այն ալ երեկոյին ձաշելը զնասակար է, ստամոքսը կ'ծանրանայ՝ մանաւանդ երրոր պառկելու ժամը մօտ լինի, միայն թէ ուշ չսպառկի մարդ, թէ և այս ալ իր զնասան ունի: Իրենց զբատան մէջ աշխատող մարդիկ, և անոնք որ մտաւորական գործերով կը պարապին, լաւ կ'ընեն եթէ իրենց զբատընքը աւարտելուն ետեւ ձաշեն:

Խոհեմութիւնը կը պահանջէ ժամը 8ին ընթրել, թեթեւ և դիւրամարս կերակուրներ ուտել, որպէս զի ուտելու յարմար ժամուն մարդ հանդչի:

Ճաշի և ընթրիքի ժամանակ պէտք է քիչ քիչ ջուր խմել: Լաւ մ'ուտելէն ետեւ առատ ջուր ըմպելով մարսողութիւնը կ'խանդարի և կ'դժուարի: Եթէ անօթի չէ մարդ՝ հարկ չկայ որ ուտէ, և ոչ ըմպելիներով ստամոքսը գրգռէ, այլ աշխատութեամբ, կըրթութեամբ կամ արագ աքայլ պայցա մ'ընելով:

ՊԱՍ Ի Ա.

Մարտոկութիւն. — Դիւրեկու միջոցը. — Խախաց. — Մամաց:

ՄԱՐՍՈՂՈՒԹԻՒՆ. — Բաւական չէ սնանելու համար ըստ բաւականին յարմար կերակուրներ ուտել, հարկ է նաև այս մասին արդէն տրուած պատուէրն անթերի կատարել: Կերակուրէն օգուտ քաղելու համար պէտք է զայն մարսէլ: Արդ՝ մարսողութիւնը շատ խառն ու փափուկ գործ մ'է, որ կրնայ արդիլուիլ շափազանցութեան կամ անխոհեմութեան պատճառաւ:

ԴԻՒՐԵԿՈՒ ՄԻՋՈՑԸ. — Նախ պէտք է որ ստամոքսը կարենայ պահել կլանելով ընդունուած և ժամելով սննդատու խիւս դարձած կերակուրները: Ստամոքսն անկարող է պահել զանոնք եթէ չափէն աւելի շատ է կամ անմարտելի, եթէ առանց բաւա-

կան ծամուելու շուտով կլնուած են, ինչուէս որ կրնայ պատահիլ երբ մարդ արտօրնօք ուտէ և ուտելու ժամանակ կարդայ, կամ եթէ շատ ըմպելի խմած է, այս պարագայիս մէջ մարտզութեան տեղ անմարսողութիւն յառաջ կու դայ: Բարոյական պատճառներ, զզուանք և այլայլութիւն կրնան նաև յառաջ բերել անմարսողութիւն:

ԽՍԽԱՅ. — Կարեւոր է որ սպանութեայն աւիշն, որ մարտզութեան գլխաւոր գործակն է, բաւական քանակութեամբ գտնուի ստամբսին մէջ, որպէս զի հաստատուն կերակուրները լուծէ և խախտչի վերածէ (միսի հիւթ, թանձր արգանակ): Այդ ստամբսային աւիշն ըստ կարի արտադրելու համար է որ կերակուրներու մէջ համեմանք կը դնենք: Ասկէ զատ՝ կերակուրը ստամբսին մէջ շարժելու պիտք ունենալով՝ կարեւոր է այդ շարժումն չարդիլել, միջափակ կամ նեղ հագուստ գործածելով: Նոյնպէս հարկ է զգոյշ լինիլ և որովայնին վրայ չպառկիլ, բուռն մարդունք ընել, մտաւոր ծանր աշխատութեամբ չզբաղիլ, պաղ ջրով չլուացուիլ, և մանաւանդ պաղ կամ տաք բազանիք չառնել: Պատյու մը, զբօսալի ընթերցանութիւն մը կամ խօսակցութիւն մը կրնան դիւրել մարսողութիւնը:

Ստամբսային մարտզութիւնը կամ խախտածնը կը կատարուի 3-4 ժամու մէջ, տռանց ամենաթեթև նեղութիւն կրելու:

ՍՍԽԱՅ. — Ստամբսի մէջ խախտաց գարճած կերակուրը նուրբ աղեաց մէջ կ'անցնի, ուր՝ մալցին, բանքիչաւան աւիշին ազդեցութեամբ մասամբ մը

ժամաց կամ սննդառու հիւթ կ'գառնայ, զրո անմիջապէս արիւնն և հիւսքը կը ծծեն. և ահա այս է բուն սննդառութիւնն: Խոկ կերակուրին մնացորդն որ մամաց չկրնար զառնալ, հաստ աղիքէն կ'անցնի, բոլորովին կը տարաբաղադրի և մարմնէն դուրս կը վտարուի:

Զրային և ոգելից ըմպելիներն՝ որ ոչ խախաց և ոչ մամաց յառաջ կը բերեն, կը ծծուին ստամբսաին և նուրբ աղեաց երակներուն միջոցաւ, լեարդէն կ'անցնին և արեան կը խառնուին. ապա երիկամունքն այս վերջինէն կը բաժնէ ըմպելեաց ջրային մասն՝ որ մարմնէն դուրս կ'ենէ:

ԴԱՍ ԻՅ.

Դ. ԱՐՏԱՀԱՆԱԿԱՆՔ. — Վիճակ. — Մարքարդին իրա. — Թուր. — Խիմ. — Մկր.

ՎԻՃԱՆՔ. — Այն գործողութիւնն որով մարմնէն դուրս կը հանուին հեղուկներ և նիւթեր՝ վիժանք կ'ըսուի: Եթէ այդ նիւթերը մնան մարմնոյն մէջ առաղջութեան կը վնասեն: Ասոնք են գիրտը, թռաւը, իլինը, մոռը, և այլն:

Աւսուի կերակուրներու մարտզութիւնն որքան օգտակար, նոյնքան կարեւոր է այդ նիւթերուն վիժանքն, որ՝ եթէ պատճառաւ մ'արդիլուի կամ չափէն աւելի զրգութիւն, կրնայ շատ ծանր հիւանդութիւններ յառաջ բերել:

ՄՈՐԹԱՅԻՆ ԳԻՒՏ. — Մարմնոյն կաշիին վրայ եւ թեւցած բարակ գոլորշին է մորթավին քիրտն, որ արիւնէն դուրս կ'հանէ անօգուտ նիւթեր։ Արդ՝ եթէ չհանուին այդ նիւթերն՝ արիւնը կրնայ վառ թարիլ, որով յառաջ կու գան խոյեր և մարմնային ընդհանուր անհանգստութիւն։ Նետեապէս պէտք է քիրտն արգիլոլ բաներէ զդուշանալ, ինչպէս ան մաքրութենէ, որ կաշիին ծակտիշները կը դոցէ, ցրտէ և խոնաւութենէ։

Երբ թեթև քիրտը ծանր աշխատութեամբ կամ սաստիկ ջնրմութեամբ կ'աւելնայ՝ յորդառաստ որդին կ'դառնայ, այսինքն դլուխն ու մարմինը կ'թրջուին։ Քրտինքը վնասակար չէ երբոր յանկարծօրէն չարդիլուի, և երբոր շատ ստէպ չակատահիր, պարագայ՝ որով կրնայ մարմինը տկարանալ։ Իսկ եթէ յանկարծակի քրտինքն արդիլելու փորձ ընենք՝ կրնայ յառաջ գալ փողացաւ, տենդախն հարբուխ, դնդերացաւ և թոքացաւ։ Ուստի պէտք չէ արգիլել քիրտն և ոչ անոր հիւթերը ներս մլել միջիակներու միջոցաւ, որ քիրտ կը գրգռէ բայց չթողուր որ անոր հիւսքէն դուրս ենէ։ Նոյնպէս պէտք չէ քրտնած ժամանակ անդորդութեամբ պաղիլ, այլ չափաւոր կերպով շարժիլ, կամ լու ևս, եթէ հնարը կայ, թրջած շապիլլը հանելով լու մը սրբուիլ և թեթև մը տաքցած նոր շապիկ մը հազնիլ։ Եթէ կարելի չէ ճերմակեղին փոխել, հարդ է ցրտէն պատսոլարիլ և կազդուրիչ ըմպելի մը խմել, մանաւանդ սուրճ։

ԹՈՒԹ. — Լորձային վիճանքը կամ թուքը մա-

դասը քակուելով դուրս կը հանուին։ Այս արտաքսումն կը պատահի մանաւանդ երբ չնշառական ուղիները խանդարուած են, վասն զի՞ բնական վիճակի մէջ՝ թուքը կ'արտազրի և կ'արտաքսի առանց ու է դժուարութեան։ Տափա համեմները կը զրգռեն թուքը։

ԽԵՒՄՔ. — Հուզաւոր հեղուկ մ'է խլինքն աղային ջրով չինուած որ, լորձունքին պէս, բնաւուշադրութիւն չգրաւեր ցորչափ չնշառութենէ անհանդստութիւն մը չենք զգար։ ռնգային փոսիկները պէտք է որ միւս ազատ լինին և ոչ զոց չորցած հուզով կամ քթախոսով։ Զարկ է մանաւանդ պատուիրել տղոց որ պէտք եղած ժամանակ իրենց քիթը խնջնն և ռնգային հուզը վեր չքաշեն, վասն զի եթէ այսպէս շընեն վերջէն ծանր նեզութիւններ կը իրեն։

ՄԵԶ. — Գրեթէ բոլորովին ջրով բաղադրուած է մէջն, որու մէջ լոյն վիճակի մէջ կը գանուին անսկակ մը հանքային աղի և գործիական նիւթեր։

Պէտք է որ աւելորդ նիւթեր և վիճանքն ազատուին դուրս ենեն մարմինն, բնական ըսուած գործողութեամբ և կանոնաւորութեամբ։ Շատ վառնագաւոր է պահել մարմնոյ կարիքը։ Միջապահութիւնն և որովայնի պնդութիւնը կընան ուեզի առջ ամենած անը հիւսնդութեանց որ միւս բոլորավին շեն բժշկուիր։ Զարկ է հասկցընել տղոց այսպիսի անզուցութենէ, և ծուլութենէ ծագելիք վասնդները։

ՊԱՍ ԻԳ.

Ե. ՇԱՐԺՄՈՒՆՔ. — ԿՐԹՈՎԻՄ. —
ՊԱԿ. — Մարմնամարզ:

ԿՐԹՈՎԻԹԻՒՆ. — Զափաւոր կրթութիւնն այնքան
պիտանի է մարդուս որքան օգն ու կերակուրը:
Կրթութիւնն արիւնը կ'երադէ, գործարաններու
կենսական ջերմութիւնն ու գործողութիւնը կ'աւել-
ցընէ, ոսկրները, զնդերքն ու կուծքը կը զօրացը-
նէ, մարտողութիւնը կ'ղիւրացընէ, սննդառութիւ-
նը կը կանոնաւորէ, իմացականութեան զարդացման
կը նպաստէ, ախորժակ կը բանայ և քնանալու արա-
մադրութիւնը կը գրգռէ: Ընդ հակառակն կրթու-
թեան պակասութենէ յառաջ կու գան դործիական
պաշտօններու տկարութիւնն և այս պատճառաւ կ'ը-
սեն թէ կարաբեալ հանդիպոք մահ է: Ամենէ լաւ և
դիւրին կրթութիւնն է պատցան արտերու, անտառ-
ներու, մարդերու և քիչ շատ լեռնոտ վայրերու
մէջ, որպէս զի զանազանութիւն լինի: Խակ ով որ
կը վափաքի կրթութիւնն աւելի օգտակար ընել,
պէտք է որ զանազան բոյսեր ժողովէ, միջատներ և
անկային նիւթեր հաւաքէ և քննէ, դիտէ ինչ որ իր
առջեւ կ'ենէ: Այս նպատակին պէտք է ոսպնա-
կերպ առաջի մը և բառզիր մը: Բնական զիտու-
թիւնները սորվելու լաւագ ոյն միջոցն այս է: Կարմ-
ի է նաև դաշտանկարներ յօրինել:

Պէտք չէ բռուն արշաւներ ընել, վասն զի՞ ի վեր-
ջը՝ կրնայ օրոտի հիւանդութիւններ պատճառել: Այս՝

Երբեմն կը պատահէի որ մարդ իր դաշտային պտոյ-
տէն վերադառնալու կ'ուշանայ, այնպէս որ կ'ըսկաի
շտապիլ որ մութը չկոխած տուն մտնէ կամ կերա-
կուրին հասնի: Այս բանէն զգուշանալու է. բայց
եթէ անհրաժեշտ է փութալ, պէտք է բերանը դո-
ցել, ուսերն ընդպայնել և արագ այլ կարճ ջայլեր
առնել, մանաւանդ երբ խմբովին կը քայլեն մար-
դիկ: Մանր տղոց հետ պատու ընելու ծամանակ՝
մայրերն ու դայեակները պարտին զգ ու շանալ զա-
նոնք թեէն բանելով գետնէն վեր վերցընելու, որ-
պէս զի առուակէ կամ ջրենդէ մը անցնին կամ սե-
մէ մը վեր ենեն: Այսափը բաւական է անոնց
թեւը խախտելու. ուստի պէտք է տղայքը մէջքէն
բանելով վերցընել: Դարձեալ՝ մանր տղայքը խնդա-
ցընելու համար մէծ անխոհեմութիւն է զանոնք օ-
դին մէջ վեր նետել, վասն զի իրենց ուղեղը կրնայ
միրաւորիլ գանձին զարնելով: Խակ տղայք պէտք չէ
որ զբօննու մտօք մանկիկ մ'իրենց բոլորակքը գար-
ձընեն, մինչեւ որ թալիկահար լինի և վար ընկնի,
վասն զի դարձեալ ուղեղն է որ կը տառապի. Նոյն-
պէս պէտք չէ կռնակը զարնել, և այս այնքան
վոանդաւոր է որքան կուրծքէն զարնելն: Եւ սա-
կայն ամեն վայրկեան այս վատ ստվարութիւնն ի
դործ կը զրուի: Բայց որովհետեւ վերին անդամները
պատցաներուն մասնակից չեն լինիր, ուրիշ կրթու-
թիւններ ալ կարեւոր են մարմնոյն ամեն կողմերը
շարժման մէջ զնելու համար: Ահա այս տեսակ խա-
զերն են բերդախաղը, արագակառը, ճիավարժու-
թիւնը, սահնուկը, շրջանախաղը, լոյզը, սրախաղը,

Հրացանով կրթութիւնը, գնդախաղն և ամեն այն մարդանքն որ ճարպիկութիւն, սրատեսութիւն, արագաշարժութիւն և կանոնաւորութիւն կը պահանջեն, ինչպէս որսորդութիւնն և վերջապէս և մանաւանդ մարմնամարզութիւնը:

ՄԱՐՄՆԱՄԱՐԴ. — Այս կրթութիւնը կը զօրացընէ դնդերային դրութիւնը, մարմնոյն դիրքը շետակ կը պահէ, կը բարձրացընէ լանջն, որ այսպէս աւելի հեշտիւ շունչ կ'առնէ: Դարձեալ մարմնամարզը շարժումներուն ոյժ կ'ազդէ և բոլըր մարմնային յօրինուածին կանոնաւոր և ներդաշնակ զարդացումն կը դիւրացընէ, նոյնպէս կը ներդորձէ տղոց բարյականին վրայ, քանի որ կ'օգնէ մոքին որ մարմնոյն վրայ տիրապետէ և ասոնց կորովութիւն տուող յատկութիւնները կը պահպանէ, ինչպէս արիութիւն, արթնութիւն, համբերութիւն և շրջահայեցութիւն: Հիմա մարմնամարդական կրթութիւններն, աղջկանց համար, աւելի շնորհալի և վայելուչ շարժումներով կը կատարուին քան թէ ըմբցալիան ուժով: Օրիորդներու մարմնամարզը դիմաւուական ազգի ազգատ շարժումներու, զանազան պարզ խարապէս ազգատ շարժումներու, զանազան պարզ խարապէս, բնական քալոււածքի և թնառուածքի վարժութիւն մ'է: Աւստի մեծ կարեւորութիւն կը տրուի տպատ շարժումներու, կանգուն և նստուկ դրից, կանոնաւոր քայլափոխի, քալոււածքի, համափայլ շրջաններու, պայքարներու և խմաներու: Այս վարժութեանց մ'է պէտք է նախ սովորիլ պարզ, դիւրին և ապա կնճռու և դժուարին ձեւեր, ջանալով ամենէ աննշան շարժումներն ուղղել: Մէն մի դասի ժամա-

նակ շարժման մէջ կը դրուի, միօրինակ և դաշնաւոր կերպով, ամեն գործարաններն, և հոգ կը տարուի որ աշակերտուհները կարելի եղած ճարպիկութեամբ կատարեն մինչեւ խոկ դժուարին կրթութիւնները: Պէտք է որ վարժուին անդամները կունել և ծաւալել, որպէս զի դնդերներն ալ կարենան դիւրաթեք և դիւրաշարժ լինիլ: Վերջապէս աղջկանց պտոյաններ ընել կու տան երգելով, և այսպէս իրենց ձայնական դորձարանները կը զարգանան և շնչառութիւնը կը զօրանայ: Ասկէ զստ՝ աշակերտուհները պարտին դասարանի մէջ այնպիսի դիրք մ'ունենալ որ ոչ անկանոն լինի և ոչ դորձարաններու մկան բերէ:

Վարժուհներն և դասատունները պարտաւոր են ուղղել տձեւ շարժումներ և նայուածքներ:

ԴԱՍ Ի՞՞.

Աշխատանիք. — Պայման կինոաց. — Անգործութիւն. — Հետեւանիք. — Կանոնաւոր աշխատանիք.

ԱՇԽԱՏԱՆԻՔ. — Խոհական և արդիւնաբեր կրթութիւն մ'է աշխատութիւնը: Գործողին համար պիտանի լինի թէ ոչ աշխատութեան արզամիքը միշտ իր արժեքն ունի այն: Աշխատութիւնն ոչ միայն կարեւոր է տնանկին, որպէս զի իր ապրուստը ճարպէ, այլ և ամեն մարդկային էակի իրեւ կրթութիւն, և մանաւանդ հարուստին համար, որպէս զի

ձանձրոյթէ ազատ մեայ, ձանձրոյթ՝ որ տարասորուին հաւատարիմ ընկերն է, և միանդ ամայն կարող լինի բանւորներու աշխատութեան արժէքը դնհատել:

ԿԵՆԱՅԻԱՅՄԱՆ. — Ուստի կենաց պայմանն է աշխատութիւնը, “վասն”զի թէ՝ աշխարհի և թէ մեր մարմային տնտեսութեան մէջ, նոյնպէս մեր անդամներուն և գործարաններուն մէջ ներդ աշխակութիւն կը պահպանէ: Աշխատութեամբ է որ արիւնը լաւ ևս կը նորոգուի և ներքին խորչերէն, ուր առատ է, մարմայ մակերեւոյթը կը տարածուի: Առողջասուն քիրա մը կը բերէ և դէմքին տերի վառվուն ու կարմրուն գոյներ կու տայ, քան թէ ամենէ ընտիր չպարը:

ԱՆԳՈՐԾՈՒԹԻՒՆ. — Սովորական հանդիսուն ու անգործութիւնը կը ջլատեն հոդին ու մարմինն, և անթիւ հիւանդութեանց ու նեղութեանց կ'ենթարկեն մեզ, մինչդեռ այդ չարիքէն զերծ կը մնան չարքաշ փորձառութեամբ ապրող բանւորներ: Այս բանւորներն ունին նաև առողջ, անդ որրաւէտ և բարոյական գաղափարներ, այնպէս որ դատարկապրտ մարդիկ նուազ քաջառողջ և կորովի են քան թէ ծեր գործաւորները: Վասն զի ասոնց համար կը գործէ մարդկային մեջենան, մինչդեռ միւսներուն համար մարմինը կանոնաւոր ընթացք մը չունի: Այն ժամանակ՝ արիւնը մարմնոյն մի մասին մէջ կը լճանայ, կ'ապականի և այնպիսի հիւթեր կը հաւաքէ որ կրնան յառաջ բերել յօդացաւ, քարացաւ, կարկամութիւն և ուրիշ ախտեր: Ամեն գործարան

կրոմ անդամ երր անգործութեան կը դատապարտուի, ինչպէս նաև միաքը, կը տառապի և կը վոիտնայ:

ՀԵՏԵԽԱՆՔ. — Հետեւապէս մարդկային էակ մը չէ կարող այս ընդհանուր օրինաց հակառակ վարուիլ, առանց ընկերութեան շրջանէն դուրս արտաքսուելու: Ահա այս պատճառաւ Ամերիկացիք կ'ըսեն թէ՝ ողբարպարտ հարդը հասարակաց գուլ ճ'է, ոչ միայն անօգուտ է այսպիսին ընկերութեան, քանի որ բան մը չարապազրեր և միայն կ'ըսպառէ, այլ նաև վոանգաւոր արարած մ'է, չարիք գործելու ենթակայ, վասն զի դատարանունիւնն ամէն նույնիւնաց մարդն է: Այս պատճառաւ է որ Ֆրանցլին իրաւամբ կ'ըսէ թէ՝ անհորժութեանը ծանչէ կը նաևնի, առէլիք կը մաշն նև աշխատութեան: Արդ արև պարզունակ մը ու բանակի մը որ չեն գործածուիր աւելի շուտ կը ժանդոտին ու կը կոտրին քան թէ անոնք որ ստէպ գործածութեան մէջ են: Տարւօք մարդիկ որ աշխատութեան վարժութիւնն ունին քաջառողջ են և աւելի շատ կ'օտարին, քան թէ անոնք որ իրենց օքերն անցործ ու պարապ կ'անցընեն: Բայց որպէս զի աշխատութիւնը մեր գործողութեանց մէջ ներդաշնակութեամբ կատարուի և մեզ զօրացընէ, պէտք է որ կանոնաւոր լինի, այսինքն մեր ոյժը չսպառէ երկար տևելով և չափէն աւելի ճգունք պահանջելով: Պէտք չէ որ աշխատանքը մեր մարմայն միայն մի քանի մասերը չարժման մէջ դնէ և միւսներն անգործ թողու: Օրինակի համար, մի միայն աղձեռքով աշխատելու արդիւնքը կը լինի ձախ կողմին

տկարութիւնն , անձարակութիւնն և երբեմն տճեւաւթիւնը :

Հարկ է որ կարելի եղածին չափ ձեռքն ևս զործածենք և աջը վերապահենք անհրաժեշտ գործերու համար , ինչպէս գրելու , կարելու , և այլն : Աւելի լաւ է ձախ ձեռքով կրել ու տանիլ այլ և այլ առարկաներ , ինչպէս ծրար , հովանոց , ցուպ , աթոռ , և այլն , նոյնպէս դուռ ու պատուհան բանալ ու գոցել , և այլն : Նոյն դիտողութիւնը կարելի է ընել ձախ ոտքին համար որ բնաւ վարժ է : Այս պատճառաւ աջ ձեռն ու ոտն աւելի լայն են քան թէ ձախ կողմինն : Եւ որովհետեւ անդադար աջ ձեռնը կը գործածեն մարդիկ և ստէպ այդ կողմն կը դառնան , շատերուն քիթն ու բերանը էլ է զէպ ի աջ գարձած կ'երեւին . իսկ աջ աչքն , որ սովորաբար աւելի կը քթենք , աւելի փոքր է քան թէ ձախ կողմինը :

Եւրեմն կարեւոր է այնպէս զործածել մեր մարտնոյն զանազան մասերն որ մին միւսին շնչառէ , այլ ամենուն մէջ կանոնաւոր համեմատութիւն մը պահուի : Եթէ այս կանոնն անտես առնուի , վնրչէն մարդ կը զդշայ , վասն զի՞ եթէ երբէք անդամ մը վնասուի , ջամառուի , այնուհետեւ անկարող կը լինի զործելու :

Պ.Ս.Ս Ի Ե.

Արմեաններ . — Ձեռագործ :

ԱՐՃԵՍՏՆԵՐ . — Կան շատ արհեստներ կամ պաշտօններ որ ինքնին օդտաէտ են առողջութեան համար , կան որ վնասակար են և իրենց անպատեհութիւններն ունին : Օգտակար արհեստներու կարգէն են մշակական գործեր , նոյնպէս անոնք որ բաց օղին կը բանուին , ինչպէս որմազրի , պարտիզանի , և այլն զբաղմունքն : Իսկ վնասարեր են այն արհեստներն որով բանւորները դատապարտուած են ապականակիր մմնողրոտի մէջ մնալ , մմնողրոտ որու կը խառնուին նաեւ գարշահոտ չոգիներ , փոշիներ , տամկութիւն , և կամ գործաւորները կը ստիպուին նստուկ կեանք մ'անցլնել ածուխի բովերու և գործարաններու մէջ :

ՁԵՌԱԳՈՐԾ . — Երբ այդ աշխատութիւնը չափազանց կամ անխորհուրդ կերպով կը կատարուի հետեւեալ անպատեհութիւնները կը ծագին , այսինքն առանձնակեցութիւն , միայն մի քանի դնդերներու վարժութիւն , աշքի յոգնութիւն կամ չափազանց շարժումն , նոյնպէս անշահ և վնասակար նստուածք : Այսպէս կարը , բանուածքը , հիւսկէնը , ցանցաթելն և զուլպայ բանին ոչ միայն երկար տեւելով մեծ յոգնութիւն կը պատճառեն , այլ և միակերպ շարժումներու առիթ տալով՝ դնդերներու գործունէութիւնն և զարգացման կանոնաւորութիւնը կը խանդարեն : Կարն և բանուածքը կը սլահան-

ջեն շուրջ ուշադրութիւն և աչքի ճշգրիտ օդնութիւնն, որ շուտով կըյոգնի և կրնայ վտանգի ենթարկիլ եթէ աշխատութիւնը չափէն աւելի տեւէ: արկիլ կողմէ քանի որ կարը կը պահանջէ որ կար Միւս կողմէ քանի որ կարը կը պահանջէ որ կար կարողը մարմինը ծուէ դէպ առաջ չափէն աւելի առաջանքի աշխատութիւն մը կը դառնայ, որմէ տաժանելի մարմինը ծուէ դէպ առաջ չափէն աւելի ստէպ մարմինը տաժեռութիւն և ստամոքսի խանգաղատութիւնը յառաջ կու գան: Օրինակներով կը հաստատուի թէ բթամատն և ցցամատն ասղնէգործութեամբ և ուրիշ միօրինակ բանուածքի պատճառաւ ջաւառած են: Իսկ այս աշխատութիւնն որ կարի մեքենայով կը կատարուի, երբ օրը՝ մի քանի ժամ միայն տեւէ և պատրաստական զբաղմունքով ընդմիջի, այնքան զնասակար չհամարուիր: Սակայն ձեռաւ նական աշխատութիւնը շատ աւելի զնասակար է ներու վրայ կը կատարուի: Ուստի՝ եթէ կարելի է ներու վրայ կը կատարուի կար կարել և բան բանիլ, այլ պէտք չէ դիշերը կար կարել և բան բանիլ, բայց որ և է սպարագուլուայ կամ հիւսկէն ընել, բայց որ և է սպարագուլուայի մէջ պէտք չէ լոյսին առջեւը նստիլ ձեռագորդայի մէջ պէտք չէ լոյսին պիտելու մոօք՝ այլ կողմակի կամ կոնակը ըլաւ դիտելու լոյսը ձեռագորդին պարզ պարնէ: Մի և նոյն դիտաղութիւնը գործին վրայ զարնէ: Մի և նոյն դիտաղութիւնը հակարելի է ընել զիշերային ընթերցանութեան հակարելի է այս առողջապահիկ զգուշութիւնները զանց առնուելն, նորահասակ անձեր իսկ կ'ըստի պուին ակնոցներ գործածելու: Ինչպէս աշխատուպուին թեան՝ նոյնպէս ամեն բանի մէջ չափաւորութիւն պործածել պէտք է, վասն զի երբ անհնարին աշ-

խատութեամբ մարդ ուժաթափ մնայ, փոխանակ հանդիսաց վայելելու քնանալով՝ ջիղերը կը գրգռին, տենդ ային վիճակի կը հասնի և ախորժակը կը կորսուի: Պէտք չէ ապրուստի պատրուակաւ կիրակի օրերն աշխատիլ: Այդ օրերը հանգստութեան և անմեղ զուարձութեանց նուիրել պէտք է. այն գործաւորն որ այս առողջապահիկ և բարոյական հրահանգը չպահէր, մեծ յանցանք կը գործէ, վասն զի մարդկային էակն անխորհուրդ մեքենայ մը չէ, այլ բանաւոր էակ մը որ կը պարտաւորի իր առանին շրջանին մէջ իր ոյժն ու դաղափարները զօրացընել, և եթէ ընտանիք ունի իր զաւակաց դաստիարակութեանը պարապիլ ու ներքին կարդապահութեան վրայ հսկել:

Դ Ա Ս Ի Զ.

Քան. — Նօնաբան:

ՔՈՒՆ. — Սնունդն, աշխատութիւնն ու հանդիսաց մեր կենաց երեք գլխաւոր օժանդակներն են և պէտք է որ յարմար ու գոհացուցիչ կերպով հոգացուին: Քունը կարեւոր է որպէս զի աշխատանքէ յառաջ եկած յոգնութիւնն ու տկարութիւնը դարմանուին: Երբոր չափով կը վայելենք քունը մարդուս ոյժը կը նորոգուի, իր ուղեղին և զգայարանաց գործունէութիւնը կ'աւելնայ: Հետեւապէս ամենէ բնական և պիտանի հանգիստն է քունն, որով մարդ կարող կը լինի երկար կեանք ունենալ, երբոր կատա-

թելաղէս կը վայելէ . ահա այս է պատճառն որ բնութիւնը կը հարաւիրէ մեզ գիշեր ժամանակ հանդիլ , որպէս զի քունը չվրդովի : Ամեն բան որ կեանք ունի կը քնանայ , բոյսերն ինչպէս նաև կենդանիները :

Լաւ ու հանդիսա քնանալուն էական պայմաններն են , կանոնաւոր ու յարմար աշխատութիւն , թեթեւ ընթրիք , նիւթական ու բարոյական հոգերու դադարումն : Ընթրիքն ոչ շատ ուշ և ոչ կանուխ առնել պէտք է , յարմարագոյն ժամն է 7 էն 8 , այնպէս որ ստամբուլը չծանրանար և ջիղերը չեն գրգռիր : Փոքիներու մէջ աշխատող ու քրտնող անձինք պէտք է որ անկողին չմտած լուացուին : Ասով չափազանց կը թեթեւնայ յոդնութիւնը : Սովորական քնանալու յարմար ժամն է 10-11 . կէս գիշերէն առաջ քունն աւելի հանդարտ և կազդուրիչ է քան թէ կէս գիշերէն ետքը , մանաւանդ բազմագրազ անձ մը , որու համար արդէն օրուան գործը ծանր և տաժանելի , պէտք կ'ըզգայ կանուխեկ հանդչիլ :

Բնութեան մէջ կենդանիներն ալ այս կանոնին կը հետեւին : Կանուխ քնանալ և կանուխ արթննալու սովորութիւնը շատ օգտակար է առողջութեան , հոգ տանելով միշտ նոյն ժամերը պահել : Զանազան հասակի տէր անձինք աւելի կամ սակաս քնանալու պէտքը կ'ըզգան , բայց առ հասարակ 7, 8 ժամուան հանգիստը կը բաւէ , չափէն աւելի քունը մարմարոյն թուլութիւն և դանդաղութիւն յառաջ կը բերէ :

ՆԽՁԱՐԱՆ . — Անջարանը պէտք է ունենայ 4 լու-

բանարդ կանգուն տարածութիւն , պատուհաններ , դուռն և եթէ կարելի է վառարան մը զրան դիմացը շինուած : Անջարանը պիտի պարունակէ մահճակալ մը (յարմարագոյն է երկաթէ մահճակալը) , սեղան , լուզարան գղրոցով կամ պահարան , երկու աթոռ , աճառանոց , սրուակ և բաժակ և զանազան հագուստի իրեր : Եթէ աւելի կահ կարասիներ գրուին ննջարանին մէջ կարեւոր օդը կը պակսի : Անկողինը ննջեկի մը մէջ դնելու պէտք չկայ և ոչ ծանր վարագոյներով շրջապատելու , այլ բաւական է սենեկին պատին մօտ դնել , որպէս զի օդը շարունակ նորոգուի , և դուրս հանէ անկողին բուրումներն : Անկողինը կը բաղկանայ ստորին մահճէ մը որու երեսը խծուծով կամ բուրդով լցուած է և վերին բամբակէ մահճառով մը , ունենալով բամբակէ կամ ձարէ երկարն բարձ և երեսի բարձ մը փետուրէ , կամ լաւեւս ձարէ՝ տղոց և այն անձերու համար որոց գլուխը կը քրանի : Պէտք է նաև կտաւէ երկու սաւան , վերմակ կամ երկու ասուի ծածկոց՝ ձմեռն : Աւելորդ է ստեւ կամ ասուի դնել ուներու վրայ , վասն զի տամուկ ջերմութիւն մ'առաջ կը բերեն որի վերջէ ոտները չափէն աւելի կը թուլցընէ և այտուցներ կը պատճառէ :

Գիշերը՝ մինչև անդամ տաք օրեր , պատուհանները գոյց պահել խոհեմութիւն է , վասն զի հովի , անձրեւը , կայծակը , միջատները կրնան կոկորդի և կործքի ծանր հիւանդութիւններ պատճառել : Կարելի է շատ տաք գիշերներ պատուհանի ապակեայ վերին փեղկերը կամ իրարու հաղորդող սենեկանե-

բռւ դռները բաց թողուլ։ Հարկ չէ ննջարանին մէջ
մտմ կամ կանթել վառել, ոչ ծխել և հստաւորել
որ և է օծանելիով։ բոլոր այդ ըոդիները վնասակար
են։ Խակ երբ ցուրտը սաստիկ է, կարելի է ցերեկը
միայն կրակ վառել, որպէս զի սենեկին օդը բարե-
խառնի և նորոգուի։ Այս ամեն զգուշութիւններն
ընելքն ետև՝ պէտք է անկողին մտնել հորիգոնական
դիրք մը պահելով։ Լաւագոյն է գլուխը բաց պառ-
կիլ կամ թեթեւ հիւսկէն դդակ մը դնել։ Եթէ
դժուարին լինի այսպէս ննջել, քիչ մը դէպ ի աջ
կարելի է ծոիլ այլ ոչ ձախ կողմն, վասն զի այն
ատեն լեարդն որ աջ կողմն է, սոսամքսի վրայ պի-
տի ծանրանայ և մարսողութիւնը սիտի խանգարէ,
մինչդեռ սիրտն ալ սաստիկ ճնշուելով արեան շրջա-
նը սիտի մեղմէ։ Բայց եթէ քունը վերստին չդայ,
քիչ մը դէպ ի ձախ պէտք է դառնալ, որպէս զի ա-
րեան շրջանին թուլանալով քունը կոխէ։ Սակայն
եթէ անհանգստութեան կամ ծանր յոգնութեան
մը պատճառաւ մարդ ստիպուի ընթրիքէն ետք ան-
միջապէս պառկիլ, պէտք չէ աջ կողմի վրայ քնա-
նալ, վասն զի կերակուրն ստամքսին մէջ բաւական
ժամանակ մնացած չինելով՝ որպէս զի համաց դառ-
նայ, չուտով ընդերացին խողովակը կ'անցնի և մար-
սողութիւնը կը դժուարացնէ։

Ուստի պէտք է այն ատեն կոնակի վրայ պառ-
կիլ։ Հարկ է նաեւ թեւերը վեր կամ գլխին վրայ
չդնել, վասն զի այն ժամանակ արիւնը կուրծքին
մէջ կը լեցուի։ նոյնպէս վնասակար է ձեռները լան-
ջին վրայ ծալած քնանալը, վասն զի ներքին գործո-

զրւթիւնները դժուարաւ կը կատարուին, Խակ երեւ-
ափ վրայ պառկիլը շատ աւելի վասնգաւոր է։

Խակ ծնողը պարտին զգուշանալ մանկիկներն օրո-
ւելէ։ այս վատ ստվրութիւն մ'է, ոյլ բաւական է
հակել որ անկողնին մէջ ծալածուռ դիրք չունենան,
վասն զի այդ դիրքը պահելով ութինն ժամ իրենց
մարմինը կրնայ բոլորովին տձեւնալ։

Նոյնպէս երեխաններու զլուխը վերմակին տակ
պէտք չէ որ ծածկուի, որպէս զի ժահահոտ օդ մը
չնչեն և հեղձամահ չլինին։

Կարեւոր է այս պատուէրը տալ նաեւ սպա-
սաւորներուն՝ ձմեռն, նոյնպէս ննջարաններէ պէտք
է դուրս հանել կրակարան, շուն, կատու և որ և է
ընտանի կենդանի։

Այս հրահանգները պահելով անտարակոյս մարդ
հանգիստ կրնայ քնանալ, եթէ քաջառողջ վիճակի
մէջ է, և հետեւեալ օրը լաւ տրամադրութեամբ իր
աշխատութիւնը կ'ըսկի։

Շատ մարդիկ կարծեն թէ քունը մահուան նկարն
է և երբ քունի մէջ ենք մարմինը կատարեալ ան-
շարժութեան մէջ կը մնայ։ Բայց այս կարծիքը բո-
լորովին հիմնաւոր չէ։ Վասն զի նախ ջղային դրու-
թիւնը կը թուլնայ և կը հանդարտի, ազա մարսու-
զրւթիւնը կ'աւարտի և սնունդը կ'ըսովառի, այնու-
հետեւ արիւնը հաւասարապէս կը ծաւալի մարմնոյն
մէջ և բարեխառնութիւնը կը նուազի, որով օ-
րուան յուզմունքը կը խաղաղի։

Այս զանազան գործողութիւններն աւելի կանո-
նաւոր կերպով կը կատարուին քունի ժամանակ,

վասն զի՞ մարմինը հանդարտ մնալով, չեն խանդարդիր, մինչդեռ ջղային գրութեան վերաբերեալ գործողութիւններն, որոց կերպոնն են ուղեղն ու ողնածուծը, հանդիստ վիճակի մէջ կը գտնուին:

ՊԱՍ ԹԵ.

Երազ. — Յեսիլ. — Մղձաւանց. — Քնաշրջուրիւն:

ԵՐԱԶ. — Զանազան գաղափարներ կամ նկարներ, որ մերթ կիսկուուր են և այլանդակ, մերթ կանոնաւոր և իմաստալի, երբեմն կը վրդովեն մեր քունն: Երազ յարաբերութիւն չունի առողջութեան խանդարման հետ և սովորաբար առաւեօտեան դէմ մեր միտքը կ'ապաշարէ երբ մտային կարողութիւնները բաւական հանդիստ վայելելէն ետք՝ գործելու մօտ են: Երազին պատճառները գրեթէ միշտ բարոյական են:

ՅԵՍԻԼ. — Սովորաբար կազմական տկարութեան մը արդիւնքն է այն. դժուարին մարսողութիւնը, կամ մարսողական գործարաններու մէջ որդեր կամ չափէն աւելի սուրճի գործածութիւնը, կամ ոգելց ըմբելիները, կամ օրուան սաստիկ յուղմունք մը կրնան յառաջ բերել տեսիլներ. սովորաբար տեսիլն առջի դիշեր կը հասնի և կրնայ մեր հանդիսաը քիչ չատ վրդովել:

ՄՂՁԱՒԱՆՑ. — Այս կրնայ յառաջ գալ երբ մարդու պէտ պառկած է, իր դիրքը կամ անկողինն անյար-

մար է, կամ անկողինը կամ ննջարանը փոխած է, և այլն: Երբ այս պատճառները ծանր են մարդ անհանդիստ կը ննջէ և քնատ կը մնայ:

ՔՆԱՇՐՋՈՒԹԻՒՆ. — Քնացած շրջելու գործողութիւնն է. ստէպ շարժումով խառն երազ մ'է. քնաշրջիկները մտապէս կը բանադատեն և արտաքուստ կը գործեն որպէս թէ արթուն են, թէեւ բնաւ գիտակցութիւն չունին, վասն զի երբ արթըննան բոլորովին չգիտեն թէ ինչ ըրած և բած են:

Կարելի է այս երազային վրդովմունքը դարմանել պէտք է զգոյշ լինիլ և ծանր այլայլութիւններ չզգալ և չազդել տղոց և այլ անձերու որ շուտով կ'ըզդացուին, մանաւանդ զիշերը չկարդալ ահուելի պատճութիւններ, ներկայ չգտնուիլ այնպիսի տեսաքաններու որ սոսկումն կը պատճառեն, այլ ընդհակառակին պէտք է հանդարտեցընել այդպիսի դիւրազլաց անձեր քնանալէ առաջ, համիզել որ գիշերն ամենեւին ահարկու բաներ չեն պատահիր: Եթէ անձի մը քունը ստէպ կը վրդովի՝ պէտք է բժշկի խորհուրդ հարցընել որ դարման գտնէ:

ԴԱՍ ԽԸ.

Հիւանդուրիւնք. — Հարբուխ. — Ճմած. — Կոշտ.
— Այրուած. — Պնդուրիւն. — Անմարտուրիւն. —
Զգային ցաւ. — Նուադումն. — Տած :

ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՔ . — Երբ անհանգստութիւն մը
զգայ մարդ պարտի ամեն աշխատանք թողուլ և
զգուշութեամբ կերակուր առնել, որպէս զի անհան-
գստութիւնը չաւելնայ : Թէ կամ բուսաջուր խմել
պէտք է, և եթէ օդուտ չքաղէ, ոտքի տաք բաղանիք
առնել : Ապա հարկ է անկողին մոնել և քրտնելու
ջանալ, մանաւանդ եթէ առաջին անգամը չէ որ
այդախի անհանգստութեան ենթակայ եղած է և
նոյն միջոցներով դարմանուած : Բայց եթէ այս դար-
մանները սփոփում մը չքերեն, կարեւոր է բժիշկ
կանչել որպէս զի հիւանդութիւնը չծանրանայ : Աւե-
լրդ է ըսել որ ողջամիտ անձինք այսպիսի պարա-
գաներու մէջ չեն դիմեր բնաւ տեսակ մը պառաւ
բուժակներու դարմանին որմէ շատ անգամ մե-
ծամեծ վտանգներ կը ծագին : Հիւանդը պարտաւոր
է ճշգիւ պահել բժշկին պատուէրները, թէ ոչ իր
անհնազանդութիւնը կրնայ իրեն սուզի նստիլ : Պար-
տաւոր է նաեւ ֆիզիգապէս և բարոյապէս հան-
դարտ մնալ, եթէ կը փափաքի որ առած դեղերն
ազդէն :

Եթէ հիւանդութիւնը ծանր է ու երկարատեւ,
կարելի է ի հարկին ուշիմ և անձնուէր հիւանդա-
պահ մը բռնել : Ծանր հիւանդութեանց վրայ այս

տեղ խօսիլ աւելըրդ է, վասն զի այդ բժշկակա-
նութեան գործն է և ոչ առողջաբանութեան : Աա-
կայն կան թեթեւ հիւանդութիւններ որոց մարդ
կրնայ ինքնին դարման բերել : Այս տեղ մէկ քանին
կը լիշենք :

ՃԱՐՈՒԽԻՆ . — Այդ անհանգստութիւնը դարմա-
նէլու միջոցն է ինքզինքն տաք պահել, քրտնիլ, այլ
և այլ ամոքից ըմպելիներ խմել և միշտ ցրտէն
զգուշանալ :

ՃՄԼԱԾ . — Կարելի է դարմանել ճմածը պազ
ջրի մէջ թաթխուած լաթերով, որու հետ կը խառ-
նեն սատուբնոսի ոգի կամ աղնի+այլ ջրային ներկի :

ԿՈՇՏ . — Ոտքի անախորժ այտումները թեթեւ-
ցընել և մինչեւ անդամ անհետ ընելու համար պէտք
է սկիզբէն հետեւեալ միջոցը գործածել . Զմելինով
մը թեթեւ մը քերթել կոչար, մինչեւ որ պինդ մասն
ենէ, ապա թեթեւ մը քսել վրան դժոխաքարը՝
ջրով թրջած . զօրաւոր քացախն ալ կրնայ գործա-
ծուիլ : Եթէ մերթ ընդ մերթ ոտքը տաք ջրով
լուացուի և այդ միջոցն ստէպ գործածուի կոշտերը
բոլորովին կրնան ջնջուիլ, իսկ այտուցներն ալ նոյն
կերպով կարելի է դարմանել : Իսկ ոտքի բժամատ-
ներու եղունդն մաին մէջ չմտնելու համար, պէտք է
որ մուճակներու ծայրերը շատ նեղ չլինին, և երբ
եղունդն կարենք՝ կարեւոր է հորիզոնական ձեւով
կտրել և չէ թէ կողմանակի, ապա թէ ոչ եղունդին
սուր ծայրը մաին մէջ կը մտնէ :

ԱՅՐՈՒԽԾ . — Թեթեւ այրուած տեղեր գետնա-
խնձորի խոյսով կամ հաղարջի դողողով կամ թարմ

ստեղլինով կամ իւղախառն կիրով պէտք է ծած-
կել, իսկ եթէ այրուածքին վրայ բշտիկներ դոյա-
նան՝ պէտք չէ զանոնք ծակել:

ՊԵԴՈՒԹԻՒՆ. — Ասոր գեղն է Բօժէրի կամ ու-
րիւ մաքրողական փոշի կամ ջուր, ինչպէս նաև
խաշնդեղի փոշի կամ օշարակ, սէտլէց, և այլն:

ԱՆՄԱՐՍՈՒԹԻՒՆ. — Տաք թէյն օգտակար է ան-
մարսութեան, այնպէս որ առատ խմելով ժայթ-
քումն առաջ գայ և ստամբուլ թեթեւնայ, միշտ
զգուշանալով ծանր կերակուրէ: Նոյնն ընել պէտք է
երր մարդ սունկ կամ ուլականջ ուտելով կասկած ու-
նենայ թէ թունաւորուած է, մինչեւ որ բժիշկը գայ:

ԶԼԱՅԻՆ ՑԱԽ. — Երբ նոր սկսած է այդ ցաւը
կարելի է դարմանել տաք և բեւեկնի ողիով կամ
քարիւղով սրսկուած ասուի միջոցաւ շինով և քիչ
շատ քլորոֆորմ դնելով. բայց եթէ սփոփում մը
չգտնէ հիւանդը հարկ է դիմել բժշկին:

ՆՈՒԱՂՈՒՄՆ. — Երբ յանկարծ սրտին դործո-
ղոթիւնը դադրի, նուաղումն յառաջ կու գայ:
Մարած անձ մը սթափելու համար պէտք է պառ-
կեցընել զայն կունակի վրայ հորիզոնական ձեւով և
բաց ու թարմ օղի մէջ, իր հագուստները քակել,
երեսը ջուր սրսկել, եթեր կամ քացախ և աղեր
քթին տալ և ասկ թանձր սուրճ խմցընել:

ՏԱԾ. — Ստէպ պէտք կը լինի տան մէջ տած-
պատրաստել և ոտքի համար մանանեխաւոր տաք
ջուր: Ուստի ահա կերակը. Վուշի փոշին եռացած
ջրի մէջ քիչ քիչ թրմել և փայտեայ դրգալով լաւ
մը չարժել, այնպէս որ թանձր խիւս մը լինի կա-

կուղ և միօրինակ. այդ խիւսը բարակ կտաւի կամ
շարչի վրայ տարածել և ապա ծածկելով պէտք ե-
ղած տեղը դնել, իսկ եթէ հարկ լինի տածին հետ
խառնել մանանեխ կամ անոր վրայ ցանել:

Իսկ ոտքի ջրի համար մանանեխի փոշի նախ պալ-
ջրի մէջ կը լրւծեն որպէս զի ոյժ առնէ, և ապա
գործածելու համար քիչ քիչ տաք ջրով կը խառ-
նեն: Հիւանդի սենեկակը մաքրելու միջոյն է տախ-
տակները լաւ լրւալ, ինչպէս նաև բոլոր կարասի-
ներն ու անօթները. պատերն սպիտակ կիրով ներ-
կել, քլորով, ծծմբով մխել և ապա կուպրով կամ
քացախով, նոյնպէս պատուհաններուն մէջ կպրային
կմէրինով թաթխուած հաստ կտաւներ դնել և սե-
նեկին օդը մաքրել չժողովրդ որ փոշի մտնէ:

ՖԱՍ ԽԹ.

Զ. ՀՐԱՀԱՆԳՔ. — Բարոյական. — Սովորութիւն:

ԲԱՐՈՅԱԿԱՆ. — Եթէ մարմինը խնամելը կարեւոր
է, շատ աւելի կարեւոր է հոգածել և խնամել հո-
գին ու միտքը, մէկ խօսքով բարյականն, քանի որ այս
է մարմիոյն ուղեցոյցն: Արդէն ըստնը, պէտք է որ
առողջ ֆորտ առողջ առանց մէջ դժուառէ. ահա այս
պատճառաւ առողջաբանութիւնն ալ ունի իր բա-
րյական հրահանգներն՝ որոց նպատակն է զսպել
զուարձութեանց թափը, Փիղիգական վայելմանց
համար անկանոն իղձերն և կինաց ամեն չափազան-

ցութիւններն ու ղեղծմունքն իր զանազան ձեւեր բով։ Այս փափաքելի արդիւնքը կարելի է ստանալ միայն լաւ կրթելով մանկախն։ Արդ՝ մանկախն լաւ կրթել կը նշանակէ զարգացընել կարելի եղած կատարեալ ներդաշնակութեամբ մարմնոյն, իմացականութեան և բանականութեան առողջութիւնն, և այս է բուն դաստիարակութիւնը։

ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆՆ. — Սովորութիւնն՝ ընդհանուր առմամբ՝ այն անդիմադրելի հակումն է որով մարդ մը մի և նոյն բաները կը կրկնէ, այս պատճառաւ որ արդէն շատ անգամ կրինած է։ Այնքան զօրաւոր է սովորութեան իշխանութիւնն որ մարդիկ այդ բաները կ'ընեն առանց խորհելու՝ բնազդով մը կենդանիներու պէս, ահա այս պատճառաւ կ'ըսեն թէ առջորդնելուն երկրորդ բնուանին ժ'է։ որովհետեւ կը պատահի ստէպ որ մարդիկ վաս քան թէ լաւ սովորութիւններ կ'ունենան, ուստի պէտք է փոյթտանիլ մանկական հասակէն վաս սովորութիւններէ խորհելու, վասն զի երբ ասոնք միանգամ արմատանան, շատ գժուարին կը լինի ուղղել կամ գոհ ընել։ Ասկից կրնայ ծագիլ նիւթական ու բարոյական տառապանք։ Նշանաւոր հեղինակ մը, Մօնթէսքիէօ, սովորութեանց նկատմամբ ըստծէ ։ «Նատքաներ որ մեզի հաճոյք կը պատճառեն անբանաւոր են»։ Լաւ սովորութիւններ են կանոնաւոր ժամանակ ճաշ ընել, քնանալ ու արթննալ, աշխատիլ և զրօնուել, ինչպէս նաեւ չափով ու կարգով կատարուել մեր ամեն գործերն, և ահա այս է կանոնապահութիւնը։

ԴԱՍ Ա.

Դաստիարակութիւն. — Ֆիզիկական. — Ընկերական. — Ճաշակագիտական։

ԴԱՍԻԿԱՐԱԿՈՒԹԻՒՆ. — Ինչ որ է սնունդը մարմոյն համար՝ նոյնն է և դաստիարակութիւնը մոռքի և բնաւորութեան համար։ Դաստիարակութիւնը կատարեալ կը սեպուի երբ կը պարունակէ իր մէջ ֆիզիկական, ընկերային, արհեստագիտական կամ ճաշակագիտական կրթութիւնը։ Քանի որ ֆիզիկական դաստիարակութիւնը մանկանց ապագայ առողջութեան վըրայ վճռական ազդեցութիւն մը ունի, պէտք է որ կանոնաւոր ու բանաւոր լինի։ «Առանց կանոնի, ըստ երեւելի բժիշկ մը, չկայ Փիդիքական դաստիարակութիւն որ կատարելապէս յաջողի։ Առանց այս կարեւոր պայմանին, ի բնէ կորովի մանուկներ միշտ բան մը կը կորսնցնեն, միջին կազմուածքով մանուկներ չեն կրնար զօրանալ, իսկ վատոյժ մանուկները կը կորնչին։ Հետեւապէս պէտք է անզդայօրէն վարժել տղայքը ցուրտի և օդի փոփոխութեանց մէջ ապրելու, չափաւոր կերպով հագուեցընել և անոնց զանազան կրթութիւնները ընել առաջ, քիչ շատ կարծր անկողնի մէջ պառկեցընել, միշտ առողջասուն և օդաւէտ սենեկի մէջ, ըստ բաւականին կերակրել, բայց ժուժկալութեամբ և առանց փափկութեան, երբէք չափէն աւելի չգուռել և միշտ մաքուր պահել։»

Ընկերային դաստիարակութիւնն այն է որ կը կա-

Նոնաւորէ մեր յարաբերութիւնները մեր նմանեաց
հետ : Նախ ծնողք պարտաւոր են հնավանդութեան
և կանոնադասներնեան վարժեցընել իրենց զաւակներն .
անոնց ջամբել բարեսրտութեան , քաղցրութեան և
ամեն ընկերացին առաքինութեանց սկզբունքն , այն-
պէս որ երբոր մեծնան յարդ և պատիւ ստանան ,
ամեն մարդու վիճակին , հասակին և երջանիկ ու
ապերջանիկ վիճակին համեմատ յարդական ընթացք
մը պահելով : Քաղաքավարութեան սկզբունքն ընդ-
հանրապէս կը պարունակեն այդ պայմանները . բաւ-
ական է որ անկեղծութեան վրայ կիմուած լինին .
« Քաղաքավարութիւնը դրամ մ'է որ շատ սուղ չէ ,
որ սակայն մեծ արդիւնք յառաջ կը բերէ : » Նոյնպէս
ծնողք պարտաւոր են պատուիրել և սորվեցընել ի-
րենց զաւակաց որ ընկերութեան մէջ համեստ , ազ-
նիւ , շրջահայեաց գիրք մը պահեն , և անոնց ընաւո-
րութիւնը զարդացընել դէպ ի լաւն ու գեղեցիկն :
Այս պաշտօնը լաւ կատարելու համար ծնողք կընան
օգտիւ ընտիր գիրքերէ , գիրքեր՝ զրո խղճահարու-
թեամբ պէտք է ընտրել . վասն դի , ինչպէս կ'ըսէ
Պէքն և կան զիրքեր զոր միայն պէտք է ճաշակել ,
կան այնպիսիներ զոր պէտք է լամիել , վերջապէս կը
գտնուին այնպիսիներ որ սակաւաթիւ են և զորս
պէտք է ծամել ու լամիել : »

Ճաշակետիւնին դաստիարակութիւնը կը պարու-
նակէ գեղարուեստից ուսմունքն , ինչպէս գ ծագրու-
թեան , նկարչութեան , երաժշտութեան , պարի , և
այլն : Դաստիարակութեան այս լրացուցիչ մասն օգ-
տակար է , այս նպատակաւ որ արհեստները կը ներ-

գ ործեն բնաւորութեան վրայ , ով որ այդ արհեստ-
ներէն մին կը մշակէ՝ չէ կարող լինիւ ընդհանրապէս
չարասիրտ և անփատան անձ մը , վասն զի անոնք
մարդուս զգացմունքը կ'ազնուացընեն , գեղեցկին
ճաշակը կու տան և թող չեն տար մարդուս որ
ստորին և վատ բաներով զրադի : Այս զուարձակի
արհեստներէն մին երբեմն օգտակար միջոց մ'է
նաեւ ապրուստ ճարելու և բաղդին հարուածնե-
րուն տոկալու :

Դ Ա Ս Լ Ա.

Խառնուածք . — Արիւնային . — Զգային . —
Աւշային . — Մազհային .

Խառնուածք . — Եթէ ամեն կենսական գործո-
ղութիւններն նոյն ձկոտումներն ունենային , խառ-
նուած չպիտի գոյանար բայց քանի որ մէկ կամ
շատ գործարանական կամ մարմնային զրութիւն-
ներ և մինչեւ իսկ գլխաւոր գործարան մը շուտով
կրնայ տիրական ազգեցութիւն մ'ունենալ միւսնե-
րուն վրայ , հետեւապէս խառնուածը թէ ֆիզիքապէս
և թէ բարոյապէս երեւան կ'ելնէ : Այդ խառնուածը
ցոյց կու տայ կազմական կամ գործաւորական միքանի
տարրերութիւններ որ՝ յարաբերական առողջութեան
նկատմամբ՝ անձերն իրարմէ կը զանազաննեն : Ուստի
խառնուածն անհարական , բնածին , ժառանգական կամ
արացական մայսուն կամ անցական որածադրութիւն մ'է , մէկ
խօսքով մէն մի անհատի յատուկ կազմական ձեւն է :

Յատ առողջարաններ խառնուածները հետեւեալ
չորս կարգերու կը բաժնեն, այսինքն՝ արիւնային,
ջլային, աւշային և մադյային :

ԱՐԻՒՆԱՅԻՆ. — Խառնուածն արիւնային է՝ երբ
ամեն մարմնային պաշտօններն և շրջանը կանոնաւոր
և զարգացուն կերպով կը կատարուին :

Ֆիղիւսապէս՝ այս վիճակին յատկանին է կարմրուն
դէմք, արեան ճոխութեան պատճառ, աշխայժ զի-
մագծութիւն, սովորաբար կապոյտ ու վառվառուն
աչեր, շագանակագոյն առատ մազեր և աշխուժու-
թիւն. Բարյապէս՝ վառվառուն և դեղածիծաղ երեւ-
ակայութիւն, սուր յիշողութիւն, մեծ դիւրազդա-
ցութիւն, թեթեւ միտք, բարի այլ յեղյեղուկ
բնաւորութիւն :

Արիւնոտ անձերը պարտաւոր են մանաւանդ ժուժ-
կալութեամբ ապրիլ և խորշիլ այն ամեն պարագա-
ներէ որ կրնան բարոյապէս և ֆիղիքապէս գրգռումն
առթել, և հետեւապէս կաթուածներու ենթարկել,
ուստի պարտաւոր են նաեւ գրգսիչ ըմպելիներէ
զգուշանալ:

ԶՂԱՅԻՆ. — Այն անձինք որոց խառնուածքը
ջլային է, ֆիղիքապէս կը յայտնուին միայն իրենց
վառվառուն աչքով և փոքր ինչ նիհարութեամբ և
դեղնութեամբ. բարոյապէս՝ զգայարանաց խանդով,
տպաւորութեանց ծայրագոյն ընդունակութեամբ,
որ մերթ մինչև դիւրազգրգռութեան կը հասնի,
նոյնպէս կրից յարաշարժութեամբ և դիւրափոփոխ
գաղափարներով։ Այս խառնուածն աւելի ստացա-
կան է քան թէ բնածին, կանխագոյն ընդունուած

տպաւորութեանց և այլայլութեանց պատճառաւ։
Ուրեմն ջղուտ անձերն զգուշանալու են այն ամեն
բաներէն որով կրնան տպաւորութիւններ, մանաւ-
անդ անախորժ տպաւորութիւններ ստանալ, ինչ-
պէս նաև ծանր ու երկարատեւ աշխատանքէ։ Այս
և ստէպ նստուկ կեանք անցընող կանանց խառ-
նուածը, կամ անոնց՝ որ հեշտասիրութեան մէջ
կ'ապրին։ Շողիններ ունին, ջղային հարուածներ կ'ըղ-
դան, և այլն։ Այսափիսիններ պարտաւոր են վէպէր
չկարդալ, պարահանդէսներ չյամախել և սրտա-
շարժ տեսարաններու ներկայ չգտնուիլ, այլ պար-
տին զրվացուցիչ միջավազրի մէջ մնալ, բաղանիք
առնել և ստէպ մարմնային կրթութիւններ ընել
որպէս զի բոյժ գտնեն։

ԱԽԵԱՅԻՆ. — Այս խառնուածը յառաջ կու գայ
սպիտակ հեղուկներու անչափ աճումէն, ինչպէս
նաեւ հանգոյցներէ։ Աւշաւորը ներհակն է արիւնա-
յին խառնուածի. աւշային նշաններն են ֆիղիքա-
պէս, նրբին, մոխրագոյն, բաց դեղձան կամ չէկ
մազեր, ծաւի աչեր, սպիտակ կաշի հաստ ըրթեր,
թողլ միսեր և զիրուկ մարմին։

Իսկ բարոյապէս՝ աւշուտ անձն ունի անտարբեր
հանդարտութիւն մը, գորաւոր կրից անդոյութիւն,
դանդաղութեան և արիաստութեան փորձեր ընե-
լու անկարողութիւն. այս պատճառաւ աւշաւոր ան-
ձեր չեն կրնար ուժգին, զուտքի կամ տխուր այլ-
այլութիւններէ շատ զգածուիլ, և հետեւապէս ան-
գործութեան աւելի հակամէտ են։ Պէտք է այս
տրամադրութիւնները դարմանել կազդուրիչ դեղե-

րով, կանոնաւոր և ճիշտ զբաղումներով և չոր տես դեր բնակելով՝ ուր օդը թարմ ու կծու է :

ՄԱՂՅԱՅԻՆ . — Այն խառնուածքը մաղմային է՝
երբ մարսողական խողովակն ու լեարդը շատ գործն են ու դիւրագրդիս : Սովորաբար այդ խառնուածքին փիզիքական յատկանիւերն են՝ սեւ մազեր, դեղնորակ գոյն, բազկերակի ուժգին զարկ, դէմքի ազդու բացատրութիւն՝ որ կը յայտնէ հաստատամութիւն, խմացականութիւն և մեծ ախորժակ : Խակ բարոյապէս՝ այս խառնուածքի տէր անձինք ունին ազդեցիկ բնաւորութիւն ու կամք, բուռն ու յարատեւ կիրք : Ընդհանրապէս մաղմային կազմուածք ունեցող անձինք շատ բարեսիրտ կը լինին կամ շատ չարասիրտ կարող են մեծ մեծ գործեր ընել՝ կամ ի բարին կամ ի չար համառօտ՝ մելամաղմուտ, դիւրազգած և ցասկու են ուստի գործ մը մկանին առաջ պարտաւոր են լու խորհիւ ու դիտել : Այս խառնուածքին վատ յատկութիւնները կարելի է ուղղել զրօսանաց և ախորժելի զբաղմանց միջոցաւ : Նոյն պէս զգուշացնել տաք վիճաբանութենէ և հակառակութենէ : Վերջապէս այս չորս խառնուածներէն մին միայն շատ քիչ անդամ կ'ունենան մարդիկ : Ստէպ առ նուազն երկուքը միասին կ'երեւին նոյն անձին վրայ : Սակայն տղոց խառնուածքը կարելի է բոլըրովին այլայիւլ դաստիարակութեամբ, առողջապահիկ խնամօք և կլիմացի փոխութեամբ :

ԳԱՍ ԼՔ.

Կիրք :

« Կիրքը, կ'ըսէ հեղինակ մը, բուռն յօժարութիւններ են, որ բաւական ոյժ ունին մը լելու մարդս այս կամ այն առարկային՝ ստէպ իր դատողութիւնը խանգարելով : »

Կիրքը կը ներգործէ ուղեղի վրայ, այնպէս որ բուռն ցնցումներ յատաջ բերելով յանկարծական մահ կը պատճառէ կամ արեան կուտակումն, կաթուածներ, զառանցանք և անբուժելի ջլային կիւանդութիւններ :

Կիրքը կը ներգործէ նաեւ սրտի վրայ, կամ յանկարծ անցաւոր կամ մահարեր ջլատումն առթելով կամ անոր հիւսուածքին մէջ անբուժելի վնասներ : Կրնայ նաեւ չնչերական գործարաններու ալ ազդել և շատ ծանր կուտակումներ բերել և խանգարել մարսողական գործողութիւններու : Համառօտ՝ կիրքը մեր փիզիքական և բարոյական կենաց վրայ զդալի ներգործութիւն ունի : Սակայն կան նաեւ կիրքեր ինչպէս ուրախութիւն, գոհունակութիւն, խանդ, ողբրմասիբութիւն, զմայլումն, երախտագիտութիւն վեհանձնութիւն և այլն, որոց յարակից են ծշմարիտ երանութիւնն, երբ չափազանցութեան չեն հասնիր : Վատ կիրքերն են բարկութիւն, նախանձ, ատելութիւն, գոռողութիւն, վառամոլութիւն, անբարեխառնութիւն, ագահութիւն, շահամոլական խազեր և այլն, որ մեզի տրտմութիւն կ'ազդէն և ի վերջէ հիւանդութեան կը տանին :

Պէտք է կանխաւ զսպել վատ կիրքերը, վասն զի առողջութիւնն ու երջանկութիւնը քանդել. և ի վերջէ մեր առողջութիւնն ու երջանկութիւնը քանդել. նոյն պէս հարկ է չափաւորել լաւ կիրքերն, որպէս զի մեղծ ծայրաշեղութեան չտանին և կարեւոր ու անհրաժեշտ բաներ զանց առնել չտան:

Կիրքերը տարիներու հետ կը փոխուին. մանկութիւնն ունի խաղերու կիրքն, երիտասարդութիւնն ունի աշխարհային զուարձութեանց կիրքը, հասուն տարիքն ունի հարստութեան և ստէպ փառասիրութեան կիրքը: Նորածին կրից լաւ ուղղութիւն մը տալ, և վերջէն զոտելու ընտրելագոյն միջոցն է ֆիզիքական և բարոյական լաւ գաստիարակութիւնն. ապա գործունի կեանք, որով կարելի է հեռու մնալ աղէտարեր պարագաներէ: Ծնողը մանաւանդ պարտին բայատրել իրենց զաւակաց թէ ի'նչ ծանր աղէտքներ կրնան ծաղիլ անզուսպ կրից թափէն: Մարդկային արժանապատութեան վայելող կիրքերն են օգտակարին, բարոյն, գեղեցկին կիրքն, որով կ'աղնուանան մարդիկ և ճշմարիտ վայելմանց աղբիւրը կը գտնեն:

Մեր անձանձիր մոտհոգութիւնը պարտի մինիւ անեն օր ջանալ ֆիզիքապէս և բարոյապէս զարդացնել մեր էութիւնը:

ՎԵՐԴ

ՑԱՆԿ

	Երես
Յառաջաբան	3
Ներածութիւն	5
Սահման — Փոփոխակը — Առողջութիւն — Լարեւոր սպայման	11
Սահման անդամաշնութեան և բնախօսութեան — Մարդկային մարմին — Գործարան և պաշտօն — Մասունք — Անդամէք	13
Գնդերք — Կաշի — Արին — Ջային դրութիւն	18
Բաժանումն առողջաբանութեան — Փոփոխակաց տեսակներ	20
Ա. ԵԲԱԿՈՅՔ — Մթնոլորտ — Տիեզերային փոփոխակ — Լաւ ու վատ օդ.	22
Շնչառութիւն — Շնչական գործեակ — Ներշնչութիւն ու արտաշնչութիւն — Շնչերակային և երակային արին — Օդն իրեւ անունդ	24
Շնչական երեւոյթներ — Ներշնչութեան և շնչառութեան շարժմունք	28
Օդն խանդարումն — Նորոգումն — Հարաշանդ	30
Մթնոլորտային փոփոխմունք — Բարեխառնութիւն — Տարբեր օդեր — Խոնաւութիւն	34
Լ. Ս. Մթութիւն — Ելեկտրականութիւն — Մթնոլորտային ճնշումն	37
Կլիմայք — Տաք — Ցուրտ — Բարեխառն — Խոնաւ — Տարարմակցութիւն.	42
Բնակարանի բնտրութիւն — Բաժանումն — Զգուշական միջոցներ — Լաւագոյն բնակութիւն	43
Բ. ՎԵՐԱԴՐԱԿԱՆՔ — Հանդեռեղէն — Պայմանք — Գլխարկ — Վանց — Գթազահ — Շապեկ — Զփակ	49
Բաժկանակ — Վատաւակ — Հրծազգեստ — Զանդապան Ռանամանն — Զեռնոց	52

ԲԱՌԱՑՈՒԿ

— 120 —

Դարմանիք — Շպար — Խող և օճանելիք — Գլխա-	
զարդ — Ալուայի փոշի	58
Բաղանիք — Տեսակ և օգուտ	62
Գ. ՄԱՐՍՈՂԱԿԱՆԻՔ — Ուտեստ — Լաւագոյնն — Ա-	
զօդաւոր և անալոդ	64
Ուտելեաց յատկութիւն — Բնաթելուտ և դռնդողային	
— Սպիտային — Մըրալից — Ընդեղէն միրդ — Ար-	
գանակ — Կաթն	67
Սննդական ըմբկելիք — Զբային — Խմորեալ — Համե-	
մուտ — Թթվուռուտ	72
Համեմանիք — Աղային — Թթվուային — Հարպուտ — Բո-	
վիճային — Ծծմբուտ — Շաքարային — Ուտեստի չափը	79
Մարսողութիւն — Դիրելու միջրցը — Խախաց — Մամաց	85
Դ. ԱՐՏԱՐԱԿԱՆԻՔ — Վեժանիք — Սորթային քիրտ	
— Թուքք — Խլինք — Եղեղ	87
Ե. ՇԱԲՐԱՌՈՒԿԻՆԻՔ — Էլիթութիւն — Պտոյտու — Մարմանարզ	90
Աշխատանիք — Պայման կենաց — Անդորթութիւն —	
Հնանեստնիք — Կանճնաւոր աշխատանիք	93
Արհեստներ — Զեռագործ	97
Քուն — Հնջարսն	99
Խըալ — Տեսիլ — Մշճաւանջ — Բնաշըջութիւն . . .	104
Հիւանդութիւնիք — Հարբութ — Ճմլած — Կոշտ —	
Ալյուած — Պայութիւն — Անմարսութիւն — Զաւ-	
յին ցաւ — Կուաղումն — Տած	106
Զ. ՀՐԱՀԱՆԳԻՔ — Բարյականն — Սովորութիւն . . .	109
Գաստիարակութիւն — Ֆեղիքական — Բնկերական —	
Հաշակագիտական	111
Խառնուածք — Արինային — Զդոյին — Աւշային —	
Մաղչային	113
Կիրք	117

Albumine.	Ալիտ
Albuminoibe.	Ալիտային
Ammoniaque.	Անուշաղը
Anémie.	Անարիւնութիւն, վտարիւնութիւն
Appareil.	Գործեակ
Asthme.	Շնչարգել
Avant-dras.	Ծղկք
Bol alimentaire.	Խիւս
Borax.	Ասկերորակ
Bronche.	Ծղկք
Cabitus.	Արմկոսկը
Capilaire.	Կաթներակ
Carpe.	Գաստակ
Carbone.	Ածխածին
Cancer.	Խլիրդն
Cartilage.	Կոճիկ, աճառ
Cataplasme.	Տած
Celeri.	Ընդակաղամիք
Cellule.	Խղիկ
Cervelet.	Ուղիկ
Chicoré.	Եղերդն
Chou-fleur.	Լախուր
Circulation.	Երջարերութիւն
Clavicule.	Անրակ
Combustion.	Վնասելիք
Colonne épinière.	Ողնասիւն

Cosmetique.	Գեղադեղ
Corsage.	Իրանափակ
Corset.	Զփակ, միջփակ
Crochet.	Հիւսկէն
Crâne.	Գանկ
Derme.	Մաշկ
Diaphragme.	Ստոծանի
Dorsale.	Թիկնային
Email.	Արծնէ
Engelure.	Այտուց
Epiderme.	Վերնամաշկ
Epiglotte.	Կատիկ
Érisipèle.	Օժիկ
Estrugon.	Եռոիկ
Expiration.	Արտաշնչութիւն
Féculent.	Մրրալից
Femur.	Ազդերոսկը
Fibre.	Բնաթել
Fibrineux.	Բնաթելուտ
Filet.	Յանցաթել
Foie.	Լեարդ
Gaine.	Պատեան
Galoche.	Վերնամոյկ
Gelée.	Դոնդող
Gélatineux.	Դոնդողային
Gingembre.	Կոճապղպեղ
Gluten.	Սօսինձ
Homard.	Խեցգետին

Humerus.	Բազուկ
Hydrodinamique.	Ջրուժանական
Inspiration.	Ներշնչութիւն
Intestins grèles.	Նրբաղիք
Jupon.	Վտաւակ
Larynx.	Խռչափող
Mantille.	Լողիկ
Manchon.	Օղիկ
Moelle epinière.	Ողնածոյն
Metacarpe.	Ափ
Metatarsé.	Պձղոսկը
Modificateur.	Փոփոխակ
Morille.	Սպնդակերպ սունկ
Mucus.	Հիւզ
Muscle.	Դնդեր, մկան
Nutrition.	Տածումն
Omoplate.	Քամակոսկը
Organique.	Գործիական
Orteil.	Բոյթ
Panais.	Վայրի ստեպղին
Patinage.	Սահնուկ
Pelvien.	Կոնքային
Péroné.	Փոքր ուռք
Pharynx.	Ըմբան
Phosphate.	Լուսակեր
Pleurésie.	Կողացաւ
Pomade.	Օծանելի

Pois.	Թարմոլոռն
Potasse.	Տնկաշ
Poumon.	Թոք
Rate.	Փայծաղ
Radius.	Շառաւիշ
Reins.	Երիկամունք
Rotule.	Ծնկոսկը
Salsifi.	Կոճմոռու
Soupape.	Գոնակ
Sternum.	Լանջոսկը
Syncope.	Նուազում
Tarse.	Վերնաթաթ
Tartine.	Պանիկ
Tendon.	Զկտուն
Thorax.	Լանջ
Tibia.	Ոլոք
Tissu.	Հիւսք
Tomate.	Տիմորմ
Trachée artère.	Խոչափող
Tronc.	Իրան, բուն
Truffe.	Արջտակ
Vaisseau.	Անօթ
Vanille.	Համեմուտ
Vélocipède.	Արագակառ, ոտնաշարժ կառ
Vertèbre.	Ողնայար
Vessie.	Առաւուշ
Viscère.	Աղիք
Vésicule.	Պարկ



Գիւ — կ Դաշն. Արծովի

3172-5176

«Ազգային գրադարան



NL0074739

«Ազգային գրադարան



NL0074738

«Ազգային գրադարան



NL0074737

2013
«Ազգային գրադարան



NL0074736

